



ՆԵՎՈՒԿ  
Մ.  
ՍԵՊՏԻՄԵՆԱԼ

ԶԱԹԻՆՆԵՐ  
ՄՏԱԾՈՒՄՆԵՐՈՒ  
ԱԳԿՆ



ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ Յ. Մ. ՄԵԹԵԱԼ

ՕՁԳՈՐԳԵՐ

ՕԼԱՆՆԷՍ ԱԳԹԱՐԵԱՆ

Ի ՍԹԱՆԳՈՒԼ

1937

97/157  
1937

8 JUL 2010

ԿԱԹՈՒՆԵՐ

ՄՏԱԾՈՒՄՆԵՐՈՒՄ ԱԿԷՆ

4/1/10

ՆԵՎՐԻԿ Մ. ՍԵՊՈՒՅԵԱՆ

ԿԱԹՈՒՆԵՐ  
ՄՏԱԾՈՒՄՆԵՐՈՒՍ ԱԿԷՆ



Տպագր. Օ. ԱԳՔԱՐԵԱՆ

Ի ՍԹԱՆՊՈՒԼ

1937



ՈՂԲ. ՏԻԿ. ՀՈՒՓՈՒՄԷ ՊԵՐՃՈՒՀԻ ԹԵՐՋԵԱՆ

Պաշտելի՛ մայր.

Ի՛նչ որ տո՛խ ինձ քո հուրենեղ՝ զգացում,  
տո՛ւի, պաշտամունքը զեղեցիկին, նուիրումը բարիին,  
հոսեցուցի՛ր մեզս կարիքները անապակ նշնհարսու-  
թեան, կը վերադարձնեն քեզ զանոնք մ՛սածու՛միս  
Ակին կարիքներովը ու կը նուիրեն զիրքս պաշտելի  
յիշատակիդ :

1 Յունիս 1937

ՆԵՎՐԻԿ Մ. ՍԵՊՈՒՀԵԱՆ

Գատը-գիւղ



1-16989p



ՆԵՎԻՆ Ի. ՍԵՊՈՒՀԵԱՆ

ՈՒՐ ՄԱՅՐ ԲԱՌԸ ԿԸ ՇՆՁԷ

ԽՈՐՀՈՒՐԴ ՍԸ ԱՆԿԷ ԱՆՅԱԾ Է

---

Խորճենկ սէր մը որ մայր բառին կը զօդէ  
սիրտ մը, խորհիլ կու տայ թէ այդ տեղ անձէս  
ու անտես խորհուրդ մը կատարուած է:

Մանուկ բջիջը մօրը էութեան խորքին մէջ  
դեռ՝ կ'զգայ այդ սէրը եւ անոր պաշտումովը  
առի առաջին թոհը կ'առնէ դէպի լոյս աշ-  
խարհ. այդ սիրոյն հետ արդէն իսկ մեծ էակ  
մըն է ան. անով՝ հանդարտ, ժպտուն, թըրթ-  
ռուն. կը քնանայ, կ'արթննայ, կը սնանի՝ այդ  
սէրը որոնելով միշտ իր մօտը. ո՛վ սորվեցուց  
եւ այդ գիտակցութիւնը տուաւ անոր անգիտա-  
կից հոգիին.

Խորհուրդ մըն է այդ՝

Մայրը անծանօթ եւ աներեւոյթ էակին օրէ օր իր ինքնութեանը մէջ կաթեցուցած սիրոյ նեկտարէն զօրացած՝ կու տայ անոր իր հոգիէն, արիւնէն, սնունդէն եւ զգացումէն շիթ առ շիթ կենդանի մասնիկներ. եւ հոգի մը կը կերտուի անկէ:

Թէ ի՞նչպէս. տարերային ի՞նչ յեղաշրջումով կամ ստեղծագործ ո՞րպիսի ոյժով. չի գիտեր.

Խորհուրդ մը ա՛յդ ալ:

Յայտնութեան պատկերին մէջ սակայն, ինքնանկար, զմայլելի պատկեր մը որ չուշանար բաղխիլ մեր ակնարկին, կը տեսնենք գիրկընդխառն երկու զգացումներ, գիտակիցը անգիտակիցին փարած ուր՝ անյեղի եւ ճշմարտաշող իրականութիւն մը կը ճառագայթէ.

Սա՛, թէ մանուկը իր մայրը եւ մայրը իր մանուկը զիրար կը սիրեն անսահման սիրով.

Ահա՛, հուսկ յայտնուած խորհուրդը. սէ՛րը մայրական, սէ՛րը որդիական որ անյայտէն, անծանօթէն շօշափելին դարձաւ յանկարծ:

Եւ չէ՞ք գտներ խորհուրդներու գեղեցկագոյնը: յանկուցիչը եւ զմայլելին ա՛յս նոր փթթած սիրոյ խորհուրդը՝ դէպի յաւերժացում իր թեւիկները պարզած: Առաջին պատկերին մէջ երեւաց որ մանուկը կեանք առաւ, աշխարհ թըռա՛ւ իր մայրով. երկրորդ պատկերին մէջ երեւան կու գայ մայրը, հպարտ կեցուածքով մը իր զաւակին քով. ա՛ն քսանեակ մը տարիներու իր

կատարած դերով՝ շքեղ բարձրութեան մը վրայ է այժմ. բայց նախ քան այս բարձրացումը անպտիկցաւ ու մանկացաւ իր մանուկին հետ. անոր հեղինակած մանկալիզու բառերովը խօսեցաւ, անոր հետ խաղաց և այբնարան հեգեց, անոր պէս եղաւ դպրոցական, ուսանող եւ յետոյ բարեկամ. դաստիարակ. խորհրդական. ու վերջապէս երբ մատղաշ տունկի մը պէս առողջ ու կենսալից հասցուց զայն եւ մարդկային ընկերութեան անդամ մը տուաւ, ըլլա՛յ ան պարկեշտ քաղաքացի, դիւանագէտ թէ գիտուն, գրչի մարդ թէ զօրական, բարոյախօս ոյժ մը թէ պերճաբան հոետոր, արուեստագէտ մը թէ պարզ արհեստաւոր, վերջապէս ալ հասած է ժամը իրեն համար որ զաւակին բազուկին կրթնած՝ ելլէ ու բարձրանայ ան իր պատուանդանը, որուն պահպանումը իբր շքեղ աւանդ՝ յանձնուած է իր զաւակին:

Ո՛հ, մտացածին չե՛ն այս քոյրը կամ բառահիւսք մը գրչին քմայքէն ելած, այլ կեանքին պատկերներն են ինքնանկար, ինքնատիպ ուր՝ երեւակայութիւնը գործ չունի ու սէրը միայն իր հրաշալի մուտքը գործած եւ վրձինը դրած է:

Ժամանակը գեղեցկութիւններէն շատ բան կ'եղծէ, բայց կրնա՛յ եղծել արդեօք մօր սիրոյ խորո՛ւնկ գեղեցկութիւնը, որդիական սիրոյ միշտ ծլարձակ ու ծաղկուն գեղը՝ անձնուիրութեան ու առաքինութեան ածուներուն մէջ վար-

դակարմիր իր արմատները արծակած: Բան մը,  
սակայն կ'եղծէ զայն, ա՛յդ խոր գեղեցկութիւ-  
նը. եւ ատիկա յաւիտենական ժամանակը չէ,  
այլ անպարտաճանաչ, անպարկեշտ մայրը եւ  
անպարտաճանաչ, անպարկեշտ որդին:

Չպիտի ուզէի պարզուած գեղեցիկ պատկերը,  
ե՛ս ալ եղծել իմ կարգիս ու խորանալ աւելի-  
մայր ու սրբիւ այս գեղեցիկ պատկերը ձգե՛նք  
այսպէս եւ իւրաքանչիւր մայր-որդի ի՛ր եւ ինք-  
զինքին հարցաքննութիւնը թո՛ղ ընէ, պատ-  
ուանդանը փլցնէ կամ բարձրացնէ. բայց մտա-  
ծենք. գեղեցիկ օր մը նոր արշալոյսով մը ծագած  
է անդին՝ Եւրոպայի հորիզոնին վրայ:

Այդ նոր արշալոյսուած օրը մայրիկներու  
նուիրուած օրն է, տարին անգամ մը ծագող. մայ-  
րերու անձնուիրութիւնը, առաքինութիւնը եւ  
գեղեցիկ դերը տարփողող ու փառաքանող Օրը:

Ո՞ր մայրը չպիտի ուզէր բաժին ունենալ ան-  
կէ՝ Մայրիկին Օրէն...

## ԿԻՆԸ ԻՐ ԱՇԽԱՏԱՆՈՑԻՆ ՄԷՋ

Գեղարուեստի աշխատանոց մը չէ ասիկա՝  
Արծաններ, վրձիններ ու ճպոտ դուրս կը մնան  
ասկէ. բայց փափուկ բնարուեստի մը գործը  
կայ այստեղ որուն կոչումը իր ներսը կը կրէ  
ամէն կին հասուն կատարելութեանը մէջ:

Արդա՛րեւ, գեղեցիկ ինչերու ստեղծագործ  
ոյժ մըն է կինը իր այս իւրայատուկ աշխատա-  
նոցին մէջ զոր կը վարէ իր մեծ սէրերուն անըս-  
պառ շոգիովը եւ կայծերովը իր մտածումին:

Ի՛նչ որ տծեւ, մարմնային անորոշ զանգը-  
ւած մըն է իր ձեռքին մէջ այսօր՝ կրնայ վաղը  
բարախուն հոգիի մը վերածել ու դուրս բերել  
մարդը անկէ: Բարեշրջումի այս երեւոյթը աշ-  
խատանքին գերագոյն մասը չի՞ կազմեր կնոջ,  
անոր ձեռքին տակ եկած մանուկ հոգիներուն:

համար, որոնց համար ու տարտամ էութեանը, մե՛ծ աշխատաւորուհին, ըսե՛նք մայրը, կը փոխանցէ լեզու, գաղափարի ցոլքեր, դատումի, իրերուն գիտակցելու միջոցներ եւ ընտիր հիւթով, ազնիւ իսկութեամբ, որոնց հայթայթիչն է սիրտը, կը խմորէ մատղաշ հոգիները վաղը ասպարէզ եկող մարդուն, ուրկէ՛ նո՛ր նոր երեւան գան գուցէ Պէրպէրեան մը, Եղիա մը, Եղիշէ մը կամ Դուրեաններ: Այս յոյսով եւ վստահութեամբ է, անտարակո՛յս, որ աշխարհ իր այքը դարձուցած է կնոջ գործին եւ ընտանիքի հայր մը, ազգ մը, հայրենիք մը իր վաղուան գոյութեան ջիղը. մեծութիւնը եւ քաղաքակրթական վերելքին մականը հաւատքով մը կը յանձնէ մայրերուն:

Եւ ահա՛ թէ ի՛նչ բաղձանքներու նախաքայլին առջեւ կը գտնուին մօր մը իր մանկիկին թեւէն բռնած ու անոր հետ առած յաւր քայլերը որոնք յաճախ Կեսարներ, Վօլթէռներ, Նաբօլէօններ ապահով հաներ են բարձունքներ մինչեւ:

Կինը, ո՛չ այնքան ուրեմն, մեծ ու պատկառելի ա՛յնքան այլուր, որքան իր սեփական աշխատանոցին՝ ընտանեկան յարկին մէջ, ուր այս արժանաւոր աշխատաւորուհիին գլուխ հանած գործին, բացառիկ յարգանք ու երախտիք ընծայելու համար, մարդկութիւնը պիտի գայ փնտռել գայն նո՛յն իր այս աշխատանոցին մէջ

միայն: Վա՛յ այն կնոջ որ չունի իր այս սեփական տեղը. յարգանքի մէջ մոռցուած մը պիտի ըլլայ ա՛ն, վասնզի իր կոչումին տուած բնական արուեստին առընթեր միայն մե՛ծ է կինը այնքան՝ քան ոեւէ բեմի վրայ:

## ՀՈԳԵԹՈՎ ԱԶՈՒԿՆԵՐ

Զմայլանքի ակնարկս վեր չէ՛ որ կ'առնեմ  
այս անգամ իր գեղին մեղաւոր գիտակցութեա-  
նը մէջ սոնք դէմքի մը վրայ դիտելու հոգեթով  
աչքե՛ր, որոնք թաւշափայլ թարթիչներու ստուե-  
րոտ խորութենէն ներս՝ կայծկտումը կը հրահ-  
րեն հազիւ բոցը դպած ու անցած սեւ ածուխ  
բիբերուն. ո՛չ ալ ծովերու տարածուն կապոյտին  
անհունը զոյգ արտեւաններու մէջ եզրափակող  
ծաւի աչքերուն, որոնք չեմ հաւատար որ ար-  
ցունքի սահմանուած ըլլան երբեք, այլ ժպիտի  
միայն, զի ծիծաղկոտ այդ կապոյտը երկինքէն  
պատառիկ մը կը ցոլացնէ իր մէջ որ զուարթու-  
թիւնն է, երջանկութիւնը՝ կեանքի վշտահալած  
կողմին:

Ո՛չ ամենեւին, այս խաժին ու թուխին

ցուրտ կը մնայ ակնարկս ու ես վեր չեմ նայիր  
բնաւ հոգեթով իմ աչուկներս դիտելու համար  
այս անգամ. վասն զի անոնք բնագանց օրէնքի  
շեղումով մը բացուած են շատ վարք՝ գետնին  
հողէ երեսին վրայ. եւ ես կը խոնարհիմ, վար  
կը ծոխի դիտելու. գրեթէ պաշտելու արշալոյսի  
ժպիտներէն ծնած եւ ոսկեթաւալ գունտին եօթ-  
ներանգ հառազայթներուն մանիշակէն միայն իր  
լոյսը առած զգլխիչ այդ աչքերը. որոնք անմե-  
ղունակ կը փթթին ու կը հային տերեւուտքի  
իրենց կանաչ թարթիչներէն դուրս՝ աղուտե-  
սիլ բիբերով. այս՛, սիրած մանուշակներս են  
այդ աչքերը՝ որ հո՛ս ածուի եզրին բազմութեամբ  
նստած՝ բնութեան գարնանային խրախճանքին  
հրաւիրուած ըլլան, կարծէք, բոյրի սրուակներ  
պարպած իրենց նուրբ մարմիններուն վրայ.  
Ի՛նչ հեշտ է ինձ, արդա՛րեւ, մարդոց սին խը-  
րախճանաց ու կեղծ բարեկամութեանց անհա-  
ղորդ իմ հոգիս բերել ու ձեր մտերմիկ. լուռ  
հանդէսին մասնակից ընել, ո՛վ նրբագեղ մա-  
նուշակներս. դուք կուտաք ինձ մեծ ունկնդրու-  
թիւնը սա՛ պահուս երկրի ծոցին մէջ գաղտնիք-  
ներու հմայքովը պարուրուած աստուածային  
խորհուրդին ուր՝ կը շարժուի, կը յօրանջէ ու  
թափ կ'առնէ տակաւ մեռած բնութեան հրաշա-  
լի յարութիւնը. եւ դուք արեւին ու հողին տար-  
փալի սիրոյն մասին ձեր ըրած խոստովանանքի  
միջոցին, ապացոյց կուտաք ինձ խոտ մը, ծիլ

1-169899



մը, տերեւիկ մը մանկիկ մարմնով, որ համակ թրթռուն, լեցուն է անոնց սէրէն ըլլած կեանքով...:

Եւ բնութեան այս մեծ հարսնացումին ծալի ծալ քողը դրասանգող ծիւն սպիտակ թերթիկները որ ասեղնագործ անզգոյշ մատներէ թոյլ կը թափին, կարծես, սպիտակ սալորենիէն վար, գիտեմ, հասկցուցիք այդ ալ թէ ապագայի՞նչ խորհուրդ կը խմորուի մանրիկ այդ ծաղիկներուն բեղմնատու առէջներուն տակ եւ ո՞րպիսի տենդոտ ջիղով կը վերադառնայ աշխարհ կեանքին:

Այդ վերադարձի սրարշաւ աղմուկէն չէ՞ որ անհանգիստ՝ բացիք քնաթախ աչուկնիդ դո՞ւք ալ ու կը նայիք ինձ հիմա շատ ցածէն որպէս զի խոնարհելով գամ ձեր մօտ, վայրահակ աչքերով, այնպէս հի՛շդ ինչպէս պիտի մօտենայի սրբազան մասունքի մը՝ անոր բժժանքէն շնորհի մը հայցման երկիւղած իղձով. եւ ո՞վ կ'ըսէ թէ իմ այս խոնարհումիս մէջ արդէն իսկ հոգետենչ իղձ մը չառաջնորդեր զիս. չէ՞ք զիտեր, անկատակ շարժում չունիմ ոտքիս տակ երբ Աստուածամօր ոտքը երթալու պէս հաւատքով կը խոնարհիմ ու կը կենամ ցած, հոգեթով ձեր աչուկներուն դիմաց ո՞վ նագելի մանուշակներ:

Այս անգամ ձեր թաւշագեղ փունջերուն անձնասէր ստացումովը չէ որ պիտի փութամ գարդարել զրասեղանս կամ ձեզ նման անմեղ աղջ-

նակիս միշտ հոն կեցած մանկային պատկերը եւ կամ սիրելի հոգիներու հոն հսկող դիմանկարները. ո՛չ այս անգամ խոտվքի փոթորիկը կայ շունչիս մէջ. սա՛ թէ անդարձ մեկնող մայրիկիս քանաստեղծական հոգին է որ եկեր կը հեւայ, ու կ'արտասուէ գարնանային սա մելանուշ գեղեցկութիւններուն ընդմէջ եւ նախափթիթ՝ ձեր հոգեթո՛վ աչուկներուն մէջէն կ'երաժշտէ գեղապաշտ իր հոգիին յաւիտենի երգը՝ գարո՞ւն...:

Այս անգամ չպիտի խնայեմ բրիչին թեթեւ հարուածներուն ու ձեր հողէ՛ օրրանովը, արձատներով ու սերունդով ամբողջ, պիտի տանիմ քնակեցնել ձեզ անոր գերեզմանի եզրին:

Եւ դո՞ւք, ինձ տուած ձեր ներշնչումներէն հեւք մը, փսրտուք մը, կարօտի ինչ մը պահած ձեր խորքը՝ աւետիսը պիտի երթաք շշնչել ամէն տարի անոր հողակոյտին խորերը՝ իր վաթսուն տարիներու հիւանդ, այլ երիտասարդ սրտին անդադրում պաշտած գարնան:

Այո՛, այս անգամ վեր չեմ նայիր ես, այլ կը նայիմ վար՝ հողակոյտին ու ձեր աչքերուն, վասն զի այսօր սիրելի մը կը հանգչի հող...:

21 Մարտ 1930

Գարնանամուտ

## ԱՆՈՅՇ ԽԱԲԿԱՆՔՆԵՐ

Արեւիկն գաղջ հառագայթները վերջին շո-  
յանքնին կ'անցընեն քնքոյշ ծաղիկներուն վրայ եւ  
պատուաստին նշդրակէն անցած թարմափթիթ  
վարդ մը տարտամ յոյսը կուտայ դեռ ամրան-  
օրերու մնացորդ վայելքին. սակայն եւ այնպէս  
աւերող ձեռք մը, կարծես, գիշերուան մութէն  
օգտուելով՝ արշտկելու ելած է աշնացած բը-  
նութիւնը իր գեղին հուսկ հրապոյրներուն մէջ  
եւ ամէն առտու ծագող առաջին շողերուն տակ՝  
տակաւ կը գտնենք զայն հմայաթափ ու աւերին  
հետքերը խորունկցած անոր դալկօրէն տրտմած  
դէմքին վրայ:

Ի զո՞ւր կարմրուկ ու երբեմն իսկ շառ ե-  
րանգաւորումները ցանցառ տերեւուտքին: Կը  
ջանան բռնազբօսիկ արդուզարդ մը տալ անոր  
հինցած ու զօս կանանչին՝ պառաւական ինք-  
նախար շպարներու պէս: Սա ստոյգ է որ կեն-

աաբեր ոյժերը կը լքեն օրէ օր անոր լանջքին  
վրայ փռուած հիւթեղ բուսականութիւնը եւ ա-  
նարեւ օրերու տամկութիւնը խռովքի երկա՛ր  
լացը կը դնէ երբեմնի իր ծիծաղկոտ երեսին:

Ա՛լ նուազ կը խանդավառի երկինքը իր  
տժգոյն արշալոյսներուն ծնունդէն. հազի՛ւ հազ  
կը ժպտի գետիններու նոր մարմանդը՝ թափած  
տերեւներուն մեռելութեան տակ. եւ ի՛նչ որ  
կայ դեռ մնացորդ արագ փախչող իր հմայքէն,  
անո՛յշ խաբկանքներ են միայն վայրկեաններ  
արժող. իրա՛ւ, դառն է խաբկանքը միշտ իր է-  
ութեամբ, սակայն ինչո՞ւ չըլլայ նաեւ քաղցր,  
աննենգ մանուանդ. երբ բնութիւնը իր ծաղիկն  
ու ժպիտը խառնած է անոր եւ մարդը չունի  
քաժին անոր մէջ. ես իսկ տարուեցայ բնութեան  
մեղմիկ այդ խաբէն եւ շուրջս՝ արշտկող ձեռ-  
քին աւերին ու դեղնախտէ ինկած տերեւներու  
զերեզմանին աչքերս փակած՝ ապրեցայ զարնա-  
յին թովանքի պահեր շնորհիւ այժտերեւուկի  
քնքշօրէն ծաղկած այն հիւղին զօր բարի արեւը,  
աշնային իր գաղջ լոգանքին տակ փթթեցուցած  
էր թարմածիլ տունկին վրայ:

Անոր խնկենի բոյբը որ կը լեցնէր ռունգերս  
ու կը համակէր ուղեղս ամբողջ, բաւական չէ՛ր  
միթէ վերապրեցնելու գարունը ինքնախար է-  
ութեանս մէջ ու ապրիւան գրքին էջերը դնելու  
կախարդուած մտքիս դիմաց:

Օ՞հ, փոքր, այլ անո՛յշ խաբկանքները դո՛ւք՝

մարդկային կեանքին մեծագոյն խաբկանքին քովի կը կեցած որ կը շլացնէք անմեղ մանկութիւնը նախ՝ դնելով ժպիտ մը անոր լացին քով, հաճոյք ու խայտանք մը տալով անմիջապէս անոր վշտին, նարնջածաղկին, քօղին ու արծաթ թելերուն հարսնացումին տակ կեանքի էն ծանր բեռը կը տեղաւորէք դեռատի օրիորդին ուսին, դրախտին պսակակիր հրեշտակները ցոյց կու տաք մահամերձին, կամ անմահ յաւիտենականութիւնը կը խոստանաք՝ խոտին վաղանց կեանքովը անհետացող անդարձ մարդուն...

Այո, գիտե՛մ, դարձեալ պիտի գայ դարունը, դարձեալ՝ պիտի գան այժմեաներու կին մշկահոտ ծաղիկները, այս անգամ ո՛չ անժամանակ գարունի մը խաբկանքը տուող, գիտեմ, նորէն երկինքը բիւ ու կապոյտ, բարձրէն պիտի ժպտի՝ բնութեան սահմանաւոր մահացումէն վերջ՝ եւ սակայն ըսէ՛ք, կ'ուզեմ հասկնալ թէ ի՞նչ պիտի մնայ հսկայ մտածումներովն ու յղացումներովը աշխարհը վարող հոյակերտ մարդուն կեանքէն անմահութեան սին յոյսովը անդէնք երթալէն վերջ...

Ահա՛ դառնագոյն ու մեծ խաբկանքը կանգնած՝ մեզ օրրող բոլոր անոյշ ու պզտիկ խաբկանքներուն մօտ որ բնութեան անցուցած տերեւթափի խոտիքին հետ խռոված է նաեւ հոգիս եւ աշխարհ ի՛նքն իսկ ճարպիկ խաբբան կ'երեւի այքիս...

1928 Նոյեմբեր

## ԿՈՐԾԱՆԱԾ ԲԱԳԻՆԸ

Աիրոյ բագինն է ան, մաքուր ու անապակ սէրերու, որուն՝ իտէապաշտ հոգիներ մօտեցած են իբր խորհրդաշունչ ու խանդաբաշխ ինչի մը, բոցանուտ զգացումովը իրենց բովանդակ յոյզին:

Ստեղծագործ ու ազնուարար, նոյնիսկ բարերար ոյժ մըն է ան, որ գեղեցկութեան մը թովքէն կ'արտածորի, կը ծաւալի, շոգի կ'ըլլայ եւ շունչ մը իբր կը մտնէ մեր երակներէն ու մեր էութեան կ'ընծայէ զգալու, գործելու, աշխատելու անսովոր խանդ մը որով տաղանդներ կը ծլին, հանճարներ կը վառին, մեծ անհատականութիւններ ու ժողովրդային պաշտելի դէմքեր երեւան կուգան յաճախ:

Տանդէ մը իր Պէադրիէին յարած՝ խոկաց, զգաց ու գրեց. Բեղդարգ՝ Վօզլիւսի աղ-

բիւրին երգելը, գեղեցիկ Լօրայէն առաւ իր ներշնչումները: Լամառթին բնութիւնը սիրեց. ծաղկի մը տեսքը, ջուրի կապոյտ պատառիկ մը կայծ դրաւ իր խոկումներուն, այլ մանաւանդ Նարօլիի ծովախորշը առինքնեց մեծ քերթողը ուր՝ ձկնորսի մը հիւզակին առջեւ հանդիպում ունեցաւ շնորհագեղ Կրացիէլլային:

Մեր Դուրեանին բանաստեղծիկ գրիչն ալ — իր նկարագեղ լճակին ջուրերէն աւելի — որ կեանքին թախիժը երաժշտեց անոր, մինչ ան կամացուկ խոյս կու տար իր էութենէն, վերջալոյսի աղջկան մը նայուածքէն չէ՞ր որ խանդավառեցաւ պահ մը:

Աւրիշ հոյլ մը, լէգէոն մը այսպէս անմեռ հանճարներու, զգացին, զրեցին, երգեցին, նըւազեցին, նկարեցին ու քանդակեցին սիրոյ մը գաղափարական սեւեռումին անձնատուր՝ ո՛ր եւ ինչի՛ մէջ որ գտան փնտռուած մտաբաղխ գեղեցիկը, երկնային թէ երկրային տեսլականի մը թոփքով եւ անոր ներշունչ խանդովը օծեցին իրենց մտածումը, զարդարեցին, հոյակերտեցին արուեստն ու զրականութիւնը. ժամանակը սակօյն, դանդաղ աւերիչ մը գեղեցիկ ինչերու, իր հոլովոյթին մէջ եկաւ եղծեց սիրոյ դիցուհիին անհպելի, մաքուր ամբողջը. լուսաթափչ մտածումին անոր հագուեցուցած սպիտակ վարդերն ու շուշանի, յասմիկի դրասանքները իր

խոյանքին բիրտ թափովը փրցուց տարաւ ու քանդեց շնորհի գիծերը անոր վրայ... Ամբարիշտ ցուցադրանք մը հիմա մերկութեան, խորհրդագեղ ինչերէ զուրկ, իր շնորհին ու հմայքին մէջ չքացուց դիցուհին, բազմութեան հասարակ շունչը եկաւ թափառիլ անոր անսքող գեղեցկութեան վրայ. աչքեր՝ անպատկառ նայուածքի ցոլքեր արծակեցին դէպի ան, ոտքեր՝ անմաքուր քայլերով յառաջացան դէպի անոր պատուանդանը, մեղաւոր հպումներ շոյեցին անոր երկնաբարձ հակատը եւ միս ու ոսկոր կարծեցին շօշափել անոր վրայ:

Ի՞նչ չէ՞ որ համակ աննիւթ ներշնչումի ոգին էր ան, սէ՞ր երկնաշիթ, անհպելի լոյս երեւոյթի մը տակ ձեւաւորած, ձևաքը չէ՞ր որ պիտի շօշափէր գայն, այլ միտքը, մտածումն ու խորհուրդը. ան անհետացաւ, բայց անոր պահու մը ցուրտ մերկութեան տեսքը խառնուեցաւ գուհիկ մտածումին, կիրքի զգացումին եւ ասիկա՛ խաթարեց կոյս մարծեցումի անբժութիւնը եւ սրբապղծեց քանդե՞ց սիրոյ բազինը...:

Կեցուածք չունինք այլեւս անոր առջեւ եւ զո՞ւր է որ կը փնտռենք խորհրդապաշտ սիրոյ աղանդաւորներ անոր քղանցքին, մտածումը աւելի քան երբեք անկայծ, մոխրաթախ է միտքը դատարկ՝ սլա՞ցք չունի այլեւս անոր կողերն ի վեր...:

Իրենց խորհուրդէն հանուած մերկութիւն-

ները, գոեհիկ վայելքը վարի հասարակ բանե-  
րուն, սիրոյ շուկայիկ սակարկումները եւ ծա-  
խու հանուած գեղեցկութիւններ ի զօրու չեն,  
անտարակոյս գրական փիւնիկին նոր կեանք տա-  
լու եւ վերաբանալու դուռները կործանած բա-  
գինին երբ ասոր համար կը պակսի՝

Մա՞րդը իր բարձունքին վրայ...

## Վ Ս Ե Մ Ի Ն Բ Ո Վ . . .

Ի՞նչ է վսեմը գեղճցիկին առնթեր՝  
Քայլ մը անդին՝ հեշտ վերելք մը, բազին-  
ներէն դէպի Տաճարը սրբապաշտիկ. դէպի Թա-  
փօր ու Հերմոն մագլում մը՝ Արամազդեան  
Ողիմպէն։

Վարդն ու դափնին ընդելոյզ խորհուրդն են  
սիրոյ, յարգանքին, բայց հանճարափայլ հակա-  
տը կ'ընդունի միայն դափնին. գեղեցկութիւնը  
որ յուշիկ քայլերով կը մօտենայ վսեմին, չ'եղ-  
ծանիր բնաւ շունչէն տգեղութեան խորշակին,  
ու մինչ սէրը զգլխանքով մը վաղանց կը պաշ-  
տէ գեղեցիկը մարմնացած, հոգին՝ վսեմը կը  
խնկարկէ վերացած։

Ո՞ միսթիք տեսլականը վսեմին, խորքդ ո՞ւր է՝  
Կնոջ հոգին . . .

Իր գեղեցիկ պատեանէն ներս, արդա՛րեւ, կնոջ հոգին գանձարանն է վսեմին, բայց իրապաշտներ խօսուն գեղեցկութիւն մը միայն կ'ուզեն դաւանիլ զայն, մինչեւ հո՛ն ուր՝ արծաթ թերեր սպրդումով մը մեղմիկ, խոտվայոյզ ծըփանք մը կուտան անոր վարսերուն խաղաղիկ-բայց մինչ այդ՝ ինչ տրտունջ, ինչ դժգոհանք, ինչ զրականութիւն մը բողոքի այդ գեղադէտ պատեանին սլաքներուն դէմ կը ժայթքի:

Մին՝ վիրաւոր, դառնակոծ, ուրիշ մը՝ խաբուած, հեգնուած կ'աղմկեն:

— Կիևը նենգ է. չարայորդ տուփն է ան Պանդորայի:

— Ի՞նչ հարկ, կնոջմէ մը վրէժ լուծել, կը գոչէ, Օսելիէն Շօլ, բնութիւնը արդէն այդ պաշտօնը կ'ստանանէ զայն տգեղ դարձնելով, միայն թէ սպասելու է:

Իսկ Ս. Օգոստինոս ամբարշտացածի մը վախովը, կարծես, կը ձայնէ.

— Մեծ խնդիր մըն է գիտնալ թէ կանայք վերջին դատաստանին իրենց սեռին մէջ մնալով յարութիւն պիտի առնեն, վասնզի կը վախցուի որ անոնք կ'ելլեն մեզ նորէ՛ն փորձութեան կը մատնեն նո՛յն իսկ Աստուծոյ առջեւ:

Ո՛վ խօլ հոգիներ կնոջական որ Ռեփեկային սափորէն ջուր էք խմեր, յետոյ ելիւր դաւ էք սարքեր Եսաւին՝ դէմ, որ ձեր Վենիսեան սիւնին յնկած՝ բոլոր նետերուն անտարբեր կը ժըպ-

տիք, ձիօքօնտայի մը դիւթեղ ժպիտովը փափկիկ, չէ՞ք սթափիր թէ Ս. Օգոստինոս մը ի գո՛ւր պիտի գայթակղէր, թէ Օսելիէն Շօլ ի գո՛ւր իր վրէժին սպասէր, եթէ գեղեցիկին կուռքէն անջատաբար վսեմը ապրէր ձեր հոգւոյն խորանին մէջ. չէ՞ք հաւատար թէ վաղը պարտութիւնը պիտի հնչէ գեղեցիկին, թէ վաղը՝ լացը կայ մարմնեղէն աւերակին, եւ եթէ փակ խորանը ձեր հոգիին պարունակէր վսեմը, ի ծանր դարձի կուգար թերահաւատ սկեպտիկը, իր աղօթքը հո՛ն կը փսփսար խօտակեաց վանականը, «պաշտամունքի տեղը հո՛ս է» կը վճռէր գեղապաշտը, Պղատոն «սա՛՛ հշմարիտն է» կ'աղաղակէր, Եգնիկ՝ «սա՛՛ անեղծն է» կը քարոզէր եւ խորհրդապաշտ քերթողը «Կոյսին ու Մանկան օրրանը հո՛ս է» կը տաղէր:

Ուրի՛մն, ո՛վ հոլանի ուսերու դրօշակիր գեղուհիներ, թեւ որէք ձեր մերկ ուսերուն ու անցէ՛ք Աստղիկի մեհեանին վերելէն հո՛ն, ուր՝ Աստուածորդւոյն Տաճարն է բարձրացած, ուր հոգիներ մեղապարտ վսեմին հուրովն ու բոյրովն են գեղեցկացած. հոն չկայ այլիւս նախատակոծ Մարիամը, այլ սրբացած Մազթաղիկն. հո՛ն, սրբազան Տաճարին այդ սեմէն ներս՝ քողարկուած կ'ապաշխարհէ գեղեցիկը, մինչ քողազերձ՝ կ'օրհնաբանուի վսեմը. այո՛, առաւել վսեմը քան գեղեցիկը, վասնզի կնոջ հոգիին մէջ, մանաւա՛նդ, երբ ապրի ան, այլիւս չի տգեղնար ան վսեմին հետ յաւիտեան...:

## Խ Ո Ր Շ Ո Ղ Կ Ի Ն Ը

Ակնարկի տակ ինկած պատկերներուն ամենէն գեղեցիկն է հանդիպիլ խորհող կնոջ, վասն զի տարբեր գեղեցիկն է ան իր նմաններէն:

Հագուագիւտ շնորհ մը, կարծես, կ'օծէ խոհերու ու մտածումի լոյսով արտափայլ անոր ճակատը, նման բնութեան այն բարձր կատարներուն, որոնք վաղ այգուն նորածագ արեւին սրակած վարդ երակներուն տակ կ'ստանան եզական գեղեցկութիւն, կը սարսուան լոյսի անձրեւէն ու կը կենդանանան: Ասիկա՛ ամէնէն յանկուցիչ պատկերն է, ապահովաբար կնոջ մեծութեան քան ոեւէ դիրքը անոր:

Դիտե՛նք, գաղափարի երկունքով գլխահակ կինը թուղթին վրայ ուր՝ անոր մտածումին ազնիւ ու մաքուր շիթերը կը կաթին, կ'ընդլայնին ու մտքէն ինկած գրչի արժէք մը կը դրոշմեն

հոն, որուն խորքը, սգին գեղեցկութիւն մըն են կնոջ իտէալներէն բղխած:

Իտէալը կ'ապրեցնէ կինը, իտէալը կայծն է անոր միտքին՝ որով կը բարձրանայ ու երեւան կու գայ անոր սեռը՝ գնահատելի արժէքներու մէջ: Ասոր համար այնքան պայքարեցաւ ան «Տկար Սեռ»ի դարաւոր վարդապետութիւնը ջնջելու դիւցազնական խոյանքով:

Այսօ՛ր, սակայն, այդ շարժման ղեկավար պետերն իսկ, տրտունջ, գանգատ ու դժգոհանք մը ունին իրենց շրթունքին վրայ թէ մասամբ վրիպած է յաղթանակին արդիւնքը, թէ ընդհանրապէս կինը չէ՛ կրցած արժեցնել իր շահած դատը: Ինչո՞ւ սակայն:

Կը կարծեմ, կանացիութիւնը կնոջ մէջ, իր դատին հետ դրդալի շրջափոխութիւն մը, այլափոխութիւն մըն ալ պէտք էր կրեր. ասիկա՛ չեղաւ:

Կինը մնաց միշտ կին իր գաղափարներով եւ իզական ըմբռնութեամբով, մինչդեռ հետապընդուած իտէալին խոկուն, ներհուն եւ ստոյիկեան առաքեալը պիտի ըլլար ան, դժբաղդաբար վագեց ու դարձեալ վագեց ան իր ժանեակներուն, շղարշին, շպարին, արտաոտոց դիմափոխութեանց ու խօլ հանոյքներուն ետեւէն, սպիտակ մաքրութիւններ զոհեց անոնց հասնելու տենչին մէջ, մասամբ կործանեց իր նուիրական յարկը, յաճախ իսկ կործանեց այրերու քսակը եւ այսօր-

ուան նորահաս սերունդին ու երիտասարդութեան գէշ օրինակ հանդիսացաւ. վախ մը կայ ճակատագիրներ կապելու օրուան խօլ աղջկան հետ, որուն միտքը խորհելու անատակ, նկարագրին գիծերը վտիտ, հոգին գրեթէ խանձած, ծաղիկ, խաթարուած են սրտին թելերը:

Ուրեմն, կինը, համեմատութեան առաւել չափով իտէալ դատողութիւններու դէմ վատոյժ, սեռը ուժեղ ու բարձր բռնելու նախանձախընդիր ոգիին անտարբեր՝ յետս զլտորած մըն է իր վերելքի զառիթափին վրայ, Ե՛րբ սակայն, պիտի կրնայ համոզուիլ ան, հաւատալ թէ իր բարձրացումին համար աշխատուած իտէալ մեծութեան գաղտնիքը իր միտքին ուժեղ ծալքերուն, խորհիլ գիտնալուն մէջ է առաւելապէս քան տեւէ ակնահանոյ կանսցի դրսերեւոյթի, որուն համար ի գո՛ւր կ'սպառի ու ժամերով կ'աշխատի ան՝ իր կշռական զէրօ մը կամ ոչնչութիւն դուրս գալու այդ ճիգին մէջէն:

Խորհո՞ղ կինը, այո՛, միմիայն զայն կը պաշտեմ հս, իմաստուն, Անահիտեան իր դիցական գեղին մէջ, վասնզի, իրաւա՛մբ, տարբեր գեղեցիկն է ան իր նմաններէն եւ անոր ուժեղ ծայնը պիտի երթայ հնչել մինչեւ ապագան:

## Գ Ր Ի Զ Ը

Թանկագին ընկեր մըն է զրիչը ամէն անոնց՝ որ բաւական կը սիրեն զայն:

Մտերիմ եւ իմաստուն խորհրդատու՝ գաղափարներու որք մարմին առած խոկումներու երկունքէն, մտքին բացաստանէն կը մեկնին դէպի կողմնական, անկոխ ուղիները լուսեղէն:

Արցունքը ժպիտին, իմաստութիւնը կատակին հետ գիտէ եղբայրացնել եւ ըմբոշխնել տալ մտքին, զրականութեան, բանահիւսութեան, գեղարուեստի թէ զիտութեան հարազատ հասցոյքը, վայելումովը բնութեան բոլոր հրաշագեղ վայրերուն ուր ականջը կ'իմանայ սօսափիւնը հողմայոյզ անտառներուն, նուազը՝ հոսուն, վըճիտ ջուրերուն եւ հայեցելութիւնը կը դիտէ տիեզերքի խորհուրդէն ծնած լուսաշող գիշեր-

ները ուր՝ լուսնկան ծովուն մէջ ինկած կը տա-  
պլտկի բիւր բեկբեկումներ յեղափոխելով ար-  
ծաթէ, եւ այս բոլորը վայելել առանձնաշնորհ-  
ուած է, այո՛, գրչին նուիրուած միտքը, մի-  
միայն թերթ մը թղթիկի սպիտակ դէմքին վրայ  
զոր ունի աչքին տակ՝ գրասեղանին վրայ, այո՛,  
կարելի է այսպէս աշխարհը ամբողջ սեփակա-  
նել եւ դնել զայն լուռ սենեակի մը պատերուն  
մէջ երբ պատուհանէն դուրս՝ աչքը պարփակէ  
անո՛յշ, կապոյտ երկինք մը, հոծ կանաչութիւն  
մը հորիզոնէն վար՝ պատառ մը ծովի հետ ու  
մտերմիկ այցելութիւնը արեւի շողերուն, որոնց  
մեծափառութիւնը երգեց Օսիան իր անբեր աչ-  
քերուն դիմաց՝ մտքին տեսութեամբ. եւ միթէ  
գրիչը փոխ չառնե՞ր մտքին աչքերն ու լեզուն,  
երեւակայութեան թեւերովը տանելու մեզ թըղ-  
թին սպիտակ ճամբէն հո՛ն ուր՝ կարապներ ման  
եկեր են լճափին վրայ, հո՛ն ուր՝ կղզեակներ,  
ծովուն լո՛յծ սաւանին վրայ փռուած կը քնանան  
կամ իրիկնամուտի պահու մը երբ թափառուն  
միտքը կանգ կ'առնէ վերջապէս փոքրիկ զիւղի  
մը բլրակողի կուշտին ուրկէ՝ կը կայթեն, կը  
ցատկրտեն մաքի ու գառնուկ, իրենց մայիւնը  
խառնելով հովիւին անուշ սրինգին զոր Ապողոն  
իր հովուութեան շրջանին երկրի վրայ, ժառանգ  
ձգեր է իրեն:

Անդին՝ մայրամուտի արեւն է բազմած՝ իր  
ծիրանի սկաւառակին մէջ որ տակաւ բլրին կը-

րութեան ետին կ'անյայտանայ ցանցեր եթերա-  
վարդերու շուրջպսակով մը, հանգիստ պատ-  
ուիրելով մարդուն, անասունին ու ճպուռին, եւ  
միտքն ալ յափրացած այս բոլորէն, կը վերա-  
դառնայ խաղաղած՝ իր գրիչին հռիւէն, փնտը-  
ռելու երազաւէ՛տ բարձիկը զոր գողցեր է Մոր-  
փէոսէն... Նկարիչին գոյներ պէտք են այս տե-  
սարանները պատկերելու. իսկ գրիչին՝ զգացում,  
խանդ, բոցի ծուէն մը հոգիէն, նկարելու այս  
բոլորը մտքին երանգապնակէն:

Ստուգիւ, ի՛նչ թանկագին եւ սիրելի ընկեր  
պարզ փայտիկէ գրիչը որ լեզու կուտայ խոտին,  
ձաղիկին, միջատին ու սննեկին որմերէն ալ ան-  
դին՝ կը խօսեցնէ մեզ բոլոր աշխարհին եւ ամե-  
նուն հետ:

Արդեօք երջանի՞կ թէ ապերջանիկ ըլլալու  
են անոնք որ չեն վայելեր գրչի այս մտերմու-  
թիւնը ու չեն իմանար անոր հոգիին բարբա-  
ռը...:

## ԿՈՅՐ ՄՈՒՐԱՑԿՈՒՇԻՆ

Թա՛ւ ձայն մը, բամբորէն քաղցրօրօ՛ր, կանացի կոկորդէ մը դաշնակուած, կը դղրդէ հոգիս եւ յուզումով կը պատէ զիս ամէն անգամ որ կ'անցնի փողոցէն կոկիկ մաքրութեամբ հագուած Հոմերոսի այս բաղդակցուհին, առաջնորդուած իր մանուկ մեկտորէն:

Եղերհորգ մը թէ բողոքերգ մըն է որ իր յաւիտենապէս խաւարած աշխարհին հորիզոններէն վեր կ'ուզէ ան դէպի Աստուծոյ՝ իր սեւ ճակատագիրը լացող: Ո՛հ, այդ ձայնին ազդեցութիւնը, օրե՛ր պէտք են մոռնալու համար. առաջին թրթռումէն՝ աշխարհ իր շքեղ բարձրութենէն վա՛ր կը փլի, կարծէք, կը մնամ խաւարին մէջ եւ իրեն հետ կ'զգամ զարհուրելի մութին բովանդակ դառնութիւնը, որ ցաւազինօրէն դուրս կը պոսթկայ իր մէջէն՝ չկրնալով ամբող-

ջովին պարտկել հոգին այդ աննշոյլ բիբերուն առթամ ծանրութիւնը՝ իր դեղեւուն ու տառապող էութեանը վրայ:

Քնանա՛լ խաւարին մէջ, հե՛շտ է այդ. բայց արթննա՛լ խաւարին մէջ, առանց վայելելու վարդաբողբոջ արշալոյսը եւ առանց ունենալու զըլխուն վերեւ գեղեցիկ կապոյտը երկնքին՝ սրունքի տես կը ճառագայթէ տրտում թէ զուարթ հոգին, ամենադառն զրկանքն է. Որչա՛փ երանելի ա՛ն որ ստացեր է մեծ պարգեւը բնութենէն՝ զո՛յգ մը ականողիք, երկու ջինջ կաթիլներու պէս, հաւատարիմ ընդունարանները լոյսին, որը կեանքին նպատակն իսկ է. եւ չունենա՛լ զանոնք, կենդանի հոգևով տուայտիլ ու խարխափիլ խաւարին մէջ՝ ամենամեծութեւ անհանդուրժելի կորուստը, որմէ եւեթ տառապի մարդ:

Ստուգի՛ւ. ահաւորապէս հարուածուած, եղկելի՛ բաղդազուրկն է կոյրը, Ըլլա՛յ ան մեծափարթամ տէր մը կամ ցնցոտապատ մուրիկ մը. ու կը մտածեմ, հո՛ր լոյս աշխարհին դէմ փակուած այս դուռներէն անդին է միշտ որ անբռնաբարելիօրէն կը տիրէ իմաստասէրներու քարոզած, այլ միշտ չիմացուած հաւասարութիւնը կեանքին, ունայնապաշտ մարդուն սէգութիւնը փուլ բերող ու արհամարհող որ իր կարթին՝ անսրբագրելի կուրութեամբ մը, տիրապետող կը կարծէ ինքզինքը այս կախարդող աշխարհին:

Աչքով կո՛յր, հոգիով կո՛յր, մտքով կո՛յր...  
ի՛նչ սարսուղիցիկ բան որ մթապատ ու մե-  
ռա՛ծ աչքերէ գատ իբր որակ դրուե՛ր է նաեւ  
բուի մը պէս խաւարամու մտքին՝ ու հոգիին-  
դժբաղդութեան հաւասար գծին վրայ, ուրնմե  
ասոնք եւս. եւ այս դժբաղդները ի՛նչ համոզու-  
մով ալ որ ըմբռնեն նպատակը եւ վայելքը կեան-  
քին, պէտք է մեղքնալ գանտնք, որովհետեւ եթէ  
ո՛չ աչքին, բայց հոգիին ու մտքին խաւարին  
մէջն է նշմարտապէս որ կը տուայտին անոնք,  
հոգ չէ՛ թէ թաշապատ քազկաթոռներու խորը  
կամ յարդիայ բազմոցի վրայ քաշքշն իրենց ար-  
գահատելի կուրութիւնը: Արդեօք, լո՛կ տեսական  
ըլլալէ չկրնա՞ր դադրիլ մարդուն համար սա՛  
սկզբունքը թէ՛ լուսեղէն արահետ մը պէտք է  
կիսէ միշտ մեր ներքին աշխարհը. մին՝ մեզի,  
միւսը՝ ուրիշին սեփական, տմէն բան մնը ու-  
նենալու յափրացումը վայելք մը ըլլալէ կը դադ-  
րի ա՛լ, եւ այդ չէ՛ կեանքին նպատակը. մարմ-  
նոյն գոհացումը լո՛կ անծնապաշտութեան կը  
մղէ մեզ, հոգին պէտք է կշտացնել. բարի գոր-  
ծերու սիտիանքը պէտք մըն է գրեթէ, կեանքը՝  
իբր ցուրտ կողմերուն հետ հաշտեցնող, եւ անոնց՝  
որ ցաւոտ բաժինը ունին կեանքին. բութ մտքին  
ճառագայթը բաւական չէ՛ այդ բանը տեսնելու,  
այլ գործիք մը, Cystoscope մը պէտք է խորը  
թափանցելու ցաւին. եւ այդ գործիքը՝ բարոյա-  
կան աշխարհին մէջը, պէտք է ըլլայ մեր հոգի՛ն:

Ահա՛ լոյս շրջանակի մը մէջ շնչելէ, կշտա-  
նալէ, հագուիլ ու ապրելէ դուրս՝ ընդգծուած  
պարտականութեան ու պարտանանաչութեան  
գեղեցիկ շաւղը ուր՝ կ'սկսի բուն նպատակը,  
մանաւանդ ընկերային կեանքին. որչա՛փ վսեմ  
է այս լոյս շաւղէն ընթանալ, բուժուած՝ հոգիին  
ու մտքին կուրութենէն, այդ ահաւոր դժբաղ-  
դացումը թողլով մի՛միայն աչքով կոյրերուն,  
ինչպէս իմ բամբձայն մուրացկուհիս, որուն օր  
մը՝ անբիբ աչքերուն շողը սրբելու համար լսընդ-  
րուած թաշկինակը տալու մխիթարութիւնը ու-  
նեցայ. ին՛չո՞ն կին, եթէ գիտնար տպաւորու-  
թիւնը իր կոկորդի դաշնակի՛ն...

## Ս Պ Ի Տ Ա Կ Ճ Ա Մ Բ Ա Ն

Շուշաններով, յասմիկներով եզերուն՝ սպիտակ ճամբայ մը կայ կեանքին մէջ:

Մեր անմեղ տարիներուն, իտէալներուն ու կոյս երազներուն թափառած ճամբան է ան, ուրկէ կ'անցնինք իբր անհրաժեշտ անցքէ մը՝ բուն կեանքին ճանապարհը մտնելէ առաջ:

Եւ ա՛յս կեանքն է, որուն համար կ'ըսեն միշտ թէ՛ փուշ ու տատասկներով լեցուն է, թէ՛ ցանցառ վարդեր միայն թազնապէս փըթթած խռիւներու մէջ, ո՛չ ամէնուն, այլ յոյժ մաքուր եւ առաքինի հոգիներուն համար սահմանուած կան միայն:

Է՛հ, այո՛, առաքինութեան պսակով պըճնուել՝ այնքան ալ դիւրաստաց շնորհ մը չէ՛. եւ տատասկի այդ վարդերուն կարենալ մօտենալու,

զանոնք փրցնելու, անոնց հազուագիտ գեղը վայելելու կոչուած են անոնք միայն որ արդէն մաքուր քայլերով յառաջացեր են մինչեւ հո՛գ կեանքի սպիտակ ճամբէն եւ կո՛յս հոգիները անոնց ըմբռններ են սպիտակ վայելքը միայն այդ ուղին եզերող շուշաններուն, յասմիկներուն:

Պէտք է գիտնալ եւ հաւատալ թէ այդ ճամբան վերացական չէ՛ ընաւ, թէ՛ իրապէս գոյութիւն ունի այս անցքը, անհրաժեշտ նախամուտը՝ բո՛ւն կեանքին, եւ ամէնէն անվիշտ ու գեղեցիկ հանգրուանը, ուր՝ պէտք է դարձնուին դեռափթիթ հոգիները, մաքուր հորիզոններու հայիլ սովորին աչքերը եւ ուր՝ վերջապէս մեր իտէալին, երազին ու երեւակայութեան թափը որոշ բարձունք մը ընտրէ իրեն թառույտ, առանց տարուելու աւելի խօլ տենչանքէն անհնարին բարձրութեանց որպէսզի անզօր ճախրանքի մը ցաւագին անկումէն չխորտակուինք, չիշրուինք յետոյ...

Դպրոցական տարիներուս՝ շարադրութեան նիւթ մը տուած էին. «Զինձադիկը» որ իր դաշտի համեստ կեանքէն ձանձրացած՝ հովին կ'աղաչէ շքեղ պարտէզ մը փոխադրել զինքը, մշակուած ծաղիկներու մէջ տեղ գրաւելու՝ երեւալու տենչէն տարուած, եւ հագի՛ւ իր գեղովը փայլած հոն՝ չարածճի ձեռք մը կուգայ իր հատոյրին համար խլել, փետտել այդ գեղեցիկ ծաղիկը. եւ ա՛ն, երեւալու ախտին զոհ՝ կը փճանայ անհետ:

Մինչեւ հիմա կը յիշեմ գայն. բոլոր խրատ-  
ներէն աւելի տպաւորիչ այդ պարզ դասը ինչ  
ներգործութիւն ունեցաւ հոգիիս վրայ եւ զգու-  
շացուց միշտ սին փայլերէ, անիմաստ, երբեմն  
իսկ ծիծաղելի փառքերէ եւ հա՞րկ է ըսել թէ  
այդ տարիներուս՝ հոգիիս թափառած սպիտակ  
ճամբուն վրայ լաւ առաջնորդ մը եղաւ ինձ այդ  
անփառունակ ապա փառատենչիկ ծիւղածաղի-  
կը, շուշաններու յաստիկներու առընթեր ու փոր-  
ձառարար սորվեցուց պարզ ընթացքէ, չափա-  
ւոր հասնոյքէ չշեղիլ բնաւ կեանքի մէջ:

Իբր անհատ եւ անցորդը այդ ճամբուն,  
շեշտել կ'ուզեմ այսօր ալ, ինձ տրուած փառքի  
եւ տենչանքի ժուժկալութեան այդ գեղեցիկ դա-  
սը, ամէն անունը որ անցնելու վրայ են, իրենց  
կարգին, այդ սպիտակ ճամբէն քիւրե՛ղ իտէա-  
ներով, գեղեցիկ իրերէ տպաւորուած երազներու  
թրթուուն յոյգերովը լանջուռոյց: Անշո՛ւշտ պիտի  
վերջանայ օր մը այս ճամբան, ոմանց համար  
արդէն իսկ կարծ, ոմանց՝ քիչ մը երկար ու  
պիտի գտնեն իրենք զիրենց բո՛ւն ճանապարհին  
վրայ յանկարծ: Բայց զգո՛յշ, երազները զոր  
հիւսեցին սպիտակ ճամբուն երկայնքին՝ չեն ար-  
թնցներ կամ սթափեցներ միշտ ապարանքներու  
սեմին. խրճիթներ, հիւղակներ ալ կը ծնին այդ  
երազներուն զարթումէն, խորո՛ւնկ ճանապար-  
հի անցքին վրայ:

Այն ատեն, օ՛հ, այն ատեն ծիւղածաղիկին

պէս աղաչենք պիտի հովերուն որ փոխադրեն  
մեզ շքեղ վայրեր թէ պիտի սիրենք գոհանալ  
մեր տենչանքին չափաւորումին մէջ:

Որբա՛ն համեստ ըլլան մեր պահանջքը ու  
խոնարհ՝ մեր կացքը մեզ վիճակուած օթեւանին  
ծածքին տակ՝ այնքան խաղաղ ու գերժ պիտի  
մնանք տաղտուկներու հպանցիկ խայթումներէն  
ու պիտի գտնենք վերջապէս հո՛ն թագնուած  
վարդը՝ առաքինի հոգիներուն ծաղիկը, որ մա-  
յիսեան պսակին պէս գեղազարդէ պիտի մեր  
ընտանեկան բոյներուն ճակատը:

Հո՛ն անձնասիրութիւն չկայ, այլ կայ զո-  
հողութեան ոգի, ուռուցիկ իտէալներու հար-  
թում եւ ժուժկալութիւնը փառատենչ փքա-  
ցումներու. տեսակ մը երրորդութիւն՝ առողջ  
սկզբունքներու, ուժեղ դաստիարակութեան մը  
ծոցէն ծնած, որ նկարագիրներու սա՛ խախտա-  
շրջանին, երբ ընկերային կեանքի մէջ բարոյա-  
կան ոլբալի անկումները կը ներին մարդիկ ի-  
րենք իրենց եւ ուր՝ անհատը մարբատենչ, կ'ընդ-  
վզի անասնացած մարդուն դէմ, այս բոլորը  
ամբարդակ մը ըլլան, թերե՛ւս, սպիտակ ճամ-  
բուն վերջաւորումին վրայ:

Հարց կու տան, այսօր, թէ ընկերութեան  
մէջ ի՞նչ տեղ ու դիրք ունենալու է այն կինը որ  
մարուր անուն մը չունի. տեղ ու դիրքի վրայ  
մտածելը՝ աւելորդ. ընկերութեան մէջ յաւա-  
գոյն է բնա՛ւ տեղ ու դիրք չտալ ո՛չ միայն ին-

կամ կնոջ, այլ այր մարդուն ալ, հաւասարապէս, որոնք կանացի սնապաշտութիւնը կը շահագործեն շողշողուն խայծեր նետելով անոնց առջեւ. ցեցեր ու միքրոպներ են այդ բոլորը որ երբե՛ք կը բուժեն, կը բուժուին, այլ կը վարակե՛ն...

Իսպա՛ն վտարումը պէտք է անոնց ընկերային շրջանակէն, ինչպէս եղած է աստաքումը նախամարդոց՝ դրաստէն. այսպիսիներ չեն վերականգնիր այլեւս, չծգե՛ն գէթ ուրիշներ, սպիտակ քղանցքներու եւ լամբակներու վրայ վարդեր գետեղելու պատրուակով: Դո՛ւրս այսպիսիները եւ միայն իրենց կեղեւին մէջ ամփո՛փ... խղունջին պէս...

## ԱՊՐԻԼԻ ԳԻՐՔԸ

Իրիկնադէմի անդորրիս մէջ Ապրիլի գիրքը կը կարդամ ես, մինչ Լիլին «Սիրոյ յանդիմանութիւններ»ը կը նուագէ:

Ի՛նչ գեղեցիկ են այդ գրքին էջերը բնութենէն հեղինակուած եւ ի՛նչ քաղցր է այդ պահուն ունկնդրելը դաշնակին որ փափուկ վշափ մը յոյզերը կ'եղանակէ:

Ապրի՛լ, արդարեւ, ի՛նչ հեշտ է ապրիլը անով. բոյբերու էն հոտաւէտ իսկութիւններովը օծուն, բազուէթներով հարսնացած կոյսն է ան որ նազանքով կը մօտենայ վարդեր թափած այտերէն, աչքերէն կապոյտ անմոռուկներ ու ծամերէն բոյլ բոյլ կախած հենողկոյջի ժպտուն խուրճեր. պտղածաղիկները դրասանգեր են անոր հարսանեկան քոյր, որուն եթերային ծալքերուն մէջ պարուրուած լելակներու, հիրիկներու, ծիւն

սպիտակ շահաբաժնեքու փնջիկներով ողողուն . կը յառաջանայ Փլորայի մեհեանը իր պսակումին օրհնութիւնը ստանալու դիցուհիէն :

Ապա , բոլորը կուգան ծաղիկ մը առնել իրենց կուրծքին կամ լամբակին օրհնեալ հարսէն , իրր թախամանը շնորհաբեր երջանկութեան , որու կը յուսայ մարդ , կը յուսա՛յ , թէ եւ ան միշտ խոյս կուտայ :

Այո՛ , Ապրիլ , հեշտ է ապրիլը քեզմով , յուսալը քեզմով . չէ՞ որ անմահութեան պատրանքովը նախ կ'օրրես գրեզ պաշտողներուն հոյլը եւ անոնց կեանքի վազքէն յոգնած մարմնոյն հանգստարան կ'ընծայես անդորրաւէտ ծոցիդ ծաղկալից բարձիկները :

Ապրիլն ես դո՛ւ , ստուգի՛ւ որ ապրելու իղծին վարդ երանգները կը ներկես հիւանդին տըժգոյն այտերուն վրայ , յոյսի պսպղումներէդ կայծեր կը դնես դաշտի աշխատատեղութեան լանջքին տակ եւ հո՛ւր մը կը վառես կարմիր վարդերուդ հրայրքէն բռնուած տրուիուն սրտերու խորը . այս բոլորը կը կարդամ ես քու գրքիդ հմայքոտ էջերուն շիրայ իրիկնադէմի շողերուն տակ եւ ուր՝ կը հանդիպիմ Ռօմէօ Ժիւլիէթին սա տողերուն , գրուած օր մը դրախտէն Ապրիլին . — « Դրախտէն քեզ կը գրիմ անպարանքով , դրախտէն , այո՛ , ուր , բոլորը , սրդողածները նաեւ , հաշտուած են իրարու հետ բացի Ռօմէօյէ եւ ինձմէ , որ ա՛լ չենք խօսիր իրարու հետ . զար-

նան կը դրկեմ , սիրելի՛ Ապրիլ , իմ հեքոտ յիշատակս . միայն գայն ճանչցայ ու գայն սիրեցի . ի՛նքն էր որ վերելակեց վարդերու մագըցուն սանդուխներէն , ի՛նքն էր սը մտաւ բաց պատուհանէն ներս եւ իրեն է որ կը պարտիմ մեռած բլլալու ուրախութիւնս աշունէն առաջ :

... Ու կը գոցեմ գիրքը . պահ մը վերջ տկանջ կուտամ դաշնակին ուր՝ « Սիրոյ յանդիմանութիւններ »-ը կը նուագէ Լիլին , դպրոցէն վերադարձին :

## ՎԱՐԴԵՐՈՒՍ ՑԱԻԸ

Գողտրիկ, քնքո՛յշ կոկոններ, ինչպէս պատառուն զգեստի մը անգաղտնապահ ծակերէն՝ իրենց վարդ մարմնին մասերը կը պոռթկային կանանչ բաժակներուն ճեղքերէն, զարդարելով փափկատերեւ վարդենին որուն կեանք տալ նկրտեցաւ աշունը՝ փյոռայի թասէն գոլցած ումպ մը հիւթեղ աւիշով:

Արծւր իր ջերմիկ շունչը, առաւօտը իր շաղք եւ երկինքը իր կապոյտին բոլոր պայծառութիւնը շնորհեց որպէսզի այդ փափկիկ կոկոնները զօրանան:

Ու փթթեցան անոնք յամր, արիւնոյն թախճոտ հրաժեշտին յուզումներէն դողահար, ամոյն ցոլքերու տակ աշնային, այնպէս նո՛ւրբ որ թեթեւ բոյր մը հազի՛ւ թէ արծակէին իրենց բե-

հեզ թերթիկներուն պսակէն. ճապուկ ոստերու ստուերին մէջ պահուրտած, ցուրտ գիշերէն տառապողի մը տժգոյն գեղովը մարմունն, հոգինե՛ր էին անոնք վարդագգեաց, որ ամրան խամրած գեղեցկութիւններէն հրաշքով մը կեանք առած՝ կը պատմէին շատ բաներ վարդին սոխակին վէպէն ու վէպերէն յաւիտեան վարդ կեանքերու դեռատի: Անտարակո՛յս, հոգի մը կայ թագնուած, շո՛ւնչ մը ջերմիկ ծաղկանց խորը լուսկեաց գոր բնութիւնն է դրած. ծաղիկները լուռ, այո՛, ներշնչարան խնկելի մարդ էակին, եւ ազդա՛կ անոր հուր հանճարի փթթումին, հովուերգական արուեստին եւ միսթիք խորասոյգ պահերու ապրումին: Բոլոր հոգիս անոնց վրայ կը հանգչէր, ակնարկիս տակ սիրագեղ՝ անհրաժեշտութիւն մըն էին շքեղ. կը վախճայի թէ թառամին ու տխրիմ անոնց թողած անհրապոյր պարապէն:

Գորովանքով մը, սրտատրո՛ւփ, շողերուն հետ առտուան, մէկդի առնել կը փութայի վայելակերտ ծածկոցն իրենց տերեւի, զոր յարդարանքով մը ուշադիր կը գոցէի, յետին շողը վերջալոյսին երբ մարէր, պահպանելու պաղ քամիին սողնտուքէն աղուոր վարդերս նագելի զոր անգթօրէն կը չարչարէ՛ր ան, կը տրորէր:

Փափկակենցաղ իշխանուհիներու շռայլուած խնամքով, պահ մը խաղաղ ապրեցան, կարծես, գգուանքի մը տակ մայրենի. եւ յետոյ անոնց

նման շնորհագուրկ, հալածական՝ ապստամբ  
բիրտ ուժերէն բնութեան, շտակացին սահման-  
աին, մանաւա՛նդ գաղջ արեւի զրկումին:

Գլխիկոր ու դալկահար օրէ օր, փչող բու-  
քին յորձանքներէն ուժասպա՛ռ, թառամեցան,  
խանձեցան նուրբ կոկոնները պատուական եւ  
իրենց ժպիտին մէջ սառեցա՛ն:

Են՛դ՞ վարդերս իմ աղուոր, ապրեցաք գե-  
ղեցիկ պահ մը միա՛յն, պահը՝ երջանկութեան  
վաղանցուկ, ու մեռա՛ք սրտիս մէջ թողած ցաւ  
մը փափուկ....

Բ Ո Յ Ը

Ի՛նչ խաղաղ անդորր մը հոգիին մէջ կը  
տփռէ եւ աչքին ի՛նչ թովիչ կարմիր մը կ'երանգէ  
սա աղուոր բոցը վառարանին երբ դուրսը ձմե-  
ռը իր բռնաւոր ձեռքով կը գալարէ բնութիւնը,  
կը բանտարկէ զուարթ ծառագայթը արեւին եւ  
հիւսիսագոռ իր շունչը կը կապտէ ազատ շար-  
ժումները մերին, տաք սենեակին անկիւնը կը  
կծկէ մեզ, բոցին դիմաց խոկալու՝ բոցին վրայ  
թէ իր հուր բնութենէն թառոյ կայծեր ի՛նչ հո-  
գիներ ու հանճարներ կը բոցեն, ի՛նչ սառնա-  
հար սրտեր կը հրդեհեն կամ իտէայի խորանին  
մերձ բուրմբուռն ջինջ խոհերէն շթած խունկը  
կ'առկայծեն անոր պաշտամունքին բիւրեղափայլ  
բուրվառին մէջ:

Փիտիաս իր հոմերաշունչ մտածումներէն  
բոց մը վառեց եւ պտտցուց Օլիմբեան Արամազ-  
դին մարմարեայ իրանին մէջ եւ ահա՛ գերագոյն

էակի արտայայտիչ վեհութիւնը զգեցաւ ան . եւ բոցորէ չանցնուց միթէ Պարթեւնոնեան Աստղիկին շքուեցուցած քառասուն դադանդ ոսկին երբ սիրոյ չաստուածուհիին սիրտը, մանաւա՛նդ, պիտի զետեղէր անոր փղոսկրեայ լանջին տակ-  
ժանն տ՛Առք բոցորէ լափիզուած չմեռա՛ւ, փայ-  
տակոյտի բարձունքէն դէպի հայրենի իտէալին  
բարձունքը թռիչ առած թեւերով եւ Բականինի  
հանճարին բոցովը չէ՞ր որ նուազեց միայն իր  
մէկ թելով ջութակին վրայ երբ չարախանձ ձեռք  
մը զաղտագողի փրցուցած եր անոր երեք թե-  
ւերը, Վա՛յ անոր որուն իտէալներուն, հոգիին  
ու սրտին մէջ մարած է բոցը, չունի սաւառ-  
նումին բորբոքը եւ անարեւ ձմեռէ մը կ'անցնին  
անոր կեանքին օրերը . Անձեւ ու լոյծ աշխարհը  
բոց մը կ'ուզէր կենդանութիւն առնելու, իր  
ցամաքները ու ջուրերը շէնցնող կեանքը ար-  
տադրելու . եւ ահա՛ բարին Աստուած արեւին  
գունդը բոցավառեց անոր վրայ որ նպատակին  
բեւեռէն առկախ կը թաւալի ան հիմա անոր  
շուրջը յաւ իտեա՛ն .

Ուրեմն, բարձր նպատակէ մը բղխած կեանքն  
ալ իր բեւեռն ունի ուր՝ կ'առաջնորդէ մեզ նոյն  
բոցը միշտ դէպի հո՛ն խոյանքի շոգին տուող .  
Վ՛այ անոր որ այդ բոցը իր մէջը թաղած՝  
սիրտը դամբարանի՛ է վերածած . . .

Իսկ աւելի դառն չէ՞, ո՛վ Աստուած, ճա-  
կատագիրը անոր, որուն կրակարանը անկայծ .

սենեակը անբո՛ց, կը դողայ . եւ ո՛չ որ յաճախ  
չանդրադառնար ձմրան սա՛ռն օրերուն նիւթէ  
բոց մը գէթ վառել անո՛ր որուն սիրտը աննիւթ  
բոցով մը, թերե՛ւս, զեղուն կեանքին ու գեղե-  
ցիկին հանդէպ եւ սակայն աւա՛ղ, հիւժած՝ կը  
պլպլայ, կը մարի՛, զրկուած միշտ տաք սնուն-  
դին արեան ներարկած բոցէն . . .

## ՋԻՒՆՈՏ ՄՏԱԾՈՒՄՆԵՐ

Յաժ երկնակամարէն կը յորդին անընդհատ, ձիւնին սառնագգեաց ծուէնները եւ կուսական սպիտակով մը կը գեղազարդեն համատարած բնութիւնը: Յուրտ գեղեցկութիւնն է այս սակայն որ կը նմանի մեծահամբաւ նկարիչներու ճարտարօրէն վրձնուած գլուխ գործոց մարմիններուն որոնք... մե՛րկ գեղեցկութիւնը կը ցուցադրեն պաստառին վրայ՝ ամօթխածներուն պաղ սարսուռ մը իջեցնելով երակներէն:

Վերաւոր ինկած տիտանի մը պէս սա՛ մօտաւոր թմբիին սպիտակ պատատներով փաթթուած թեւերուն ետեւէն՝ երբեմնի այն շէն բոյնը ուր արագելը կը ճախրէր, կը տեսնեմ հիմա փեռեկտուած ու նետուած ճերմակ վարդի մը պէս հո՛ն բարձրը, ծխնելոյզի գագաթին՝ ձեան բաթիւներուն դրասանգած ժանեակներուն ընդմէջէն:

Ինչ ցուրտ տեսարան. բացակայի մը թողած պարագ տեղին պէս սիրագո՛ւրկ է ան այժմ եւ աչքէ լքուած. աւելի՛ տունէն փախուստ տուած աղջկան կամ դեռատի կնոջ մը, որ ձիւն կը տեղացընէ մնացողներուն գլխուն, թափուր ձգած կայքին չի՞ նմանիր ան, որ մը գղջումի վերադարձին յոյսովը օրրելով սրտաբեկուածները. ու ճի՛շդ այդ վերադարձին յոյսովը ե՛ս ալ, որ փախստականուցիինը չէ՛ բնաւ, այլ գեղեցիկ գարունինը: միտքս կը բերեմ այդ բարձրակազմ, սպիտակ թռչունը որ շտապ ճախրանքներով հեռու հորիզոններուն հունը կտրած՝ պիտի վերադառնայ Մարտի մօտաւոր օրուան մը մէջ ու կանգնած աւերին գլուխը՝ նոր ոյժով պիտի լրծուի իր փոքր բնագոյին շինարար աշխատանքին քանդումին գործը սրբագրելու տենդովը:

Իր այս արարքով՝ հերո՛ս մըն է, ինձ համար, այդ շքեղ թռչունը որ իր խէշակին ոյժը կը վառնէ, առանց որ գեղեցկութիւններէ մասնիկ մը աւերէ, առանց որ իր ոյժին տակ գերեզման մը փորէ: Գերեզման, ո՞վ յղացաւ զայն արդեօք առաջին անգամ սիրեցեալի մը դիակին ի տես եւ հողին խաւարափոս փտախտին յանձնել սի՛րտ ըրաւ այն գլուխը որ խորհուրդներուն ջահավառ բոցը կը կրէր գանկին իմաստնաբորբ խորշերուն մէջ. մտթի՛ն պահ տուաւ աչքերը որք լոյսին փառքը տեսան եւ այն բերանը որ երգեց զայն ու փակուեցաւ ապա՛ կարապին

հուսկ երգովը... Զէ՛, մարդիկ որքա՛ն զարդա-  
րել ճգնին այդ պաղ շիրմաստանները, որ-  
քա՛ն մարմարեն ցրտութիւնը եւ բանաստեղծու-  
թիւն թափեն հո՛ն, որքա՛ն ծաղիկներ լեցնեն  
մահացած մտածումներուն, սրտին ու անմուաց  
յիշատակին վրայ հողպարփակ սիրելիին, սար-  
սուռ միայն կուտայ հոգիիս ու չի տաքնար իմ  
աչքիս այդ մահաստանը օգոստոսեան տապին  
մէջ իսկ, վկայ սա՛ տողերս ահա՛ որ չեմ գի-  
տեր ինչպէս մշտացուրտ հանգրուանին թռան  
գացին, անցնելով սա՛ սառ ծմբան ծոյլ պահե-  
րուս ձիւնոտ մտածումներուս մէջէն:

## ՀՈԳԻՆԵՐՈՒ ՏԱՐԲԱՂԱԴՐՈՒՄ

Վերափոխման գաղափարական բարձուն-  
քին առջեւ մտամիտի կեցած եմ. փառաւոր-  
ուած կնոջ մը կեանքը եւ հոգին ունիմ դէմս:  
Կը մտնեմ տաճարին աջակողմեան պահա-  
րանը: Փոքր խորանէն՝ Աստուծամայրը իր երկ-  
նային յայուածքով, անսահման գութը, կարծես,  
սահմանաւորել կ'ուզէ մեր հոգիներուն պզտիկ  
տարողութեան մէջ. մարմնոտ կանթեղը, անոր  
լոյս դէմքին առջեւ տմոյն ցոյք մը կը մաղէ:  
Իրիկնադէմ է եւ հսկումի պահ:  
Խորհրդաւոր մթաստուերին մէջ շուրջիս, ա-  
չուկը այս կանթեղին կը վերհսկէ բեկ բեկ պըս-  
պղումովը լոյսին, որմէ՛ մեղմիկ ոյժը, կարծես, հա-  
ւատքին կ'արտահոսի որ կը դղրդէ բարեպաշ-

տին, ամբարիշտին, մոլորածին մեղաթաթախիսկ հոգին:

Մոլորածը... եւ սակայն ո՞վ է ան Քրիստոսի փարախին մէջ ուղեկորոյս սպրդած՝ որ այս պահուն Տիրամօր քղանցքին տակ ապաստանիլ է եկած. Սամարուհի՞ն արդեօք, նիւթապաշտ մաքսաւորը, կեղծ դիմակի տակ պարտկուած Փարիսեցի՞ն կամ քարկոծուած Մագդաղինէ՞ն:

Բոլոր վերլուծումներուն միակը՝ վրիպած հոգին է ան մարդուն զոր նշոյլը Աստուածամօր կանթեղին կը տարբաղադրէ իբր գործիքը բնաւոյժին:

Այո՛, մոլորածը հոգիով՝ բարոյաւեր ճամբաներու վրայ պէս պէս, չար շուքն է որ կը հետեւի քաղաքակրթութեան ջանամատոյց թափորին. ան կը կեղծէ, կը շողմէ, կը սիրէ բայց աւելի կ'արհամարհէ. ճշմարիտը կ'այլափոխէ, բարին կը խեղաթիւրէ եւ գեղեցկութիւններ կ'աղարտէ. յանախ փափուկ, թեքուն, այլ սողոսկուն թիփն է ան մարդկային իր մոլորանքներուն վրայ ե՛տ եկած պահ մը որ մաքրուհի, սրբուհի Աստուածամօր տրտմանոյշ նայուածքին տակ խոնարհա՛ծ կ'աղօթէ ներքնատանջ:

Փորձութեան ու մեղքի դիմադրող ոյժէ զուրկ ու տկար այս հոգիները, աղօ՛թքն է որ պիտի այլափոխէ ու վերականգնէ:

Վերափոխումներ պէտք չեն միշտ այս գեղջին պատուանդան ընտրելու եւ անով մօտենալու աստուածային ներումին:

Հոգի՛ն, մոլորած, տկար թէ առողջ, ունի անայլալ իր մրմունջը, որուն բնականօրէն ալկանջ կը դնէ զայն կրող էակը:

Այդ մրմունջը աղօ՛թքն է, միա՛կ բարբառը Աստուծոյ եւ մարդուն միջեւ փոխանակուած...:

## ՆԵՐՈՂ ՇՈՔԻՆ

Իսկական առաքինութիւնը կը ցոլայ ներումին մէջ: Չարին սլաքները երբ խոցեն սիրտը, հոգին երբ թշնամանքի նետէն արիւնի եւ միտքը մտածում մը միայն երկնէ՝ վրէժ, ի՞նչ ազնուարար բառ ներսումը: Խաւար դիմող մտածումին վերջին լոյսն է, բո՛ցն է յետին մայրամուտի շառայլին կամ մռայլ մտքին ճամբուն հսկող աստղիկն է կապտաշող ներսումն ազնիւ, աննենգ սիրով մը եկած եղբայրացած յանցանքին որ անազնիւն է, սեւ կողմն է սպիտակին:

Մարդկային մտքին երկնած բոլոր փիլիսոփայութիւնը եւ դատումին բոլոր կշռականութիւնը կանգ կ'առնեն այս բառին դիմաց, կ'ընկրկին ու կը խորհին պահ մը թէ իրենց մէջ կրնա՞ն ընդունիլ զայն:

Խոցուած սրտէն՝ ճշմարիտ պայքար մըն է

անոր մուտքը դէպի ներս եւ սակայն շատեր զայն կ'ընդունին իրենց մէջ:

Ո՞վ էր ան որ մարդուն հոգին մինչեւ ներումը վերացուց եւ զաղափարին վեհ իսկութիւնովը զայն օծե՛ց. վարդապետը մե՛ծ որուն քարի հոգին յօժարեցաւ նախ ներել եւ ապա՛ մեզ ալ ներել սորվեցուց որպէսզի իր սիրած խաղաղութիւնը որով իսկ յաճախ կ'ողջունէր իր աշակերտները «Խաղաղութիւն Ձեզ»ի քաղցր շեշտով, ջլատէ՛ր չարիքը փոխադարձելու կիրքը եւ ներսումը. միայն բնական պատիժը տա՛ր յանցաւորին, ազնուութեան ոյժին տակ ճնշելով անոր սիրտը:

Հին կրօնքները ունեցան ինքնայատուկ դըրողմներ, բայց ո՞րը խորհրդանշեց ազնիւ ներումը՝ հոգիին թորեալ զգացումէն արտածո՞ր Նեկտարը:

Արամազդ չէ՞ր որ Կովկասի գագաթին շրջթայեց Պրումէթէոսը՝ երկնքի հուրը գողնալով հոգի՛ տալ նկրտած ըլլալուն իր շինած հողէ մարդուն:

Եւս չտառապեցա՞ւ շներուած իր յանցանքին երեսէն, մեզ չէ՞ ըսուած նոյնպէս թէ Սոկրատ մը, դէպի յաւիտենականութեան սեմը ոտք դրած ահե՛ղ վայրկեանին ուզե՞ց ներել իր ոսոխին երբ մոլեխիւղի բաժակը հպարտօրէն բռնած՝ կը ճառէր հոգւոյ անմահութենէն:

Ուրեմն, մարդուն միտքը պատրաստուած

չէր դեռ մերձենալու ներումին. այդ իտէալը չկար որպէսզի անոր գեղեցիկ պատմութեանը հազցնէին դիցուհիի մը շնորհազեղ հասակին, ինչպէս իհաստութիւնը՝ Աթենասին, գեղեցկութիւնը՝ Աստղիկին:

Գերիվեր հոգի մը պէտք էր որ չդատէր իրերը սովորական մարդու պէս եւ այդ վե՛հ հոգին Քրիստոսինն էր, դառնագոյն բաժակը ընկող մեծ Տառագողին որ մինչեւ հո՛ւ գաշխարհը եւ քաղաքակրթութիւն մը վարած մարդկութեան ճանչցուց թէ սխալումին, յանցանքին քով եղբայրօրէն եւ կը կանգնի ներումը, իր վսեմ իտէալը ցոլացնող մաքուր բարոյականին թանկագին մէկ գոհարը:

Ինչ մեծ էր ան եւ յուսափայլ երբ աչքերը աստուածային անհունութիւններ ընդգրկած, զիտցա՛ւ տառապելով, ներել աւագակին, ապտակողին, հայհոյիչին. ա՛յն ներումը որ իր Անձին օրինակէն առաջ՝ պարզ պատմուած առակով մը, որ սակայն իր բերնին մէջ այնքան կ'ըլլար յանկուցիչ, մատնացոյց ըրաւ Անառակին հօրը անձին մէջ. ահա՛ այդ րուպէէն՝ ազդուած մարդուն հոգին, տակաւ մօտեցաւ ներումին, զայն ճանչցաւ, խոնարհեցաւ անոր առջեւ. այդ խոնարհումը մեծանձնութեան տառաւ զայն, մինչ ներեալէն զիղջի նոր մարդը ծնաւ. ա՛յ վրիպա՛ծ էր աչքի տեղ աչքի վայրագ սկզբունքը այն ատենի մարդէն դրուած, շօքի

անմարդկայինին յաջորդած էր մարդկայինը:

Ընկերային թէ անհատական, մանաւա՛նդ ընտանեկան կեանքի մէջ խաղաղիչ ու սիւստարար ի՛նչ մեծ դեր կը կատարէ ներումը. փրկագումի սահմանուած ի՛նչ մարդեղէն սիւներ կանգուն կը բռնէ ան որպէսզի չկործանի ընտանեկան օճախը կամ չաղարտի տունին պատիւը. ի՛նչ հոգիներ կորուստէ կը փրկուին ներումով որ օրէնքի ոյժէն ալ վեր է ստէպ. յաղթականին ի՛նչ վե՛հ փայլ կուտայ ճակտին երբ պարտուած քաղաք մը սպիտակ խնջոյքը կը տօնէ անոր մուտքին. եւ դեռ որպէսզի մարդկային փոքրութիւններ կ'անգայտանան ու կը ցնդին ներումին այց տուած հոգւոյ անդաստաններուն մէջ, ուր մահը կեանքի, ատելութիւնը համբոյրի եւ արտասուքը ժպիտի կը փոխուին յանկարծ, այդ վսե՛մ իտէալին կամ ոգիին չես գիտեր ո՞ր մոգիչ շիւթանքին տակ...:

## ԵՐԵՔ ԶԱՅՆԵՐ ԱՆԱՊԱՏԷՆ

Արուեստը մատով մը իսկ հպած չէր այդ վայրին ինքնայորդ գեղեցկութեան որուն քիչ մը յանիրաւի վերագրուած անապատային դրոշմը եղեմային ինչ մը կ'ստանար տակաւ՝ Անոր սըրբանեմ ոտքերուն բոլորչուն քայլերուն տակ :

Հո՛ն, յաւերժահոս Յորդանանի երբեմնի ամայաբոյր ափունքը, մեղատանջ, հիւանդ բազմութեան մը հանապազօր կոհակումէն եւ սսոնց խռով հոգիներուն անդորր տուող թրթռուն ձայնի մը բարբառումէն, կը յեղափոխուէր ու կը թնդար հիմակ : Թանձրացած ցաւը հո՛ն բուժում կ'աղաղակէր եւ սակայն վերերէն իջած օրէնքը տիեզերական սիրոյ բոցին մէջ կրնար հալեցնել միայն մարդկային բոլոր ցաւերը :

Եւ ահա՛ այդ մեծ սէրէն էր որ կը խօսէր ամբոխին Յովհաննէսի հնչեղ ձայնը, հո՛ն, Յոր-

դանանու հովիտին շարան կապած մեղաւորներուն, եւ կ'ըսէր գորովազին .

— Զորին անդորրիկ ամօրումը կուտամ ես, իսկ Ան որ ետեւէս կուգայ՝ հոգիի անդորրը պիտի տայ երբ այս ջրով մաքուր ու սրբուած ըլլաք ձեր մեղքերէն : Այո՛, այդ եկող Սէրը որ այնքան սիրեց հոգիով թէ քսակով աղքատները, երբ ի՞նչ սրտին աստուածային նեկտարը հոսեցընէր հոգիով թշուառ այդ բազմութեան սրտերուն մէջ, երբ գութը ըսէր քաղցածին . « Հո՛ս եմ ե՛ս, ահա՛ պատառիս կէսը. եւ մերկին՝ « ահա՛ զոյգ ձորձորէս մին », չ՞ որ սիրոյ նոյն բոցին մէջ իրապէս հալեցուցած կ'ըլլար նմանին տառապանքն ու ցաւերը :

Եւ վարէն վե՛ր, երկնքի արփաւէտ կայանները տանող ճանապարհին խստակեաց կարապետը անձանօթ Սէրը կը փնտոէր սեւեռո՛ւն, ներքին բոցով մը արծարծուն :

Արեւափայլ մետաքս մագեր ծգած ուսին, մեղրամոմի դէմքին վրայ այն՛ր խորին, քաղցրաբարբառ թովիչ ձայնով մը բիւրեղային, երիտասարդ մը կը մօտենար Յովհաննէսին եւ կը խնդրէր .

— Զիս ա՛լ մկրտէ Յորդանանու ջրովը վճիտ...

Եւ Յովհաննէս, դողդոջ շրթով, սիրոյ խորհրդագեղ Որդւոյն բնազդաբար կը դիմադրէր .

— Ե՛ս պէտք է Քեզմէ մկրտուիմ, Դո՛ւն ինձի կուգաս... Բայց Ան կը մտնէր գետը, որուն ջու-

ըրերը սուրբ մարմինին հպումէն զարհուրանքով վէտ ի վէտ կը ծփային.

—Գն'տ, մի' զարհուրիր, կ'ըսէր Տէրը, ես քու Արարիչդ եմ որ կուգամ մկրտուիլ...

Եւ աստուածադրոշմ խորհուրդը դեռ չաւարտած Յովհաննէսէն, Հոգւոյն Սրբոյ շողակաթումները աղաւնակերպ թեւերով կ'իջնէին բարձրէն ընտրեալին համակ ճաճանչ գլխուն վրայ. եւ քաղցրօրէն հրամայուած երրորդ ծայն մը սարսուազդո՛ւ, կուգար ամպերո՛ւ խորէն.

—Դա' է իմ սիրելի Որդիս, մտիկ ըրէք Անոր:

Քսան դար առաջ՝ երեք տպաւորող ծայներ հնչեցին Յորդանանու հովիտէն եւ անոր սրբահոս ջուրերուն մէջ կատարուեցաւ Յունվար Յի մեծ խորհուրդը, համաքրիստոնէական ամենագեղեցիկ տօնը զոր Հայ Եկեղեցին կը տօնէ ինքնատիպ հանդիսութեամբ:

## Ո՛Վ Է ԻՐ ԴՈՒՆ

Աստղազարդ ու միապաղաղ երկինքը իր համայն անդորրին տակ կը քնացնէր զԵւզը:

Արեւը այդ երեկոյին՝ ամենաշքեղ մայրամուտով մը բաժնուած էր հորիզոնէն, իր ծիրանի շառայլները թափելով բլուրներու զազաթնի վար ուր՝ Ապողոնի հովուական ու հովուերգական երաժշտանոցէն աշակերտներ մաքինեքու ու գառներու հօտը կ'ամփոփէին սրինգի մը աղօթերգով:

Աղօթք, պահը օծուած էր անով ու մըրմունքներ մելամաղձիկ եղեգնափողէն կ'երկարէին ու կ'երթային բլրակներու կողն ի վեր իբր բռնչիւսը անազդարար համերգին, որ յառաջացած լո՛ւտ գիշերին, ներշնչումով մը միսթիք, պիտի երգէին հովիւներ՝ բարձունքներուն աստուածային:

ըրբը սուրբ մարմինին հպումէն զարհուրանքով վէտ ի վէտ կը ծփային.

—Գե՛տ, մի՛ զարհուրիր, կ'ըսէր Տէրը, ես քու Արարիչդ եմ որ կուգամ մկրտուիլ...

Եւ աստուածադրոշմ խորհուրդը դեռ չաւարտած Յովհաննէսէն, Հոգւոյն Սրբոյ շողակաթուփները աղանակերպ թեւերով կ'իջնէին բարձրէն ընտրեալին համակ ճածանչ գլխուն վրայ. եւ բաղցրօրէն հրամայուած երրորդ ծայն մը սարսուղադո՛ւ, կուգար ամպերո՛ւ խորէն.

—Դա՛ է իմ սիրելի Որդիս, մտիկ ըրէք Անոր:

Բասն դար առաջ՝ երեք տպաւորող ծայներ հնչեցին Յորդանանու հովիտէն եւ անոր սրբահոս ջուրերուն մէջ կատարուեցաւ Յունվար Յի մե՛ծ Խորհուրդը, համաքրիստոնէական ամենագեղեցիկ տօնը զոր Հայ Եկեղեցին կը տօնէ ինքնատիպ հանդիսութեամբ:

## Ո՛Վ ԷՒՐ ԴՈՒՆ

Աստղազարդ ու միապաղաղ երկինքը իր համայն անդորրին տակ կը քնացնէր գիւղը:

Արեւը այդ երեկոյին՝ ամենաշքեղ մայրամուտով մը բաժնուած էր հորիզոնէն, իր ծիրանի շառայլները թափելով բլուրներու զագաթն ի վար ուր՝ Ապողոնի հովուական ու հովուերգական երաժշտանոցէն աշակերտներ մաքրնեցու ու գառներու հօտը կ'ամփոփէին սրինգի մը աղօթերգով:

Աղօթք, պահը օծուած էր անով ու մըրմունջներ մեղամաղձիկ եղեգնափողէն կ'երկարէին ու կ'երթային բլրակներու կողն ի վեր իբր բռնաշիւք անագդարար համերգին, որ յառաջացած լուս գիշերին, ներշնչումով մը միսթիք, պիտի երգէին հովիւներ՝ բարձունքներուն աստուածային:

... Ու վաղ առաւօտէն այդ օրը համբայ  
ելած էր Կոյսը իր պարզուկ պարեգօտին ու լա-  
ջակին տակ սքօղուն, ալիփառ պաշտպանեալին  
քովն ի վեր որ անոր հանգիստ առնել կ'ազդա-  
րարէր հանգրուանէ հանգրուան, զի խունե-  
րամ, հետիտոն գնացրով, տաժանք մըն էր այդ  
ճամբան, անոր համար որ կը հեւար ու ծան-  
րաբեռն էր մարմնով:

Օրը խոյս կուտար սակայն, խաւարը կ'իջ-  
նէր տակաւ եւ ստուերներ կը փռուէին հորի-  
զոնի սնարին. այլեւս ո՛չ քայլ մը առաջ. հարկ  
էր կենալ ու հանգչիլ վաղուան համար. եւ հիւ-  
րընկալ Բեթղեհէմ կ'ընդունէր այդ խոնջած բազ-  
մութիւնը, մինչ նրբագեղ, ծանրոտն Կոյսը հա-  
զիւ կը գտնէր ապաստան հո՛ն դուրսը, ոչխար-  
ներէ լքուած գոմ մը:

Ամէն ծայն լռե՛ր էր ալ. ո՛չ մէկ շշուկ ու  
մրմունջ. հանդիսաւոր պա՛հն էր այդ կէս զի-  
շերի եւ աստղազարդ երկինքը իր համայն ան-  
դորրին տակ կը քնացնէր գիւղը. խաղաղութիւն  
կը տիրէր եւ հրեշտակներու պար մը կը գծուէր  
կուսարնակ գոմին վերեւ. Ի՞նչ էր այդ... տագ-  
նապ մը հոն ծայր կուտար եւ քրտինքը կ'ողո-  
ղէր կոյսին շուշանաթոյր ճակատը:

Կէս զիշերի լուսթեան մէջ մեղաւոր մարդ-  
կութեան փրկութիւնը իր երկունքը կ'անցը-  
նէր...:

Երկրի վրայ՝ սքանչելի մե՛ծ Խորհուրդը կը

կը մարմնաւար գոմին մէջ եւ հրեշտակային  
ձայներ հովիւներու աղօթերգին խառնուած՝  
«Փա՛ոք ի բարձունս» կ'երգէին Աստուծոյ:

Սակայն ո՞վ էր... եւ ո՞վ էիր Դո՛ւն արդ-  
եօք որ այս կերպ ծնար եւ իբր կենդանի հա-  
ռագայթ մտւրին մէջ հանգչեցար. Արեւելքի մո-  
գերը երկրպագել Քեզ բերիր լուսատուուն աստ-  
ղիդ հետ. ո՞վ էիր Դո՛ւն, ո՞վ զարմանալի Մա-  
նուկ, որ իտէալիդ հտեւէն դարե՛ր մարդկու-  
թիւնը Քեզ կը կապեն. Քեզմով կ'ապրին, կը մեռ-  
նին, անդէնին մէջ իսկ Քեզ կ'երագեն. ո՞վ էիր  
Դո՛ւն... Եւ շրթունքներ կը փսսային սարս-  
աուն.

— Սա՛ Աստուածորդի՛ն է իմաստուն.

## ԹԱՓԱՌԱԿԱՆ ՅՈՉՆԻԿԸ

Բուքէն ու քամիէն հալածական թռչնիկ մը ապակիին ետեւ կը հուսայ. կ'երեւի չի ճանչնար միջոցն ու աշխարհը. վանդակէն փախուտ է տուեր ազատատենչ վայրկեանի մը արբշտանքով. թերե՛ւս վերջալոյսին մէկ ծիրանի շողք կամ ծովի հեռաւոր հորիզոնին կապոյտ մէկ երակը դիւթեց զինքը, իր ազատութիւնը կաշկանդող թելերը խորտակելով դո՛ւրս սլացաւ միջոցին անծայր տարածութեան մէջ:

Ու հիմա որ անցաւ զգլխումին առաջին թափը՝ զգաց լքումը. անկապանք ազատութիւնը անտուն, թափառական ըրաւ զինքը. աղեր-

սարկու նայուածքով պատուհանին քառեակներուն ետին ապաստանած՝ ապաւէն կը փնտոէ զինք հալածող քամիին դէմ ու կը սրսփայ. խեղճ թռչնիկ, չե՞ս գիտեր թէ ճակատագիրը ամէն տեղ նո՛յնն է. փախա՛ր վանդակէդ սիրոյդ զոհուած, որը՝ քու ազատութիւնդ էր, միա՛կ իտէալդ՝ առաջին թռիչին ըոպէէն իսկ, բայց ո՛ւր պիտի ըլլաս աւելի երջանիկ. գթոտ պիտի ըլլամ, կ'զգամ, ներս առնելու քեզ. պիտի տամ վանդակ մը ազատութիւնդ դարձեալ բանտող, բա՛յց... փոխարէն ինչ մը պիտի ակնկալեմ քեզմէ, քանի՛ չկայ, ընդհանրապէս, անփոխարէն ծառայութիւն:

Ա.ի մը կորեկի համար պիտի ուզեմ օրն ի բուն երգես, հոուողես եւ հաճոյք պատճառես ինձ:

Պիտի ըլլա՛մ այնքան վեհանձն չբանալու վանդակդ եւ չարձակելու քեզ անձանօթին ուղղութեամբ երբ երգել չուզես ընաւի՛ն:

Դարձի՛ր, որոնէ՛, գտի՛ր նախկին վանդակդ եւ անոր տէրերը որոնք անձկագին կ'սպասեն, թերե՛ւս, վերադարձիդ, սրտաբեկ կեցած՝ թափուր վանդակիդ դիմաց. ա՛լ փորձառու եղի՛ր, մի՛ շլանար արտաքին փայլերէ որոնց ետին կ'սպասէ թագուն պատրանքը. գնա՛ որպէսզի դեռատի տէրերդ զգան անփորձութեան ու սխալին ահաւո՛ր ապտակը. հասկնան թէ գեղեցկահիւս բաղեղներու պսակին տակ՝ դարանի կեցած

է նենգաւոր օձը, թէ անուշաբոյր վարդին բա-  
ժակին խորը կը ննջէ խայթող մեղուն եւ թէ  
համեղ խայծին անցած է արծաթափայլ կարթը՝  
սրտէն բաշելու, կապտորակ ջրերու խորէն, թըր-  
թուուն ձուկը, զինք որսացող բազուկին ստա-  
մոքսին ծառայելու համար...

Գնա՛ եւ այս փորձառական դասը անձիդ  
օրինակովն իսկ սորվեցո՛ւր անոնց:

## Վ Ի Օ Լ Է Թ Ն Ե Բ Ը

Տերեւախիտ բարձիկի մը տակ կը հեծէ ամ-  
բողջ ածուն եւ ըստ կամս ձեւացած խորշերու  
մէջէն մերթ մուտ կապոյտ, մերթ բաց լիւա աչուկ  
մը՝ ամօթխած պատանուհիի մը անհամարձակ  
ակնարկով, արտեւանը կը քթթէ: Հո՛ս նոր բա-  
ժակ մը բուրումնայորդ, հո՛ն կոթունի մը գա-  
գաթին՝ խորհրդագեղ գլուխ մը, նուրբ պարա-  
նոցին վրայ թեթեւակի հակած. ու կը ժպտի,  
կը ժպտի գարնան նախընծայ գեղապաշտիկ այս  
ծաղիկը:

Ցանկավառ աչքերէ վերջ ի՛նչ չարանցի ձեռ-  
քեր կը պատրաստուին սպրդել այս պաշտպան  
բարձիկին ցանցերէն ներս՝ խլելու, փետտելու  
մէկի՛կ մէկի՛կ, համեստութեան ուխտովը խո-  
նարհագեղ, սքօղուած արժանիքի այս խորհրդ-  
դածաղիկները:

Իր անխուսափ ճակատագիրն է այս, խըլ-  
ուիլ ածուէն, բաժնուիլ մայր արմատէն, զատ-  
ուիլ կոկոն խանձարուրներու մէջ դեռ նիրհող  
քնքոյշ քոյրերէն ու կանաչ ծիրի մը կեդրոնը  
թաղուած շնորհալի փնջիկ՝ երթալ ունեզեր փայ-  
փայել, կուրծքեր զարդարել եւ պահ մը բիւրեղ-  
ներու կենսատու հեղուկին մէջ թաթաւուն գրա-  
սեղաններու վրայ հակած գլուխներու բանաս-  
տեղծական ինչ մը ներշնչել, միսթիք խոկումներ՝  
որք ապա շոգիացած երազներու ցնդումովը  
ծուէն ծուէն կը բարձրանան դէպի երկինք  
անօսրանալ եթերին մէջ. այդ թաղուած խռէալ-  
ներուն ի յիշատակ հո՛ս վարը՝ մանիշակի փըն-  
ջիկ մը կը ցանցնենք երկու էջերուն մէջը զրքին  
ուրկէ՝ առինք այդ խոկումը, որպէս ծաղկեպը-  
սակ մը, դրուած՝ անոր առթած ասուպային  
երազներուն գերեզմանին. եւ չէ՞ որ մանիշակի  
երանգներ սուգին սեւը մեղմելու կը ծառայեն  
պօհ մը, անդորրիկ բուժումը տալով, կարծես,  
հոգիին ցաւին. եւ արդէ՛ն ամբողջ հոգի մը կայ  
անոր մէջ խօսուն, բարասո՛ւն, փափուկ հոգի  
մը որ ափոփանքի սպեղանին իր խորն ունի. թե-  
րեւս Փլորայի հոգին է ա՛ն այլափոխուած կապ-  
տափթիթ ծաղիկին որ իր նախերեւումը կ'ընէ  
միւս բոլոր ծաղկանց այլագեղ, այլարոյր ու  
երփներանգ դիւթանքը ձգելով ետին. խե՛ղճ մա-  
նիշակ, ձմրան չոր ու մերկ պարտէզներէն ծանձ-  
րացած, կարօտագին արբշտանքով մը կ'ողջու-

նենք ժամանումդ, սովածներու պէս յարձակում  
կ'ընենք վրադ պահ մը առաջ ունենալու քեզ,  
վայելելու բոյրդ, յափրանալո՛ւ քեզմով. Le-  
nôtreան յօրինուածք կրող պարտէզներու, ինչ-  
պէս եւ անփառունակ ածուններու անշուք մէկ  
անկիւնը, համեստ ծաղիկներովդ զարդարելէ չես  
խորշիր բնաւ, ուրե՛մն, հաւասարութեան օրէն-  
քով, բարեկամ ես ամէնուն, չես արհամարհեր  
ոչ ոք եւ կը թողուս հարուստ, աղքատ, ազնը-  
ւական թէ՛ գեղջուկ ժպտաշուրթն մօտենան-  
քեզի՝ ափոփուելու զարդարուելու, խնկահոտ-  
ուելու քեզմով:

Համեստութեան ի՛նչ բարձր օրինակ, դո՛ւն,  
սիրելի մանիշակ, ունայնամիտ մարդոց համար,  
զի համեստութեանդ եւ օրինակիդ չափ բարձր  
ունիս եւ արժանիքդ:

## ԿԵԱՆՔԸ ԿԸ ՎԵՐԱԴԱՌՆԱՅ ԲՆՈՒՅԵԱՆ

Բա՛ց գիրք մը, ստուար մատեան մը՝ բնութիւնը: Կեանքի անլուծելի փիլիսոփայութեան, ստեղծագործութեան խորախորհուրդ գաղտնեաց համայնագիտարան մը՝ խորհողին, բանաստեղծին, իմաստասէրին եւ բոլոր այն հետախոյզ աչքերուն որոնք խոր հիացումով կը դիտեն թէ անոր մահուան ահաւոր անշարժութիւնը ի՛նչպէս կը վերստանայ տակաւ կեանքի թովուումը եւ նշաններ ցոյց կուտայ թէ՛ ինչպէս չորցած, թմրած արմատ մը հրաշալի յոյսը կը բերէ տակաւ կեանքի յարութեան՝ արծակուած տերեւիկի փոքր ծիլով մը կամ թիթեռնիկ մը որ յանկարծ չգիտեմ ո՞ւրկէ եւ կամ ի՛նչ դիւթական մատի հպումով մը հոգի առած կը թեւածէ կենսաշողնոր արեւին ճանաչներուն տակ իրր սուրհանդակը բնութեան շքեղ վերագարթման աւետիսին:

Բայց այո՛, ստուգի՛ւ կեանքն է այս որ կը վերադառնայ բնութեան, երագուած այն արեւոտ կեանքը զոր կ'երեւակայենք միշտ ծմբան սառնամանիքին ի տես, եւ ահա՛ իրականութիւնը մեր աչքին առջեւ՝ այս երագին. հո՛ն վարդ մը կարմիր, աչքը շեշտակի յառած՝ կը խուզարկէ հոգիդ, անդին սպիտակ լելակները կ'օրհնաբանեն մաքուր, անարատ հոգիներու կուսութիւնը. մթնոլորտը երաժշտական բանաստեղծութեամբ զեղուն՝ կ'առնինքնէ, կը վերացնէ մարդս որ կը զգայ իր ճղճիմ փոքրութիւնը, անզօրութիւնը բնութեան այս մեծափառ, ստեղծագործ ուժին առջեւ: Ու պահ մը տարուած, տրամաբանութենէ ա՛լ դադրած, կ'անէանայ, կ'անշարժանայ ան, գեղի, բոյրի, լուսն իմացուած օրհներ-գութեանց այս համայնախորանին պաշտամունքին մէջ, ուր՝ կը հնչէ ծայն մը, հրաման մը միայն արարչական. «Եղեցի...»: Սա կապտասիրուն ճննողկոյզները որ երկաթ կամարներէն փռուը փռուը կախուեր են նորէն, ծմբուն ամբողջ երագեցի՛ ինչպէս հիւանդ մը իր տենդին մէջ. ահա՛ վերստին կը տեսնեմ զանոնք. իսկ անոնք որ գացին անդա՛րձ ու ա՛լ պիտի չտեսնեն...»

Ո՛վ Տէր, ինչո՞ւ չես տուած մեզ ալ այս վերագարթումը կեանքին, ինչպէս տուիր ծաղկին, խոտին, միջատին. ո՞հ, մեզ ա՛լ քնացուր անոնց պէս ժամանակաւոր եւ օր մը՝ զարնա-

## ԿԵԱՆՔԸ ԿՐ ՎԵՐԱԴԱՌՆԱՅ ԲՆՈՒԹԵԱՆ

Բա՛ց գիրք մը, ստուար մատեան մը՝ բնու-  
թիւնը: Կեանքի անլուծելի փիլիսոփայութեան,  
ստեղծագործութեան խորախորհուրդ գաղտնեաց  
համայնագիտարան մը՝ խորհողին, բանաստեղ-  
ծին, իմաստասէրին եւ բոլոր այն հետախոյզ  
աչքերուն որոնք խոր հրացումով կը դիտեն թէ  
անոր մահուան ահաւոր անշարժութիւնը ի՛նչ-  
պէս կը վերստանայ տակաւ կեանքի թուփումը  
եւ նշաններ ցոյց կուտայ թէ՛ ինչպէս չորցած,  
թմրած արմատ մը հրաշալի յոյսը կը բերէ տա-  
կաւ կեանքի յարութեան՝ արծակուած տերեւիկի  
փոքր ծիլով մը կամ թիթեռնիկ մը որ յանկարծ  
չգիտեմ ո՞ւրկէ եւ կամ ի՛նչ դիւթական մատի  
հպումով մը հոգի առած կը թեւածէ կենսաշող  
նոր արեւին ճաճանչներուն տակ իբր սուրհան-  
դակը բնութեան շքեղ վերազարթման աւետիսին:

Բայց այո՛, ստուգի՛ւ կեանքն է այս որ կը  
վերադառնայ բնութեան, երազուած այն արեւ-  
ւոտ կեանքը զոր կ'երեւակայինք միշտ ծմբան  
սառնամանիքին ի տես, եւ ահա՛ իրականութիւնը  
մեր աչքին առջեւ՝ այս երազին. հո՛ն վարդ մը  
կարմիր, աչքը շեշտակի յառած՝ կը խուզարկէ  
հոգիդ, անդին սպիտակ լելակները կ'օրհնաբա-  
նեն մաքուր, անարատ հոգիներու կուսութիւնը.  
մթնոլորտը երաժշտական բանաստեղծութեամբ  
գեղուն՝ կ'առինքնէ, կը վերացնէ մարդս որ կը  
զգայ իր ճղճիմ փոքրութիւնը, անգորութիւնը  
բնութեան այս մեծափառ, ստեղծագործ ուժին  
առջեւ: Ու պահ մը տարուած, տրամաբանու-  
թենէ ա՛լ դադրած, կ'անէանայ, կ'անշարժա-  
նայ ան, գեղի բոյրի, լո՛ւռ իմացուած օրհներ-  
գութեանց այս համայնախորանին պաշտամուն-  
քին մէջ, ուր՝ կը հնչէ ձայն մը, հրաման մը  
միայն արարչական. «Եղիցի...»: Սա կապտա-  
սիրուն ճենողկոյզները որ երկաթ կամարներէն  
փունջ փունջ կախուեր են նորէն, ծմեռն ամ-  
բողջ երազեցի՛ ինչպէս հիւանդ մը իր տենդին  
մէջ. ահա՛ վերստին կը տեսնեմ զանոնք. իսկ  
անոնք որ գացին անդա՛րձ ու ա՛լ պիտի չտես-  
նեն...:

Ո՛վ Տէր, ինչո՞ւ չես տուած մեզ ալ այս  
վերազարթումը կեանքին, ինչպէս տուիր ծաղ-  
կին, խոտին, միջատին. ո՛հ, մեզ ա՛լ քնացուր  
անոնց պէս ժամանակաւոր եւ օր մը՝ գարնա-

նային, ապրիլեա՛ն օր մը, մանաւա՛նդ, վերա-  
դարձո՛ւր մեզ կեանքին ու մեր սիրելիներուն...  
բայց ո՛չ, անհնարինը կ'ուզենք, չունինք բաժին  
անկէ մենք, անո՛ր համար արդեօք որ մեղաւոր-  
ներ ենք, կարճատեսներ՝ անմահութեան պատ-  
րանքովը ինքնախա՛բ, որ գեղեցիկ բնութիւնը  
ոազմաւայրի, մրցարանի վերածած՝ գոհացում-  
ներ մեր անձին, ոսկի գանձեր երկրային կ'ու-  
զենք ժողովել՝ վայելումին կարծեցեալ յաւիտե-  
նականութենէն արբշիւ. եւ ասոր համար, թե-  
րե՛ւս, պատժել ուզած ըլլաս մեզ, մեր անյազ  
ցանկութեանց մէջ, չուզելով վերստին շնորհել  
այն կեանքը որ անբիծ շուշանին, անմեղ հրեշ-  
տակին տեսար միա՛յն արժանի . . . .

## ԱՅԾՏԵՐԵՒՈՒԿՆԵՐՍ

Երիտասարդական խօլ ու անվերապահ խո-  
յանքով կը մագլցին բարձրերը, կը սողոսկին  
ու կը պլլուին ծառի ճիւղերուն, պատշգամին  
բազրիքներէն քմահաճօրէն կ'ոստոստեն ու վեր  
կը խուժեն ճապուկ ոստերը այժտերեւուկիս,  
կանացի հետաքրքիր աչքնրու պէս սննեակին  
պատուհանէն ներս թափանցել ուզելով ուր՝ առ-  
տուն, կը սիրեմ նստիլ. հեռուի արեւին դէպի  
հորիզոնը նետած առաջին կարմիր շառաւիղնե-  
ներուն հմայքին տակ՝ խորհրդակցելու երբեմն  
գրչիս համր բարբառին հետ:

Երազայի՛ն բուրում մը վէտ վէտ կը բարձ-  
րանայ սպիտակ կամ դեղնագոյն նուրբ պարա-  
նոցի մը վրայ՝ մաագոյն, երանգաւոր թաթիկ-  
ներու պէս հասակ նետած ծաղիկներէն, որոնք  
փափկիկ տերեւուկներու կոթունին իւրաքանչիւր

կոպերէն դուրս, կը բողբոջին, թուրքերէն շատ  
աւելի բանաստեղծօրէն տրուած անունը արդա-  
րացնելով իրենց վրայ հանըն էլի . . . :

Այ՛ո՛, արեւելեան դահլիճներու տիվաններուն  
վրայ յուլօ՛րէն, կանացի հոգին թօշնեցնող ան-  
փութութեամբ երբեմն բազմող կիներուն մշկա-  
հոտ, յոյր ձեռքերուն նմանցուցեր են այդ ոս-  
տոստուն, անսահման խոյանքի իտէալը իր մէջ  
խորհրդաւորող այծտերեւուկին բուրեան ծաղիկ-  
ները, նուրբ, սարսուռն ու եթերային մարմնով  
որ հազի՛ւ այգուն ցոլքերուն տակ բացուած՝  
վրդովը կուտայ թէ իսկոյն անցնի: Չեմ գիտեր,  
եթէ հակադրութիւն մըն էր առաջ՝ գէթ համա-  
նմանութիւն մըն է ան այսօրուան կնոջ ուժեղ  
ու գիտակից ձեռքին, որ խորտակեց թուլութեան  
ու ծուլութեան այդ տիվանները, խոյացա՛ւ  
դուրս կեանքի ամէն մարզը՝ այծտերեւուկին  
անբռնարարելի ոստերուն պէս բարձրին տեն-  
չանքը միշտ սնուցանելով իր մէջ:

Բայց ինչպէս անխախտ իտէալը միշտ կնոջ  
մէջ, գարուն մըն ալ միշտ պէտք է այս վէտ-  
վէտուն, բանաստեղծիկ տունկը արժեցնելու հա-  
մար ինքզինքը, յաւերժանալո՛ւ հմայքի, թովան-  
քի, մարած հոգիները խանդավառելու իր ներքին  
ուժին մէջ:

Աւա՛ղ, սակայն, անցա՛ւ գարունը, անցա՛ւ  
այծտերեւուկիս դիւթանքը եւ գեղն ալ, ինչպէս  
տենչերը երիտասարդ հոգիներուն որոնք կ'անց-

նին արագ ու կը մեռնին. գարնանային կեանքը  
հոսեցաւ ու կասեցաւ անոր մէջ, մինչեւ ծաղիկ-  
ներուն յետին խնկաւէտ մատները:

Այժմ, ցաւի մը տակ, կարծես, գալար-  
ուած, կիսաթառամ կը մնայ տունկը, չոր ու  
խանձած ոստեր, ոլոր ոլոր թո՛յլ ինկած գունա-  
թափ՝ կեղեքած ու խոցած են կարծես, անոր  
սիրտը. գարո՛ւն մը պէտք է վերանորոգելու այս  
սիրտը ու կեանքի կայծեր վերատին ձգելու անոր  
արմատին: Վաղ կամ անագան, դարձեալ պիտի  
գայ ան, գիտե՛մ, բայց . . . ո՛րչափ ձիւն բերե-  
լով արդեօք աշխարհի գլխին:

## ՍԵՊՏԵՄԲԵՐԵԱՆ ԱՌԱՒՕՏՆԵՐ

Ամրան մնացորդ հմայքը հազի՛ւ կը պարտըկուի անոր վերջին օրերուն թօշնելու վրայ թարմութեանը մէջ։ Մշուշով քողարկուած, անհրապոյր առաւօտներ յանախ մռայլ ստուեր մը կ'անցնեն՝ ծառերու դեռ կենդանի կանանչին, մանաւանդ, իր քաղցր պտուղները մայրական գուրգուրանքով մը պահպանող թզենիին լայն տերեւներուն որոնք ողորկ, սնդուս երեսնին շարազերծ, անփայլ դէմքերու պէս վար կը կախեն իրենց կոթունէն։ Տխուր հանդարտութիւն մը շրջակայ պարտէզին տարածութեանը մէջ. ընդհատ, ընդհատ խուլ ձայնը մշակին բրնձին որ հեռո՛ւն լայն տերեւներով ցանքի մը ակօսներուն հակած՝ կը պեղէ ու կը փափկացնէ հողը դուռններուն աշնան բերքը փութացնելու տենդով, մինչ շուրջի ածուններուն մէջ հարսի

մոմերու պէս կախդուռնները վերէն վար սէգ իրենց հասակով, խրոխտ հպարտութեամբ մը կը դիտեն վարի համազգիներուն զետնամած խոնարհութիւնը։

Երգ չունի մշակը իր շրթունքին վրայ. զինք խանդավառողը զարնան հերկին, ցորենի կանաչ հասկերուն երգն է, ապրիլեան ջերմածոր արեւին տակ, մինչդեռ հիմա՛ Ֆէպրուսին կարմիր մկրատէն անցած օրերուն երեկոները այնքան մօտ են արշալոյսին։

Հովերը՝ գեղապար զեփիւռին ընդառաջ իրենց հլու դարպասէն այլեւս ձանձրացած, քամիներու են փոխուած. ու կը փչեն, կը մռնչեն, իսկ բարձրաբերձ կաղամասիներու ու շոճիներու խելայեղ խշրտոցին տալով անտառային այն զուշեփորումը որ մարտանուագն է կարծես, հողմակոծ անտառներուն։ Սեպտեմբեր ունի իր միսթիք առաւօտները նաեւ. խաչի տօները օրուան օրհներգութեանց սրբազան հունչէն՝ շողակաթի՛նչ մը խառնած քլլան, կարծէք. երկնքի կողէն փրթած այս վսեմ առաւօտներուն ուր՝ տառապանքը խորհրդանշող խաչին իտէացած խորհուրդը կը վերանայ եւ հոգիի սլացքով կը վերացնէ հաւատացեալն ալ քրիստոնէական մաքրափառ բարձրութեան՝ խաչվերացի երեկոյին օրհնուած ռեհաններուն բոյրին պէս. իսկ բացուող վաղորդայնը՝ մաղուած ցոլքերուն տակ դեռածին արեւին, վաղ այգուն մեռելոցի ղօղան-

ըող զանգակներուն եւ տաճարներու խունկին ու աղօթքին մրմունջներովը բեռնաւոր, ինչ սփոփարար անդորրացում մը կուտայ սուգի մրբիկէն անցած հոգիներուն, որոնց վշտին ծաղիկները, փսթորիկներու պահուն բարձր լերանց կողերուն վրայ բացուող ծաղիկներու պէս, կու գան բողբոջել սիրեցեալի մը լացուած հողակոյտին վրայ ուր՝ սէրը կը մխայ հոն այրուած խունկին պէս: Ո՛վ սէր, զիտե՞ս արդեօք որ տուած երջանկութիւնդ փախստեայ ստուեր մըն է միայն զոր կը խաղցնես մարդու ճակատագրին վրայ. ահա՛ տուած յաւիտեանական վիշտերդ որոնք սուգի սեւ թելով մը կապեր ես այս լո՛ւռ դամբարաններէն՝ պաշտուած սիրելիներու եւ հոգեհատորներու մահը սգացող սիրտերը մինչեւ. ոմանք ստոյիկեան հոգիներ՝ քեզմէ բխած ցաւերը լալու տեղ, երգե՛ր են բանաստեղծական հրայրքով մը, Լամաութիւնեան սէրերուն պէս, կամ վիշտերուդ հագցուցեր են զմայլելի երաժշտութիւն մը ուր՝ հեծքը սրտին, աղօթքի յոյսին իրարած դաշնաւոր մրմունջներ իբր՝ սարսուռով մը կ'ելլեն երկինք:

Խորախորհուրդ նուագ մըն է, սրբերգութեան մը պէս միսթիք այն տխրերզը որուն Պիգէ աստուածային խազերու դաշնակը տուեր է իր «մարգարիտ որսացողներ»ուն մէջ, ուր՝ հնդիկ ափերու սիրատանջ հերոսը, թափառական կը մտնէ լէյլայի բագինը ու չաստուածու-

հիին առջեւ կը թափէ բովանդակ յոյզը՝ զիշերի աստղերուն ցոլքին ու նարնջենիներուն տակ ծիլ առած իր սիրոյն, որուն յիշատակին տառապանքէն կ'անցնի անոր հոգին. Պուտոտայի աղջկան ցուրտ նայուածքին տակ, ինչպէս դամբարանները մեր լո՛ւռ գերեզմանատանց ուր՝ լացուած սէրերը չեն շոգիացներ բնա՛ւ անոնց սառն ցրտութիւնը...:

Սեպտեմբերեան առաւօտներուն այս նկարները որոնց բնատիպը կը գտնեմ բնութեան, անոր անդառնալի օրէնքներուն ու անկէ եկած տպաւորութիւններու վերլուծումիս մէջ, շարժապատկերներ են, կարծես, ակնարկէս արագասան եւ ժամէ ժամ, օրէ օր, զիշերէն մինչեւ առաւօտ փոփոխական՝ աշնային ցրտութիւններով: Ահա՛ յառաջապահ դեղնած տերեւ մը գետինը... Սեպտեմբեր կը փակէ իր օրերը այս անբաղձալի դեղին երանգով...:

## ԲՆՈՒԹԻՒՆԸ ՀԻՒԱՆԴ

Բնութիւնը հիւանդ է .

Բնութիւնը պիտի մեռնի .

Չէ՞ք տեսներ անոր վատուժ երակներուն սիրած դալուկը եւ տենդին շա՞ն կարմիրը իր մեռնող գեղեցկութեան մէջ իսկ վեհութիւնը պահող դէմքին վրայ . վասնզի իրա՛ւ է որ գեղեցիկ է բնութիւնը, բայց թանձր, հասարակ գեղեցկութիւն մը չէ՛ անորը որ պիտի ծանծրացնէր մեզ, այլ վեհօ՞րէն է գեղեցիկ որ յանկուցիչ դրոշմ մը ունի միշտ իր գեղին պէս պէս գիծերուն մէջ .

Երբեմն, ինչպէս բժիշկը որ կը քննէ իր հիւանդին կուրծքը, ականջ կուտամ անոր լանջքի վանդակին . չե՛մ ուզեր համոզուիլ թէ կրնայ շուտով մեռնիլ ան, այլ կ'ուզեմ չափե՛լ, աստիճանի դնել եւ մե՛ծ թիւ մը տալ անոր կեանքի

օրերուն, բայց չէ՛, ստոյգ է որ կը խաբեմ ինքզինքս, որովհետեւ կը հասկնամ թէ համրուած օրերու անխուսափ հատնումը կայ հո՛ն, հե՛ւք մը լսելի՛ տերեւներու տենդայոյզ խարշափին մէջէն . զինք խնամող բժիշկը՝ արեւը որ երբեմն պատրող կենդանութիւն ու շող մը կուտայ անոր աչքերուն, մանաւա՛նդ յաճախ լաւ մը լացնելէն վերջը զայն, սիրտը առնելու համար, կարծես, եւ այն ծաղկասփիւռ նոր պատմութեանը բռնագանդէմներով նախշուն որ վե՛հ շուք մը կուտայ անոր նոճի հասակին, տղու խաբկանքներ են բոլո՛ր . իրականութիւնը ա՛յն է որ երկրի թաւալումին եւ ինկած տերեւներուն հետ ի՛նքն ալ կը գլորի . հոգեւարքի մեղրամոմային դալուկը տակաւ կը պատէ այդ աղուոր ճակատը որու ի տես՝ բնութեան մայրը վշտաբեկ, բայց իր իշխանավայել, ազնուական ծանրութեանը մէջ լո՛ւրջ, իր վիշտը կուլայ վե՛հ անտառներու մայրիներուն, սօսիներու շշկոցին մէջէն զոր պիտի արժէ՞ր ունկնդրել համոզուելու թէ որքա՛ն յեղափոխող, սրտառուչ բան մը ունի մօր մը վիշտը իր մեռնող զաւկին հանդէպ,

Ու կ'անցնի՛ ան սրինգի մը երգին պէս որ իր քաղցր թրթռումներով վայրկեան մը կ'օրրէ մեր հոգին, արժարծելով հոն կեանքի սէրը՝ իր բովանդակ բանաստեղծութեամբ . եւ ա՛յս, վայրկեան մը միայն, որովհետեւ ամենամեծ փիլիսոփան նո՛յն ինքն բնութիւնը որ կեանքը սերտել

տուաւ ըստ՝ր միւս իմաստասէրներուն, սորվեցո՛ւց թէ վաղանցիկ բաներն են միայն գեղեցիկ ու հմայիչ, թէ՛ տգեղութիւններն են որ երկար, անհրապոյր ու ձանձրալի կը դառնան. ուրե՛մն, ատկէ՛ որ ի՛նքն իսկ վաղանցուկ է իր գեղեցիկ գարունով, ամրային թէ՛ աշնային հրապոյրով, թէ՛ վաղաթառամ է իր ծնած վարդերուն, լիւաներուն պէս. եւ . . . ասո՛ր համար ասուպայի՛ն արդեօք մանկան անմեղութիւնը, կոյսին նարնջածաղիկներուն խայտանքը, պատանիին վարդայտերը, երազներո՛վ հիւսուած սէրը, նո՛յն իսկ . . . գարունը մեր կեանքին :

Օ՛հ, աշնային լացող օրերուն՝ լացա՛ծ է միշտ հոգիս. բնութիւնը երկու բանով կը տխրեցնէ զիս. իր մշտանորոգ գարունով որմէ՛ կ'զգամ թէ կեանքս զրկուե՛ր է յաւէտ .

Իր մահահոտ աշունով, որու՝ տակաւ կը մօտենամ . . . :

## ՆՈՅՆՄԲԵՐԻ ՏՐՏՄՈՒԹԻՒՆ

Արհիւր օրէ օր կը լքէ իր մե՛ծ սէրը՝ երկիրը .  
Երկա՛ր ու ծիծաղկոտ ցօլքերը այգածին իր  
ճառագայթներուն, որոնք ամէն առտու սիրոյ  
մրմունջներով ու սարսուռով անոր սրտէն փըրթած՝ կը շտապէին գալ ու համբուրել սիրեցեալ երկրին ճակատը. ահա՛ կողմնակի ե՛տ կը քաշէ կամաց կամաց եւ ցրտացած սիրոյ շունչն է որ կ'անցնի հիմա անոր դալուկ այտերէն. յայտնի՛ է լքուած մըն է երկիրը ու դադրած արեւին հովուերգական մեծ սէրը անոր կեանքոտ սարալանջերուն վրայ. ճակատագրապէս իրարու երես դարձուցած պիտի բաժնուին անոնք մեկնող արագիլին թեւերուն յանձնած յիշատակի օրագիրը այս մեծ սիրավէպին որ թուի՛, իր հետ պիտի տանի զայն անծանօթ հեռուները :

Տրտում է երկիրը, հիւանդագին օրեր կ'ապ-

րի. Ֆէպիւս նստած է արդէն եթերափար իր կառքը ու Նոյեմբեր, չար բարեկամուհիի մը պէս, իր ծիծաղը պահած՝ կը դառնայ անոր շուրջը շուրջը, երէկի աղուոր պահերուն երազանքներովը ուշաբարձ անոր վիճակէն օգուտ քաղած, մէկիկ մէկիկ խլելու դեռ մասեր անոր սըլարալի հանդերձանքէն ու մերկացնելու զայն տակաւ մնացորդ պահուցանքէն:

Այս բոլորին հետ մտերմիկ մեր պզտիկ ուրախութիւններն ալ ազդուած՝ կը խառնուին երկրիս անարեւ տրտմութեան, կ'անցնին, կարծես, շա՛ն տերեւախորձերու եւ անոնց առկախ դրասանգներուն կարմրահար նոպաներէն, կը դեղնին աշնանահիւժ կանանչութեանց փոխանց դալուկէն ու կը մեռնին հուսկ ինչպէս մահը գետնաթափ տերեւներուն:

Եւ ի՞նչ բան, արդա՛րեւ, տխուր աւելի քան նստիլ սա՛ մռայլ Նոյեմբերի կողքին, դիտե՛լ տերեւներուն մահը երբ կը թափին անոնք չոր ու անկենդան սա՛ ծառերուն բարձրութենէն, դիտե՛լ յաղթասլաց, այլ գեղաթափ թմբին, տեսնե՛լ դեռ երէկ՝ ջահերու բոցին պէս իր կարմիր ծաղիկները դէպի երկնքի կապոյտը ուղղած վայրի շագանակենին դեղնախտի օրհասին մէջ ու լսե՛լ փոքրիկ թռչուն մը, անոր չոր պսակին խորքը որ հանգստեան ալելուն կը գեղգեղէ անոր վրայ. յիրա՛ւի, տրտմաշուք, այլ հզօրապէս առ ինքնող ի՛նչ մը դրած է սա՛ պահուն:

Երկիրը իր փախստեայ հրապոյրին մէջ որ մահուան կամ մեր անվերադարձ սիրելիներուն յետին վայրկեաններէն մնացած յիշատակի մը խնոսովքը կը պտտցնէ մեր սրտին ու հոգիին մէջ:

Լամաութիւն վերլուծելով աշնային այս պատկերը, կ'ըսէ. — «Այո՛, սա՛ օրերուն ուր՝ բնուէթիւնը կը մահանայ, աւելի առ ինքնում կայ անոր մահասքօղ աչքերուն մէջ, բարեկամի մը հրաժեշտն է ան, վերջին ծիծաղը շրթունքներուն, զոր մահը պիտի փակէ յաւիտեան», եւ այս անշուկ երեւոյթը, շատ խօսուն սակայն մեծ բանաստեղծին զննող աչքին՝ կարապին ե՛րզնէ, թերեւս, բնութեան...:

## Տ Ե Ր Ե Ի Ն Ե Ր ՈՒ Ն Մ Ա Շ Ը

Տխուր, շատ տխուր է դիտել տերեւներու մահը երբ հիւժած, դեղնած կը թափին անոնք սա՛ ծառերու բարձրութենէն վար՝ մեծ վերադարձը ընելու մայրենիներու խարշափին երաժշտած մահերգով, դէպի անպեղ գերեզմանները իրենց:

Եւ ո՞վ արդեօք սիրտ պիտի ընէր պեղելու տերեւներու, ծաղիկներու գերեզման մը, անո՞նց որ եղան այնքան քնքոյշ, այնքան աղուոր ու պաշտելի:

Ի՞նչ տխուր է, արդարեւ, տեսնել տերեւներու մահը եւ ունկնդրել անոնց մահերգը. որքան թախիժ անոր մէջ, Ի՛նք բնութիւնը որ հանճարը վառեց Շօզէնի մը գանկին տակ՝ անմեռ մահերգներ դաշնակելու, ո՛րչափ սարսը-

նոտ խորհուրդ մը պիտի դնէր իր մեռնող գեղեցկութիւններուն սգերգին մէջ, աշնանալերջի մռա՛յլ օրերուն, ուր՝ խազե՛ր ջրասոյգ, խազե՛ր մեռնող կ'երկարի՛ն ու կ'երթան պարապին, մեծափառ ծառերու հոգեխոսով երաժշտականութեանը մէջէն:

Ահա՛, դարձեալ մահատիպ դալուկը պատեր է աղուոր երեսը բնութեան եւ դեղին տերեւներէ մեծ պսակ մը, հիւսուեր է անոր դագաղին համար. պիտի մեռնի՛ ան, իր յետին երանգներուն մնացորդ շքեղանքը դեռ չմարած, որպէսզի շուրջի տրտմութեանը մէջ աղուոր մեռնի ան ինչպէս Մարկուիթ կոթիէ մեռա՛ւ աղուոր, մեղրամոմային սպիտակութեան մը մէջ հալա՛ծ եւ գամելիաներու ծիւն ճերմակ փնջիկներով գեղեցկացած:

Գեղեցկութի՛ւն... կոյր մահն իսկ կ'որոնէ գայն, ո՛վ բնութիւն. կրնա՞յ ըզխիլ քեզմէ արդեօք տգեղութիւն: Բայց ինչո՞ւ այս փախստեայ գեղիդ մէջ մասնաւոր խոսովք մը կուգայ տալ հոգիիս խոշոր, չորցած տերեւը քու զարդարած թգնիբիդ որ անօրինակ դղրդիւնով մը կ'իյնայ վար՝ ակնարկս ու միտքս զբաւելով իր դարձդարձիկ վայրէջքին՝ մինչեւ գետինը...:

Այս դղրդումով արդեօք հոգիները կը թողուն իրենց մարմինը երբ կ'երթան յաւիտենականին երազները հիւսել գեղեցիկ Նիրվանային անմեղաւոր պչրանքներովը հիւրընկալ զրկին մէջ...:

Եթէ չըլլա՛ր թափը տերեւին, եթէ չըլլա՛ր մահը կեանքին, եթէ չըլլա՛ր խուլ, անկարեկիր բաժանումը մահամերձին... բայց ի՞նչ կ'ըսեմ, կա՛յ սկիզբ առանց վախճանի. կա՞յ նորը առանց հինի. չէ՞ որ մահուան արցունքը ծնունդի նոր ժպիտներ կը պատրաստէ...

Այս բոլորը, այո՛, այս բոլորը պիտի ըլլան անխուսափ, բայց թմբի՛ր մը, ո՛վ Աստուած, միջատներուդ շնորհած խոր թմբիբէն մաս մը տայի՛ր գէթ ինձի, որպէսզի չտեսնէի սա՛ դեղինն ու դալուկը՝ մեզ ալ հետը յամբարար ներկանային առաջնորդող բնութեան, չտեսնէի՛ գէթ մահը դեղին, թափած տերեւներուն որք կենազրաւ՝ կը կուտակուին ուղիներու անպեղ գերեզմաններուն եզրին, ինչպէս իտէալի մը ետեւէն պայքարած նահատակներ՝ զոր կ'իջեցընեն սրբազան մահերգով մը յարզանքի, հողէ ծոցը համապեղ գերեզմանին լայնշի...

## Կ Ա Ղ Ա Ն Դ Ա Ձ Օ Ն

Կը յառաջանայ ալիփառ ծերունին իր պատանի թոռան ձեռքէն բռնած:

Ու պզտիկը գահաժառանգ իշխանի մը հըպարտութեամբ, բայց անփորձի վեհերոտ քայլերով առաջ կ'անցնի սիրազեղ ակնարկներու սեւեռումին տակ՝ հանդիսաւորապէս ընդունելու իր ծերունի պապէն իշխանութիւնը որով կը լիազօրուի ան վարելու տարի մը ամբողջ աշխարհը, իրերն ու ժամանակին շնորհած բարիքին յուսադիր անհամար բազմութիւն մը:

Դեկտեմբերի ամենալիբրին գիշերին 12-ի պահն է. ժամացոյցի գոյգ սլաքները կը գիրկընդխառնուին, վերջին անգամ մը միեւնոյն կէտին վրայ կ'ողջագուրուին կրկին ու հազիւ թէ թողուն զիրար մեծ յուղարկաւորները... ժամանակին. պզտիկը կը յամենայ դեռ, իսկ

մեծը, աւելի՛ պաղարիւն. խոշոր քայլով մը ան-  
ջըրպետը կ'անցնի, ոստում մը կ'ընէ դէպի Աս-  
դենականը, թողլով ետին Անդենականը՝ խաւա-  
րին տիրապետութեան սահմաններուն վրայ, Ծն-  
րունի պապը անհետացած է... Պատանի իշխանը  
միևնակ է իր տիրակալութեան մականը ձեռքին.  
հիմա՛ աւելի՛ համարձակ ան կը ժպտի մանկան  
մը պէս. եւ չէ՞ որ մարդիկ ալ մանկացած են  
կէս մը այն հետեւանքով որ կ'առթէ իրենց նոր  
օրուան մը նո՛ր նո՛ր յոյսերը, յոյսե՛ր թովիչ ու  
մոգիչ, ժպտի մը պէս կախարդիչ, եւ մարդիկ  
զգլխուն այդ յոյսերէն՝ յաղթանակի քառանիւլի-  
վրայ բազմեցուցած զայն, եղեւնաթփերով շքա-  
գարդ կանաչ ուղիէն կ'առաջնորդեն զայն դէպի  
կապտասնդուս գահը, ոսկի անուրներով առ-  
կախուած՝ անջրպետին մէջ. թնդանօթներ կը  
գոռան, ատրճանակներ կը շաչեն, սուլիչ ու սու-  
լում կ'երկարածգունին օդին ալիքներուն վրայ,  
մաղթանք, շնորհաւորութիւնք կը տեղան  
բերաններէ ու գաղափարով մարմնացած, միս-  
թիբ Անձանօթը կը փառաւորուի այսպէս իր  
շնորհներուն ազահօրէն կառչած անյագ մարդ-  
կութենէն:

Դո՛ւ, սիրելի՛ իշխան ժամանակին, վաղուան  
նոր արշալոյսը որ իր ծիրանի անդրանիկ շողե-  
րով պիտի գայ պսակ մը դնել խարտիշագեղ  
վարսերուդ, ընդունէ՛ մաղթանքը բարձր իմաս-  
տութեամբ մը վարելու մեզ փշապատ առապարէն

մինչեւ բացավայրը արեւոտ, եթէ ճշմարիտ է  
որ հո՛ն կը բացուի իսկապէս, երազուած՝ եր-  
ջանկութեան նախադուռը. պատուիրէ՛ ճակա-  
տազիր թիկնապահիդ մեղմի՛ւ առաջնորդել  
բաղդազուրկ խլեակները ի՛րմէն հարուածուած,  
հիւժածնե՛ր, մերկե՛ր, սգաւորներ, որբեր ու այ-  
րիներ Աւետեաց կապոյտ երկնականարին տակ  
ուր՝ չըլլա՛յ մահ, չըլլայ քաղց, չի լա՛ն երախա-  
ներ անձնողք, ուր՝ աննկագ սիրոյ հրեշտակներ  
խաղաղութի՛ւնը ցնծերգեն...:

Այս իղծերով քեզ դիմաւորել կուզանք ահա՛,  
ո՛վ նոր իշխան, յոյսին լապտերը վառած՝ խա-  
ւար, մթին ճամբայէն. պիտի ըլլա՞նք յիմար  
կոյսեր որ լացով մը ե՛տ դառնանք, թէ ժպի-  
տէդ սրտապնդուած՝ իմաստութեանդ տանք  
յարգանք...:

## ՇՈՂ ՄԸ ԻՆՁ ՏՈՒՐ...

Վերափոխումէդ շող մը ինձ տո՛ւր, լուսեղէն մայր որ փարօսը դարձնեմ սա՛ մութ ճամբուն ուր՝ քեզ նման մայրերու նորահաս զաւակները կը թափառին անլապտեր որպէս մոլորածներ անելին մէջ բաւիղին որուն արծաթ թելը Արիան պինդ կծիկով մը բռնած՝ կը ծիծաղի չարահնի՛ :

Կոյրե՞ր, ասոնք, կամաւոր թէ զլուխնին ամպերու մէջ թափառկոտնե՛ր որք լոյս արահետները թողած՝ մութ շաւիղներէն կ'անցնին կեանքին ու սէ՛ր կ'որոնեն աստղերուն մէջ զիշերին. սէ՛րը թեթեւ սոփեստին... :

Շող մը տո՛ւր, մայր, հուր քղանցքէդ. ամբարձումիդ ոլորտէն վա՛ր կաթեցուր շամանդաղ մը, թռած՝ ճակտիդ ճահանջէն որ կայծուղիներ կազմեմ ոսկի ու արծակեմ անհաւատին

մութ հոգիին մէջ պաղած ուր՝ հիւլէներ տեղան անոնք լոյսին էութենէն առկայժ որ հրդեհն, մոխրացնեն թանձրածածկ վարագոյրը աստուածափակ խորանին ու դո՛ւրս բերեն դէմքը Որդւոյդ աչքերովը երկնային՝ :

Շող մըն ալ կաթէ՛, մա՛յրը վշտին, որ տանիմ յոյսի կանթեղը վառեմ տառապողին, իր տանիքին տակ մենաւոր որ քեզ կը կանչէ անդադրում իր ցաւերուն մէջ մարմնաւոր :

Ո՛վ մայր, գութիդ շթածաղիկները առատօրէն թափէ հո՛ն, ամենամօր պալասանդ անկըշի՛ւս եւ Աստուած մանկանդ օրրերզը հիւսող շրթունքիդ մրմունջը հնչեցո՛ւր միշտ սգաւորին ծանրաթախիժ հոգիին, ազահին թէ անզգամին կրանիթէ լո՛ւս սրտին, այլ մանաւանդ, գոռոզ մտածումներուն մէջ տգէտին թէ թերուսին եւ Աստուածամօր շնորհովդ ողողէ՛ համազգի մայրերն այն բոլոր որոնք մանկան մը ձեռքէն բռնած՝ շրջանը կ'ընեն կեանքին՝ հաւատքովդ զօրացած... :

## Մ Օ Ր Ս Է Ր Ը

Ես մա՛յր...

Մայր մը ունիմ սակայն ես.

Երբ աղջիկս «մամա» գոչէ, ես «մա՛յրիկ» արտաբերեմ, աջէն մայրս ունենամ՝ ձախէն աղջիկս որ կը ժպտի, կ'ուզեմ վերլուծել զիս թէ երկու սէրերուն ո՞րն է զօրաւոր. մայրիկի՞նս որը կ'զգամ իբր գաւակ, աղջկա՞նս որը կ'զգամ իբր մայր:

Առաջինը ծո՞վն է որ սիրոյ ալեակներովը գայն կը ծածկէ, երկրորդը՝ ովկէա՞նն է մեծատարած, անհատնում ուր՝ ալիբը, կոհակը մեծ ջրվիժելով փրփրուն կը համակէ գայն, կ'ողողէ:

Երբ մայրը «գաւակս» ըսէ, էութիւնը կը թրթռայ, սի՛րաը տեղէն կը թնդա՛յ. գաւակին պէ՛րը... բո՛ց մըն է աննիւթ. Ադրասն է ան որ զխուն վրայ կրէ՝ աշխարհը ուր՝ մէ՛կ հոգի ման

եկած է. ա՛ն գաւա՛կն է, Բոլոր սէրերուն փառապակը կը հանգչի մայրական սիրոյ զլխին. գոհողութեանց լրումին մէջ յաղթապանձ՝ արծի՛ւն է որ մինչեւ արեւը կը սաւառնի ճառագայթ մը փոխ առնելու մէջին՝ մէջէն՝ երբ անարեւ սենեակին մէջ տղան մտի՛...:

Ազնուականութեան եւ դիրքի կատարը բազմած ո՞ր դքսուհին, կամ պերճաշուք կեանքի մը մէջ ծառաներէ շողմուած ո՞ր. հպարտ կինը հաւասար ըլլալ պիտի ուզէր անտիտղոսին, խոնարհի՛ն, իբր կին...:

Ո՞հ ո՛չ, այս մասին չ'կրնար չափուիլ կնոջ հոգին, այլ հո՛ն միա՛յն, գացէք տեսէք ու զարմացէք, օրօրոցին բովը գաւկին, երբ որ հակած անոր դէմքին, մայրը ժպտի՝ հաւասար է. անոր ցաւովը տանջուած, երբ զալարուի, արցունք թափէ՝ հաւասար է. անոր հանդէպ զգացած իր գերագոյն սիրոյն մէջ որ մայրը կ'ընէ երջանիկ հաւասար է, վասնզի տիտղոսներդն գերազանցը՝ «մա՛յր» տիտղոսը կրեն բոլորը բնութենէն շնորհուած, առանց դիրքի, պատուանունի, ըլլա՞ն թագով պնուած կամ լո՛կ վարսի խոպոպներով զարդարուած...:

Մօր սէ՛րը, շողակաթում մըն է աստուածային որ կը վառէ անոր հոգին. յաւիտեա՞ն անձանօթը եւ անհասկնալին կը մնայ ան կնոջ համար երբ չէ՛ մայր. գաւկին հետը կը ծնի ան, օրէ՛նքն է այս բնութեան...:

Եւ երբ սիրտը ընդունի սիրոյ այս քաղցր  
զարկը եւ փոքրիկ, քնքոյշ հոգին հո՛ն գրաւէ  
իր տեղը, ա՛լ կ'այլափոխուի կինը՝ գեղեցիկ  
կատարելութեան մը կը դիմէ հետզհետէ ուր՝ կը  
ցոլայ միշտ մա՛յրը:

Բարիքի, գութի ամէն բողբոջում նո՛ր  
կեանք կ'առնէ անոր մէջ:

Եթէ երջանիկ մայր մըն է, զաւակը իր բով  
կը հռուողէ, սիրոյ խնդածաղիկներ կը սփռէ  
շուրջը:

Եթէ վշտակիր, սզաւոր մայրն է, յիշատակի  
չո՛ր ծաղիկներ, արցունքներով թրջուած պիտի  
թափէ ձեր վրայ եւ բարիքէն միայն պիտի առ-  
նէ անհետացած սիրելիին կարօտը...

Ահա՛ մօր տառապագի՛ն կեանքը երբ ո՛չ  
եւս է իր զաւակը. եւ հող՝ խորտակուած է իր  
սիրտը:

## ՔՈՒ ԼՈՒՒԹԻՒՆԴ ԿՈՒԶԵՍ

Օրուան բոլոր պահերէն՝ իրիկամուտի լու-  
թիւնդ կ'ուզեմ, ո՛վ Տէր, ամփոփուելու ու  
հանգչելու համար իմ աշխարհիս մէջ որ գեղե-  
ցիկ է ու բնակելի ինձմէ՝ մտքիս բիւրեղ խոր-  
հուրդներով:

Երբ կը հեռանայ արեւը, սիրելի երկիրը  
յանձնած վաղ առաւօտը մինչեւ, գեղեցիկ  
Արուսեակի պահակ աչքին, երբ ծիրան ու ոսկի  
շողերուն դարպասող ամէն էակ, կը լռէ ա՛լ եւ  
տենդոտ պարերը թափ կ'առնեն արեւատեաց  
ջղջիկներուն, յետին ցօլք մը յամեցած մայրա-  
մուտի շառայլէդ՝ հետաքրքիր աչքի մը պէս,  
այց տալ կուգայ աշխարհիս, որուն լուծեանը  
մէջ հանգիստ առնող խորհուրդներու, գաղա-  
փարէն հոգի՛ առած ստուերներու եւ երէկի լա-  
ցէն բունը տարած թարմ յուշերու նո՛ր վրդո-

վում մը տալ ուզէ կարծես, հանանչիկն այդ ոստոստունն, անգիտակից, չարաննի մանկիկին պէս որ գրչին, թուղթին խորը թաղուած մեծ հայրիկին, շուրջի իրերն ու միտքն ալ անխնայ կ'ընէ Անմեղօրէն տակնուվրայ:

Ո՛չ, որքան որ սիրեմ հառագայթը մայրամուտիդ շքովը թաղուող արեւին, օրհասական Կէօթէին պէս «Աւելի՛ լոյս» աղաղակեմ, խուլ մնալով Աղեքսանդրի մը շնորհներուն «Արեւս մի՛ խափաներ»ը ըսեմ, այլ սակայն իրիկնամուտի սա՛ վեհ պահուդ՝ աղօտ երկինքդ ու լուծիւնդ միայն կ'ուզեմ, ո՛վ Տէր, ամփոփուելու ու հանգչելու համար իմ աշխարհիս մէջ որ գեղեցիկ է ու անփոթո՛րկ լինի մը պէս:

Դուրսի աշխարհդ չէ՛ որ ապրիլ կ'ուզեմ, Տէ՛ր, այդ աշխարհը եղծուած է:

Իրա՛ւ է որ այդ գեղեցիկ երկրագունտը մեզի տուիր եւ «Սիրեցէ՛ք զմիմեանս»ը պատուիրեցիր, բայց մենք մոռցած այդ բոլորը, թընդանօթին կ'ուզենք սորվիլ ռազմափորձը: Հո՛ս անօթիներ իրենց հացը կ'աղաղակեն, հո՛ս թափառկոտ եղկելիներ համեստ երզիկ մը կ'որոնեն, հո՛ս անոք որբեր մայրիկին սէրն ու փայփայանքը կ'երագեն. ո՛վ Տէր, քու անդաստաններդ չե՛ն բաւեր միթէ՛ հացը տալու անօթիին, անսահման հողերդ չե՛ն բաւեր բոյն մը տալու աներդիքին, մարդկային սրտերը չե՛ն բաւական սէ՛րը տալու հէք որբուկին...: Բաւակա՛ն են,

այո՛, եւ շա՛տ իսկ են. բայց աւա՛ղ, Տէ՛ր, եղծե՛ր են քու մաքրափառ աշխարհդ, աւերակե՛ր արդարունթեան քագինդ. չէ՞ որ որդին իր հայրը կը խողխողէ, մա՛րդը իր նմանին դէմ կը դաւէ, ունեցողը զրկուածը կը կեղծքէ եւ բիրտ ոյժը տկարը միշտ կը հարուածէ:

Ուրեմն, այս աշխարհը չէ՛ ուր՝ ընա՛ւ ապրիլ ուզեմ.

Տէ՛ր, ան իր խռովքը միշտ տուեր է հոգիիս. կորո՛վ տո՛ւր ինձ միայն որ աշխատիմ այս աշխարհին մե՛րկին համար. խնդրած հացը կարենամ տալ կարօտին, պապն ու հանին տեսնե՛մ մխիթարուած իր սեփական յարկին տակ եւ... դառնամ ապա՛ իրիկնամուտի լուծեանդ հետ իմ աշխարհս որ գեղեցիկ է ու խաղա՛ղ՝ մտքիս հանգչած խորհուրդներով: Ի՛նչ վսեմ է խաղաղուծիւնը խորհուրդներու մէջ տիրող. ան կը տանի՛ մտածումը ճշմարիտին ու բարիին:

Խաղաղութի՛ւնը, այո՛, ձիթենիի ոստերով պսակակի՛ր, հանուր մարդոց երազած պարի՛կն է այդ դիցուհին. ի՛նչ վեհ է ա՛ն երբ այց տայ մռչող ծովին, ի՛նչ դիւթիչ է երբ բազմի պատուոյ տեղը խռոված ընտանեկան օճախին եւ օրհնելի չէ՞ միթէ՛ սպիտակ ողջոյնը զոր ան կուտայ պատերազմի դաշտին...:

Ո՛հ, խոհե՛ր թէ՛ երազանքնե՛ր ասոնք որ կուգան բաղխիլ իմ անդորր աշխարհիս իրիկնամուտի սա՛ մե՛ծ պահուն, արեւի ոգեվարէն

վում մը տալ ուզէ կարծես, ճանաչելին այդ ոստոստուն, անգիտակից, չարամոծի մանկիկին պէս որ գրչին, թուղթին խորը թաղուած մեծ հայրիկին, շուրջի իրերն ու միտքն ալ անխնայ կ'ընէ Պանմեղօրէն տակնուվրայ:

Ո՛չ, որքան որ սիրեմ ճառագայթը մայրամուտիդ շքովը թաղուող արեւին, օրհասական Կէօթէին պէս «Աւելի՛ լոյս» աղաղակեմ, խուլ մնալով Աղեքսանդրի մը շնորհներուն «Արեւս մի՛ խափաներ»ը ըսեմ, այլ սակայն իրիկնամուտի սա՛ վեհ պահուդ՝ աղօտ երկինքդ ու լուծիւնդ միայն կ'ուզեմ, ո՛վ Տէր, ամփոփուելու ու հանգչելու համար իմ աշխարհիս մէջ որ գեղեցիկ է ու անփոթո՛րկ լինի մը պէս:

Դուրսի աշխարհդ չէ՛ որ ապրիլ կ'ուզեմ, Տէ՛ր, այդ աշխարհը եղծուած է:

Իրա՛ւ է որ այդ գեղեցիկ երկրագունտը մեզի տուիր եւ «Սիրեցէ՛ք զմիմեանս»ը պատուիրեցիր, բայց մենք մոռցած այդ բոլորը, թընդանօթին կ'ուզենք սորվիլ ռազմափորձը: Հո՛ս անօթիներ իրենց հացը կ'աղաղակեն, հո՛ս թափառկոտ եղկելիներ համեստ երգիկ մը կ'որոնեն, հո՛ս անոք որբեր մայրիկին սէրն ու փայփայանքը կ'երագեն. ո՛վ Տէր, քու անդաստաններդ չե՛ն բաւեր միթէ հացը տալու անօթիին, անսահման հողերդ չե՛ն բաւեր բոյն մը տալու աներդիքին, մարդկային սրտերը չե՛ն բաւական սէ՛րը տալու հէք որբուկին... Բաւական են,

այո՛, եւ շա՛տ իսկ են. բայց աւա՛ղ, Տէ՛ր, եղծե՛ր են քու մաքրափառ աշխարհդ, աւերակե՛ր արդարութեան բագինդ. չէ՛ որ որդին իր հայրը կը խողխողէ, մա՛րդը իր նմանին դէմ կը դաւէ, ունեցողը զրկուածը կը կեղեքէ եւ բիրտ ոյժը տկարը միշտ կը հարուածէ:

Ուրեմն, այս աշխարհը չէ՛ ուր՝ բնա՛ւ ապրիլ ուզեմ.

Տէ՛ր, ան իր խռովքը միշտ տուեր է հոգիիս. կորո՛վ տո՛ւր ինձ միայն որ աշխատիմ այս աշխարհին մե՛րկին համար. խնդրած հացը կարենամ տալ կարօտին, պապն ու հանին տեսնե՛մ մխիթարուած իր սեփական յարկին տակ եւ... դառնամ ապա՛ իրիկնամուտի լուծեանդ հետ իմ աշխարհս որ գեղեցիկ է ու խաղա՛ղ՝ մտքիս հանգչած խորհուրդներով: Ի՛նչ վսեմ է խաղաղութիւնը խորհուրդներու մէջ տիրող. ան կը տանի՛ մտածումը ճշմարիտին ու բարիին:

Խաղաղութի՛ւնը, այո՛, ձիթենիի ոստերով պսակակի՛ր, հանուր մարդոց երագած պարի՛կն է այդ դիցուհին. ի՛նչ վեհ է ա՛ն երբ այց տայ մուկնոց ծովին, ի՛նչ դիւթիլ է երբ բազմի պատուոյ տեղը խռոված ընտանեկան օճախին եւ օրհնելի չէ՞ միթէ սպիտակ ողջոյնը զոր ան կուտայ պատերազմի դաշտին...

Ո՞հ, խոհե՛ր թէ երագանքնե՛ր ասոնք որ կուզան բաղխիլ իմ անդորր աշխարհիս իրիկնամուտի սա՛ մե՛ծ պահուն, արեւի ոգեվարէն

տրտուհ կեցած ծաղիկներուն, բոյնը դարձած  
թռչնիկներուն իւ շիրմաստանի արցունքը. ըմ-  
պած նոճիկներուն տիրապետող լուծենէն:

Աշխարհը վարող միտքեր լուծիւնը մեծա-  
րեցին. արեւուն տակ բզզացող աշխարհէն հիւնգ  
վայրկեաններ լռեցուցին եւ իբր տուրք մը յար-  
գանքի՝ նուիրեցին մեծ կոխէն հանգստացած  
աշխարհին...

Տէ՛ր, խորհրդապաշտիկ, մի՛տքը անհունող  
լուծենէդ զգածուեցաւ, աւփոփուեցաւ այս  
աշխարհը եւ մտածե՛ց իր վրայ, արդարութեանդ  
ձայնն ալ երբ հնչէ ու ներամփոփուի մարդը,  
չպիտի՞ ուզէ բնա՛ւ, իրմէն տալու ի՛ր չարչա-  
րած իսկ աշխարհին սա՛ երեք շնորհները. Բա-  
րին, Ճշմարիտը, Գեղեցիկը...

## ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹԵԱՆ ԶԱՅՆԸ

Անհատին ուժեղ նկարագրի՞նն է արդեօք որ  
զգացումին թելերուն վրայ կը դաշնաւորէ բիւ-  
րեղաջրի՛նջ ձայնը պարտականութեան թէ սրտին  
զա՛րկն է ուղղակի որ կը ցնցէ էութիւնը՝ ազ-  
նիւին ու բարիին իրերաբաղխ շոինդով որուն  
հնչական անդրադարձումէն, հոգին թրթռացու-  
մը կ'ստանայ ներքին այն յուզական ձայնին որ  
նուազ մըն է ամբողջ այլասէր պարտականու-  
թեան վսեմ քերթուածին:

Ի՛նչ ազնիւ վայելք է յաճախ ունկնդրել այս  
ձայնը, եռանդ ու գրգիռ ստանալ անով եւ մեւ-  
քիւռեան թելերով սուրա՛լ հո՛ն ուր, որբացած  
մանուկը իր այրիացած մօր գիրկը կը ճչայ.  
փութա՛լ սնարին մօտը հիւանդին՝ սիւստանքի  
ժպիտը տեղաւորելու անոր փոսացած այտե-  
րուն մէջ. յագեցումին խիւղը վառե՛լ քաղցա-

ծին մարած բիբերուն խորը եւ կամ զրկանքէն չարչրկուող իմացականութեան տալ նիւթին օժանդակութիւնը մինչեւ զօրանան թեւերը անոր իր առաջին թռիչքը առնելու վե՛ր դէպի իր յոյսերովը գեղեցկացուցած լոյսին սահմանները :

Պարտականութեան այս ծայնը չէ՞ որ կը գործէ ու անխախտ կը բռնէ ընտանիքին կառոյցքը. մայրը զակին կը նուիրէ. հայրը բըրտինքին վաստակը բաժին կը բերէ բոյնին երջանկութեան. եւ հոգեցունց այս ծայնը չէ՞ դարձեալ որ զաւակը փոխադարձ կը կապէ ծնողքին, ուսուցիչը աշակերտին եւ մարդը՝ իր նմանին :

Անոր գոռ հնչիւնը կը տիրապետէ փափուկ սրտերու եւ հրեղէն թեւերու պէս վե՛ր կը բռնէ զանոնք խուլ անզգաներու կոխոտած վայրերու ճախճախուտէն :

Անխեղդելի է այս ծայնը որ ընկերային թէ՛ համամարդկային պարտաւորութեանց կապերը ազնիւ սիրով մը կը զօդէ եւ անկարելիին, անհնարինին դէմ մաքառելու ոյժը կ'ամրապնդէ մարդուն մէջ :

Մութ, անտեսուած անկիւններ՝ զրկանքէն ծնած սարսուռտ պատկերներ երբ փոթորկի մը շունչին պէս կուգան մեր հոգիին խաղաղ ծփանքը փոխել ալիքներու եւ ալիքները՝ կոհակներ տակա՛ւ, կը բաղխին մեր սրտի դուռներուն, այդ փոթորկին մէջէն կը գործէ ծայնը որ արհամարհել կուտայ մեզ փութը, ծիւնը, մութը,

կ'ընկերանայ մեր խոտվքին ու կ'առաջնորդէ մեզ հո՛ն ուր՝ ցաւ ու տառապանք կայ ամոքուելու, եւ ահա՛ հասած տեղը անոր՝ աղջամուղջը կը փարատի. արցունքը կը դադրի, տրտունջը աղօթքի կը փոխուի, վիշտը՝ կը ծիծաղի եւ մահուան դուռը հասած հիւանդն իսկ ապրելու տենչով կը թրթռայ : Պարտականութի՛ւն, ի՛նչ գեղեցիկ բառ զրուած՝ հոգւոյն մատեանին վրայ եւ ի՛նչ վեհ արտաբերութեան շեշտը անոր, վեհիտ ու հնչական մինչեւ սրտերու խորը, իբր ազդարար ոսկի զանգակիկ՝ յուշելու միշտ մարդ արարածին, այլաժիրական իր կոչումին բարձր նշանակութիւնը :

## Հ Ա Յ Պ Ա Ն Յ Է Ո Ն Ը

(Մեռելոցի խոսեր)

Կասկած չկայ թէ Շիշլիի Ազգ. գերեզմանատունը տակաւ Հայ Պանթէօնի շուքը կ'ստանայ Հոս հանգչող ազգային անմուաց դէմքերու, մեծ հոգի բարերարներու, արուեստի եւ կրթութեան ջանակիրներու շարքին՝ թանկարժէք մտաւորականներու շիրիմները եւս կուգան իրենց յիշատակը յաւերժացնել եւ դամբանային հոյաշուք զարդարանքը հիւսել Շիշլիի այս անդորրիկ մեռեալ քաղաքին:

Այստեղ՝ Նարայէյի մը փոթորկալի ու սրբենի աճիւնները պարփակող դամբարանին առընթեր, որուն ընծայ պէտք էր տրուեր իր բանաստեղծ հոգին խորհրդանշող ոսկելար քնար մը, կը բարձրանայ նաեւ պատկառազգու կիսանդ-

րին Օրմանեան հետոր պատրիարքին, անոր շուրջըտըրը՝ արծիւի մը կասած թեւերուն պէս իր թափը դրեր է Բիւզանդ Բէչեան. քիչ մը անդին՝ կը յաւերժանայ հայ աշխարհաբարի մշակոյթին ազնուական ասպետը՝ Հրանտ Սաստուր, անգուգական Սիպիլին հետ. իսկ ցածը՝ համարժէք որչա՛փ դէմքեր որոնց միտքը, իմաստութիւնը, հանճարն ու մտածմանց թռիչը կլանե՛ր է հողը ու պահեր՝ իր ամուր շերտերուն տակ, առանց հնարաւորութիւնը տալու զաղտնիքի մը սպրդումին որ ամրապնդէր ու անհետացնէր տարակոյսը թէ՛ մայր բնութիւնը իր պարգեւած ու ե՛տ առած այս հանճարներուն կայծէն նոր իմացականութիւններ ալ կը բռնկցնէ՞ երբեք:

Արդարե՛ւ, հսկայացած միտքերու հո՛յլ մըն է որ կը հանգչի այստեղ. հո՛ս է իմաստնաբորք եւ խորագնին մեծ ուղեղովը զեղուն Տէմիրճիպաշեան եղիան որ սուգի մը առթիւ գոչած է.

— «Հաւատքի մարդուն համար թափանցիկ են մահու «մարմարք»...»:

Սակայն ապահով չեմ թէ ունի՞ ան հիմա իր թափանցիկ մարմարն ա՛լ, որուն ընդմէջէն սերունդը դիտէ խոհերու վառարան՝ իր կորնթարդ ճակատը: Մարտիրոս Մնակեան եւ Յարութիւն Մրմրեանն ալ հոս են. մին՝ ապրուած կեանքի իրադարձութեանց մեծ բեմադրիչը, միւսը՝ գրական հսկայ մը՝ զրչին արտադրոյթներովը պարթեւացած:

Ալիքսանեան, Ազնիւ Մնակեան, Պինէմէ-  
ճեան, ա՛յս եւ նման խօսուել անուաներուն յի-  
շատակին հպարտութեամբ մը մօտեցալ, ծաղիկ-  
ներ սփռել եւ օր մըն ալ մարմարուած տեսնել  
չպիտի՛ արժէր ափ մը հողով պարփակ դափնե-  
պսակաւոր հսկաներու այս կաճաւը, որոնք  
ընդհանրապէս տուայտանքի կրակէն անցած,  
բայց հասարակ ու սպարդիւն կեանքէ մը մի՛շտ  
վե՛ր ապրած են, կը մտածեմ ամէն մեռելոցի,  
երբ պատկառելի բազմութիւն մը կը խուժէ  
Շիրշիի այս անդրաշխարհեան դռնէն ներս եւ  
բահանայ հայրերու թափոր մը կ'անցնի հողա-  
կոյտերու շարաններէն, ոեւէ անհատ ինքնիրեն  
ներշնչուած, այս մեծ հանգչողներուն յիշատա-  
կէն, կանգ կ'առնէ՞ բնաւ Եղիայի մը, Մնակեա-  
նի կամ Մրմրեանի մը գերեզմաններուն առջեւ,  
աղօթքի մրմունջ մը հանելու անոնց հոգիներու  
հանգիստին...

Վազող մարդկութեան ճամբուն վրայ՝ շոգե-  
պինդ սուրալու մեծ բաներ չունենալով արդէն,  
գրեթէ կը ծանծրանանք մեր յոյլ քայլերուն վը-  
րայ, բայց կարելի է տրամադրուիլ կատարելու  
գէթ այնպիսի քիչ գործեր, որոնք հետք մը  
ձգեն համայնքին սեփական շաւիղին վրայ եւ  
գեղեցիկ մտածում մը քանդակեն հոն:

Ազգային երախտիքի մը արտայայտումն է,  
առնուազն, գաղափարային անշահախնդիր

կեանքը ապրած եւ իրենց զօրեղ ու մաքուր  
ներշնչումներովը սերունդին միտքը վառած այս  
անտարազ առաքեալներուն համար այսքան մը  
մտածելը. բայց կը խորհիմ ե՛ս ինձի. յո՛ւշքը կը  
ծնի գործը թէ գործը ծնունդ կուտայ յուշքին.  
անկասկած սակայն որ յուշք թէ գործ եթէ միա-  
բանին գաղափարին հետ՝ կենդանարար հոգին  
կը ծնին...

## Մ Ե Ր Պ Է Թ Շ Ո Վ Է Ն Ը

Այնչա՛ն ու Նարպէյ, հսկայ միտքերնին բանաստեղծի քնարին կրթնցուցած՝ երգեցին եթէ քնութեան հրաշալի համայնապատկերին ամէնէն անեղծ ու իմացապէս շատերու անհուպ, կո՛յս գեղեցկութիւնները, յաճախ իսկ շքուեցուցին զայն՝ իրենց երանգապնակին գունաւառ կաթիլներուն մէջ թաթխելով վրձիննին ու թովիչ պատկերներ երեւան բերելով զմայլոտ առինքնումի մը մէջ հմայեցին օրուան մտաւորականութիւնը, գտնելով ատոր մէջ զգայագեղ, այլ սեւ պատառով մը կաշկանդուն իրենց հոգիին բոլոր գոհացումն ու մաքուր վայելքը, իրենց դասէն ուրիշ ուխտեալ մը՝ Կոմիտաս Վարդապետ, տարիներ վերջը մեզ երեւաց Նոյնատիպ, այլ հանճարի տարբեր լուսապսակով կը շողուն:

Անոր կուրծքն ալ ուռած էր գեղեցիկէն ար-

տաքուրուած շունչով՝ ի տես գիւղական արարչագեղ բնակարներուն որոնց մէջէն իր ականջին բաղխիլ կուգային մանաւա՛նդ, ցայտ ջուրերուն կարկաջը, առուին հեզիկ խոխոջը, սարերու հողին սոյլը կամ բլուրին կուշտերէն արծազանգող հայ շինականին հողին երգը որոնք բոլորը իր զգայնոտ էութեան մէջ՝ անոր միսթիք եւ աստուածանուէ՛ր հոգին եկան փոխակերպել երաժշտող ոսկեհունչ սրինգի մը: Գրչի հուպերով զարնուած քնարին տեղ մոգիչ ճպտոր ձեռքը՝ ան երեսան եկաւ մեր մէջ եւ նուրբ մատները դաշնամուրին ստեղնաշարին վրայ, հագագին դայալյովը փոթորկե՛ց հայ հոգիները՝ գիւղի, սարի, հողի եւ գեղջուկ սրտերէ բղխած հովուերգական երգերով, իրմէն միշտ կայծ մը, հուր մը եւ հոգիէն մասնիկ մը խառնելով անոնց մէջ: Ահա՛ գիւղի աղուօրներէն մին՝ սիրտը գողցուցած առնագեղ պարմանի մը, կուժը առած սարը կ'ելլէ... գողին հետքը փնտաւու եւ չի գտներ հոն «փիտան եարը»:

Գեղջուկ սրտին անսեթեւեթ յոյզն է որ կը փրթի ու կը փրփրի հոս եւ գոռումով դուրս կուգայ դաշնաւոր մինիկիկ խազերէն՝ հուսկ ապա՛ նուաղելով մեռնելու, կարծես, անյոյս որոնումին ու կարօտին թախիծին մէջ:

Արիական մաքուր ցեղի մը գեղջկական բարքն ու ապրումները ցուցնող նման երգերու հաւաքածոյի մը եւ սրբազան մեղեդիներու

պաշտուած հեղինակն է Կոմիտաս Վարդապետ  
որ հաշակը ու վայելքը զօրացուց զիւղին, ար-  
տին, սարերու լանջքին կամ ջրվիժուն աղբիւր-  
ներուն գլուխը՝ շինականին բերնին մէջ ծնունդ  
առած երգերուն որոնք սակայն՝ զմայելի ար-  
ուեստով մը շքուեցուց մեծատաղանդ երգիչը  
եւ տուաւ անոնց շնորհ, դաշնագեղ ագոյցք եւ  
հոգիներու փոխանց վրդովող գանգիւնը։

Հիմա՛, աւա՛ղ որ այս մեծ իմացականու-  
թեան բոցը մարած՝ ստուերը միայն կ'ապրի  
հեռո՛ւն, ապաքինարանի մը մենիկ պատերէն  
ներս, անգիտակ՝ իր էութեան աղմկուն անց-  
եալին։ Ան գոյութեամբ՝ իր մարմինէն բացակայ  
հոգի՛ մըն է այլեւս որ անդրաշխարհիկ երագ-  
ներու եւ վսե՛մ տեսիլներու ծոցը, թերեւ՛ս,  
կ'ապրի անմատոյց՝ մեզի եւ վարի խաւերուն։

Խրոխտ թէ միսթիք իր շրթուներն երգն ու  
հագագին մեղեդին լռա՛ծ են այլեւս անվերա-  
կենդան։

Բայց բժժանքներ ունինք իրմէն եւ հո՛ւ  
մեր ձեռքին տակ ու աչքերուն դիմացն են իր  
միտքին անմար ցոլքերը, իր խո՛րունկ իմացա-  
կանութեան ոյժովը նօթագրած գանձերը, որոնք  
շքեղատիպ տետրակնե՛ր, իր աշակերտներն ու  
համակիրներու լէգէտնը կուգան արժեցնել՝ անոր  
նուիրուած հանդիսաւոր օրուան համար, որպէս  
թէ յիշատակարանի մը բացումը ըլլար այդ հայ  
Պէթովէնին համար որ տարիներո՛վ խանդավա-

ուեց հայ սիրտերը հովանուտ սարերու իր եր-  
գերուն բռնկումովը։

Չ՞ որ ըսուած է «չարերը միայն երգ չու-  
նին», իսկ Հայը հպա՛րտ է այսուհետեւ որ իր  
սեփական երգը ունի Կոմիտասով։

1931 27 Նոյեմբ.

պաշտուած հեղինակն է Կոմիտաս Վարդապետ որ հաշակը ու վայելքը զօրացուց զիւղին, արտին, սարերու լանջքին կամ ջրվիժուն աղբիւրներուն գլուխը՝ շինականին բերնին մէջ ծնունդ առած երգերուն որոնք սակայն՝ զմայլելի արուեստով մը շքուեցուց մեծատաղանդ երգիչը եւ տուաւ անոնց շնորհ, դաշնագեղ ազոյցք եւ հոգիներու փոխանց վրդովող գանգիւնը՝

Հիմա՛, աւա՛ղ որ այս մեծ իմացականութեան բոցը մարած՝ ստուերը միայն կ'ապրի հեռո՛ւն, ապաքինարանի մը մենիկ պատերէն ներս, անգիտակ՝ իր էութեան աղմկուն անցեալին։ Ան գոյութեամբ՝ իր մարմինէն բացակայ հոգի՛ մըն է այլեւս որ անդրաշխարհիկ երագներու եւ վսե՛մ տեսիլներու ծոցը, թերեւ՛ս, կ'ապրի անմատոյց՝ մեզի եւ վարի խաւերուն։

Խրոխտ թէ միսթիք իր շրթունքին երգն ու հագագին մեղեդին լռած են այլեւս անվերակենդան։

Քայց բժժանքներ ունինք իրմէն եւ հո՛ս մեր ձեռքին տակ ու աչքերուն դիմացն են իր միտքին անմար ցոլքերը, իր խո՛րունկ իմացականութեան ոյժովը նօթագրած գանձերը, որոնք շքեղատիպ տետրակներ, իր աշակերտներն ու համակիրներու լէզէոնը կուգան սրժեցնել՝ անոր նուիրուած հանդիսաւոր օրուան համար, որպէս թէ յիշատակարանի մը բացումը ըլլար այդ հայ Պէթովէնին համար որ տարիներով խանդավա-

ռեց հայ սիրտերը հովանուտ սարերու իր երգերուն բռնկումովը։

Չէ՞ որ ըսուած է «չարերը միայն երգ չունին», իսկ Հայը հպարտ է այսուհետեւ որ իր սեփական երգը ունի Կոմիտասով։

1931 27 Նոյեմբ.

պաշտուած հեղինակն է Կոմիտաս Վարդապետ որ ճաշակը ու վայելքը զօրացուց զիւղին, արտին, սարերու լանջքին կամ ջրվիժուն աղբիւրներուն գլուխը՝ շինականին բերնին մէջ ծնունդ առած երգերուն որոնք սակայն զմայլելի արուեստով մը շքուեցուց մեծատաղանդ երգիչք եւ տուաւ անոնց շնորհ, դաշնագեղ ազոյցք եւ հոգիներու փոխանց վրդովող գանգիւնը:

Հիմա՛, աւա՛ղ որ այս մեծ իմացականութեան բոցը մարած՝ ստուերը միայն կ'ապրի հեռո՛ւն, ապաքինարանի մը մենիկ պատերէն ներս, անգիտակ՝ իր էութեան աղմկուն անցեալին, Ան գոյութեամբ՝ իր մարմինէն բացակայ հոգի՛ մըն է այլեւս որ անդրաշխարհիկ երագներու եւ վսե՛մ տեսիլներու ծոցը, թերեւ՛ս, կ'ապրի անմատոյց՝ մեզի եւ վարի խաւերուն:

Խրոխտ թէ միսթիք իր շրթունքին երգն ու հագագին մեղեդին լռա՛ծ են այլեւս անվերակենդան:

Բայց բժժանքներ ունինք իրմէն եւ հո՛ս մեր ձեռքին տակ ու աչքերուն դիմացն են իր միտքին անմար ցոլքերը, իր խո՛րունկ իմացականութեան ոյժովը նօթագրած գանձերը, որոնք շքեղատիպ տետրակներ, իր աշակերտներն ու համակիրներու լէզէնը կուգան արժեցնել՝ անոր նուիրուած հանդիսաւոր օրուան համար, որպէս թէ յիշատակարանի մը բացումը ըլլար այդ հայ Պէթովէնին համար որ տարիներո՛վ խանդավա-

ռեց հայ սիրտերը հովանուտ սարերու իր երգերուն բանկումովը:

Չէ՞ որ ըսուած է «չարերը միայն երգ չունին», իսկ Հայը հպարտ է այսուհետեւ որ իր սեփական երգը ունի Կոմիտասով:

1931 27 Նոյեմբ.

## ԱՊՐԻԼԻ ԳԻՐՔԸ

Վերածնունդի հրաշալի շրջափոխութիւնը կ'անցնի բնութեան ընդերքէն. ամէն խոտէ, ծիլէ, մերկ ու չոր ճիւղերէ կեանքը կը հոսի:

Ո՞ր հրաշագործ զօրութենէն մեքենականութիւն կ'առնեն այս բոլորը՝ աշխարհը իր պատանքուած մեռելութենէն կեանքի յարուցանելու համար. Դէպի անվարան գեղեցկութիւն կը դիմէ ու արագօրէն կ'այլափոխի բնութեան երէկի պաղ ու տժգոյն դիմագիծը:

Երկաթ կամարներուն սեւ շարանը դէմի պարտէզին, խորհրդաւոր մեհեան մը կարծես առաջնորդող դափնեգարդ նրբուղիին վրայ՝ ահա՛ կապոյտի գունափոխուեր է նորէն:

Ապրիլը անցեր է անոնց մէջէն եթերային մեղմութեամբ եւ Ֆէպիւսի ոսկի մէկ ճպտտին հարուածն է զարկեր ճենողկոյզներուն. ահա՛ կը

յորդին, վա՛ր կը թափին խուրձերը դրախտագեղ, մշկահոտ ողկոյզներուն. իսկ կը ծիծաղի, կը խայտայ գարունը անոնց բացած միլիոնաւոր կապոյտ աչուկներուն մէջէն: Այո՛, ո՞ւրկէ այս հրաշալի զօրութիւնը որ բնութեան պարզած փարթամ կանանչին այնքան աղուոր կը դրասանգէ լիւան, կապոյտը, կարմիրն ու ճերմակը ծաղիկներուն, իրենց բոլոր խառնածին երանգաւորումներով եւ խնկարկումի, թավքի, պաշտանքի խորան կը շինէ այս աշխարհը՝ աստուածային զօրութեան միակ փառքը շնչալու մեր հիւլէական շնչաւորութեան: Այլ որքա՛ն հիւլէ ու մասնիկ իմացական խոյանքի, կ'ուզեմ խորաքննել քեզ, ապրի՛լ. հրաշապատումի հատորդ մեծ ու ստուար է. պիտի հասնի՞մ աւարտել յոգնած աչքերու լոյսով այլազան էջերդ որոնք այլէլուներ ու սալմոսներ են բոլոր նուիրուած՝ զարմանագեղ կանաչ յարութեանդ. իսկ նուազ մը՝ ծաղիկներուդ ցնծուն բանաստեղծութեան, երաժշտութիւնը՝ ճպուռին, թռչունին, գիլ գիլ ջուրերուն զուարթ մեներգին, տաղարանը՝ Ֆէպիւսի արշալոյսներուն նկարագեղ շրնորհին եւ տխուր սերտարանը, ա. ա՛ղ. մարդկային ունայն կեանքի սկիզբին ու վախճանին. կ'ուզեմ պրպտել, այո՛, հատորիչ խորհրդակ'ուզեմ գլուխը թէ՛ ի՛նչու մէն մի ծիլ, խոտ, ծածկ այն գլուխը թէ՛ ի՛նչու մէն մի ծիլ, խոտ, ընծիւղ ու ծաղիկ վերածնունդի տրոփները խորքին՝ երբ կուգան կեանքը վերստանալ քեզմէ, ննջած մարդը ինչո՞ւ չ'արթննա՛ր չ'ունենար իր

զարթօնքը . ուրեմն , սա՛ մարդկային բարձր կեանքը խոտէն աւելի սին , ափ մը հո՞ղ է միա՛յն , քեզ հետ նոյնացած յաւէ՛տ :

Գրած ես .

— «Կը մեռնին այո՛ , մարդիկ , բայց նորեր կը ծնին» :

Ի՞նչ փոյթ այս ծնունդը . հողին ընդերքէն սիրելիներուս վերադարձին կ'սպասեմ ես այնպէս ինչպէս որ ննջեցին անոնք : Պարզէ՛ , խոով մտքիս , խաւարակուռ գաղտնիքը գրքիդ այս էջին . իմ հոգիիս տկար նշոյլները չեն զօրեր ահա՛ թափանցելու ատոր... :

Թերեւս , մեծ մեղանչում մը ըլլա՛ն այս սկեպտիկ մտածումներս , բայց ներէ՛ , Նարեկացի մը չեմ մահուան սարսուռին խրախճանքը զգալու մէջս ու աստուածատես աչքով կեանքը նըշմարելու՝ գերեզմանին սեւ ուղիին ծայրը :

Ո՛չ , ապրիլ , ո՛չ . գրքիդ այս էջը շատ մութ կը փակէ մարդկային կեանքի ճակատագիրը որը այնքան խորո՛ւնկ լացաւ բանաստեղծ Դուրեան .

— «Այս ճակատագիրը ի՛նչ սեւ է Աստուած .

Արդեօք դամբանի մրուրո՞վ է գրուած...»

Ու ե՛ս , սկեպտիկ խոհերուս դէմը արծանացած , լալուեներուդ ու սաղմոսներուդ ականջս փակ , յուսավրէպ աչքերս դարձուցած կանաչ յարութիւնդ տաղերգօղ միսթիք տողերէն . կը գոցեմ Դիրքդ... :

Ա՛ն զայն , կը վերադարձնեմ քեզ :

## Մ Ա Յ Ի Ս Ի Ն Լ Ա Յ Ը



Ամէն առաւօտ , կը տեսնեմ Մայիսը լացած է քիչ մը , ի՞նչու այս լացի , արցունքի կայլակը անոր աղուոր աչքերուն մէջ . անո՞ր համար արդեօք որ ծաղիկներու աշխարհին այս քնքուշ ու անզէն վեհապետուհին շատ վաղանց կը տեսնէ փառքը իր դիւթահրաշ ոյժին որը՝ չի զօրեր հրքեք ճակատիլ երեսնեակ մը օրերու իր իշխանութեան դէմ յարձակող յունիսի արշաւին . վարդ , մեխակ շքախումբերովը իրեն , որով վերջապէս գիշերային փախուստի մը կը փութայ , գահն ու թագը վրայ տուած թագուհիի մը պէս :

Բայց ես կը պաշտեմ , քե՛զ , Մայիս , հակառակ երեսուն օրերու տիրապետումէդ վերջ՝ անշշուկ ու փափուկ կանացի պարտումիդ... :

Մէկ օրուան մեծափառ շքեղանքդ ալ բաւական է ինձ որպէսզի խորանիդ առջեւ բնու-

Թեան սաղմոսը քաղեմ ու անդորրանամ հոգիով  
անմեղաւոր վայելքիդ տուած հեշտանքին մէջ.  
Ի՛նչ, բու գեղեցկութեանդ ոյժին մէջ կրնայի՞ր  
յաւերժանալ. միթէ վարդերդ ասպետական սո՛ւր  
պիտի հօհէին, հարսնուկներդ նիզա՞կ պիտի  
խաղցնէին, կլիսիններուդ կապտաչուի ողկոյզները  
բարձրէն դիրք բռնած լէզէտներու պէս նետե՞ր  
պիտի արծակէին զինուորական կիրթ յառաջ-  
խաղացումով հասնող յունիսի ոյժին դէմ, որոնց  
ահեղ հրամատարն է կրակի կառքին թաւալ  
տուող արեւը:

Դո՛ւն, նրբանոյշ վեհապետուհի, տեղեակ  
չէ՞ր հեռուի քեզ հետագօտող այս կրակ գուն-  
տին երբ Ռօմէօին պէս ոտք դրիր վարդի դրա-  
սանգներով հիւսուած ժիւլիէթին վար նետած  
սանդուխին վրայ՝ գահդ բարձրանալու համար  
գարուն աշխարհին: Ես քեզ պաշտեցի ու զմայ-  
լեցայ վրադ, աղուո՛ր մայիս, իմ պարտէզիս  
անկիւնէն իսկ ուր՝ վարդը քու քմշոտ սէրերուդ  
տաղը կը յօրինէր, մանիշակը մտածումներդ կը  
գեղազբէր, միօզօթիսը ներշնչող պահերուդ օրա-  
գիրը կը բռնէր եւ հեռուն՝ համասփիւռ կարմը-  
րուկ հարսնուկներուդ պատուակալ խումբը հո-  
վին տուած նազանքոտ ելեւէջներով պար կը  
բռնէր քու փարթամ գահոյկիդ շուրջ, ո՛վ Մա-  
յիս, խնկամի՛ս:

Քեզմով՝ դաշտին աշխատաւորը իր երգն  
ունեցաւ. հողի՛ն երգը, հացին տիեզերական ե՛ր-

գը որ կշտացուց զինքն ու աշխարհը եւ գու-  
թանե՛րգը պատուով հանեց մինչեւ դաշնամուրի  
ստեղնաշարը...

Գիւղը, սարերն ու ձորերը խայտացին քու  
սփռած բարիքիդ տակ ու գեղեցկութեանդ բո-  
վանդակ թովանքը խլած՝ ցնծացին ու խնդա-  
ցին. հօտաղին, թոչունին, ճպուռին եւ ջուրի  
գելգելներուն համերգը փառաբանեցին քեզ մին-  
չեւ երկի՛նք: Բաւական չե՛ն այս ամէնը քեզի  
համար որ անմխիթար այրիի մը պէս կու լա՛ս  
ամէն առտու, արցունքիդ շիթերը կաթեցնելով  
երկրի վրայ, տխրեցնելով վարդին, յասմիկին  
ժպիտը ու անոնց քով՝ մեր հոգիներն ալ, ինչո՞ւ  
կը դադրեցնես, զուարթ սոյլը ծիծառին, եր-  
գը արտոյտին՝ այգուն աշխատաւոր շինականին  
աղօթասաց մրմունջին հետ որոնք բոլո՛րը, ի-  
րենց բարբառով, անաստուածեաններու կարկամ  
ու սառն շրթունքին ի հեճուկս տիեզերքի մեծ  
հրաշքին անխմանալի զօրութեան փա՛ռք կու-  
տան երկինք, մինչե՛ւ Արարիչն Աստուած...:

## ԳՐԱԿԱՆՈՒՅԵԱՆ ԲԱԳԻՆԸ

Կիսով բաց մնացած դուռնէն ներս կը սպըր-  
դիմ, քանի մը ուժեղ սիւննորու վրայ դեռ կան-  
գուն եւ լոյսին ծիրան, ոսկի ու շառ ծփանք-  
ներուն ճակատ ցցած իր մթահալած կարկառ-  
ներովը հոյաշէն այս բազինին ուր՝ մտածումին  
միապաղաղ աչքերէն իջած խորհուրդներուն  
պաշտամունքը կը լսեմ որ կը կատարուի մեղ-  
մածայն ու անշեփոր՝ իրենց նուիրումին մէջ  
պարթեւացած քանի մը բուրմիրու կողմէ որոնց  
կողքին կը նշմարեմ պետ քրմուհիի մը, փոքր,  
սպիտակ ձեռքով վեր բարձրացուած ծխանօթը  
ուր՝ բանաստեղծութեան կնդրուկը կը ձխէ ան  
իմաստունն Անահիտին:

Ինքնամոլութեան այս մեծ պահուն վսեմէն  
իջած ու գեղեցիկին դիմաց ծունը դրած մաքուր  
խոհեր յամր կենսառնումով իրենց փթթումը

կ'ստանան բազինին ջերմ մթնոլորտին մէջ եւ  
կուզան իրենց նորաստեղծ խորհուրդը քնարեր-  
գել կամ գրական մեղեդի մը դաշնաւորել՝ դեռ  
քնացող մուսաներուն զարթօնք տալու, ճիշդ  
սպիտակ շուշաններուն գեղեցկափակ կոկոննե-  
րուն պէս որք խաղաղ գիշերուան շաղն ու վա-  
ղածին արփուոյն շողերը կ'ուզեն, իրենց ծիւն  
զանգակիկները պարզելով դուրս բերելու ինչ որ  
անապակ ու կոյս գեղին քողածածկ շնորհն է  
պարուրուած՝ բեհեզ թերթիկներու խորը:

Ինչ պահ, մտքին փայլատակումներէն շթած  
շքեղ մտածումներու որոնք գաղափարի բիւրեղ-  
ներ կու գան ստեղնաշարել վաղուան գրական  
հանդիսութեան համար:

Ահա՛ մէկը բուրմիրէն որ իր արթնցած մու-  
սային ոտից տակ քաղցր մեղեդի մը կ'եղանակէ,  
ծննդեան գիշերով, նոր ծնած Աստուած-Ման-  
կան համար. ինչ թովիչ երաժշտութիւն կը ծորի  
այդ վսեմ բառահիւսքէն:

— «Երանութեան գիշերն եւ այս, ո՛վ Սասնած  
Բիւր աստուած քիթերէն  
Բիւր հրեշտակներ անքծուրիւնը քաղած  
Թերք քերք երկիր կը այտեւե...»:

Ահա՛ քրմուհին ալ որ Անահիտին ծխած  
խունկին գուլաներուն ընդմէջէն, իր բանա-  
ստեղծ հոգիին զգացման ճանաչները, լոյսին  
յորդ հեղեղները եւ ըղձանքին կրակներովը վառ-

ուած գունտ մը կայծ կ'ուզէ յանձնել փայլակին  
ու կայծակին սողացուցած հրթիռին: Երբ մտքի  
այս եւ նման արժէքները, մտածումին բոցերովը  
կուգան ստէպ լուսավառել գրականութեան բա-  
գինը, ինչո՞ւ յուսահատիլ ու խաւար ցոյց տալ  
Տաճարին շուրջըրը թէ գիրն ու դպրութիւնը  
կը խարխափին հոն. պէ՞տք է անգիտանալ թէ  
պարարտ մշակոյթի հողէն պարտին անցած ըլ-  
լալ բոլոր փնտռուած բնքոյշ ու բուրեան գրա-  
կան ծաղիկներուն հազուագիւտ տունկերը եւ  
յարմարութիւններ երեւան գան անոնց փթթու-  
մին. դաշտի ծաղիկները չէ՛ որ պիտի կրնային  
զարդարել գրական բագինին խոյակները ու դրա-  
սանգներ նետել մէկ սիւնէն միւսը:

Հազուագիւտ շահոքրամները, վարդերն ու  
յակինթները ըլլալով միշտ Եժտուն իմացակա-  
նութիւններու արգասիք, ասոնք միայն պիտի  
կրնային, անվրէպ, ստեղծել քիմիական աղբին  
հրաշագործ նիւթերը, մտքին, խոհին ու լոյսին  
մանիշակ ճառագայթներուն բեղմնովը բերելու  
ընծաներ այս նուիրական բագինին, որուն կի-  
սաբաց դուռնէն շուրի մը պէս ե՛ս իսկ հազիւ  
սպրդած՝ կ'զգամ թէ դողդոջ ոտքերս չպիտի կըր-  
նան կրել իմ անհամարձակ ներկայութիւնս. ու  
մեղմիւ կը քաշուիմ, դուրս կ'ելլեմ անկէ...

## Խ Ա Ղ Ո Ղ Ի Ն Ո Ի Խ Տ Ը

Նուէր  
ՏԻԿԻՆ ԲՆԱՐԻՆ

Կուսակեացի, դեռատի մայրապետի մը  
երկնասեւեռ ուխտին չափ սրտառուչ ու խոր-  
հրդաւոր, կը յիշեմ այդ ուխտը ամէն տարի  
Աստուածածնին, երբ մարգարտայեռ, կո՛ւռ  
ողկոյզները բլրագանգ՝ կու գան օրհնուիլ Խաչին  
շուրին տակ, տաճարին տօնական շքեղութեանը  
մէջ տեսլական պատկերը ընծայելով Տիրամօր  
աչքերէն շթած, բիւրեղացած արցունքներուն,  
իր Վերափոխման պատկերին դիմաց: Մե՛ծ է  
թիւր անոնց որ չեն ուտեր խաղող մինչեւ որ  
Օրին՝ Բանին օրհնութեամբը չնուիրականանայ  
ան: Հաւատաջերմ, հին բարի օրերէ մեզի եկած  
հասած խաղողի այս պահըրը, եկեղեցոյ խնկա-

բոյր օրհնութեամբը սրբացած՝ կրօնքին միսթիք  
ու հոգեպարար մէկ աւանդը ու դրուագն յա-  
ւիտեանս :

Համբերել գիտնալ ու ժուժկալ ըլլալ ուտե-  
լու հասոյքին տիրանալէ առաջ, ինչպէս կը համ-  
բերենք տառապանքին ու վշտին, հաւատքին  
խորքէն եկած մխիթարութեամբ եւ յոյսին սփո-  
փանքովը զօրացած : Արդա՛րեւ պատահական եր-  
ջանկութիւնները զոր կեանքը՝ մե՛ծ նախանձորդ,  
կը թողու մեզ վայելել երբեմն, շատ երագայի՛ն,  
շատ վաղանցուկ են անոնք, կը հարուածուին  
ի՛սկոյն, կեանքին նախանձու մէկ ակնարկին  
նոպայական ցնցումէն : Է՛ջ՝ որ հիասթափման,  
պատրանքներու, համայնակուլ ծովն է ան, ուր  
մարդ մէկ եզրէն ալետատան ու ծփանուտ կը  
հասնի հուսկ միւսին ուր՝ կայ գերեզմանը սեւ :

Երիտասարդ ամուսին մը երջանկութեան  
բոյնը հիւսելէ վերջ, անողոք ախտանիշով բըռ-  
նուած էր տատանումէն այս ծովին : ալետանջ  
ճամբորդն էր ան անխուսափ, ճակատագրուած  
միւս եզրին... թոյլատրուա՛ծ էր իրեն բոլոր ու-  
զածը, զուսպ փափաք մը ունէր միայն, փա-  
փաք մը՝ համբերութեան զմայելի հաւատքովը  
թափ առած, որու մէջ կը ցոլա՛ր յոյսը եւ տենչը  
իր ախտին բժշկութեան :

Աստուածածնի տօնը մօտ էր, եւ աղու մը  
մը պէս կ'սպասէր ա՛ն, կ'սպասէ՛ր օրհնուած  
խաղողին : Կլորիկ, խնկաբոյր ու մշկահոտ հա-

տիկները ամենէն սիրածը, նախընտրածն էր պը-  
տուղներուն :

Իր հիւանդ էութեան որ ա՛լ վերի՛ն էր սահ-  
մանուած, կը թուէր որ օրհնաբոյր հատիկ մը  
սպեղանին, բժշկումը պիտի ըլլար իր ցաւին :  
գիտութիւնը անզօր իսկ անոր քով կար հա-  
ւատքին գերագոյն ներշնչումը՝ յոյսը : սակայն  
անզթօրէն անհամբեր է մահը : չսպասեց եւ չու-  
զեց տալ այդ մխիթարանքը : խլե՛ց տարաւ այդ  
չարչրկուած հոգին, սուգ ու արցունք թողլով  
երբեմնի երջանիկ, հիմա աւերուած այդ դրախ-  
տին մէջ : Կիսատ, անմտանալի այս ուխտը  
խաղողին, յուզումով կը յիշեմ ամէն տարի Աստ-  
ուածածնին, կտակ մը իբր թողուած իր այ-  
րիին, որ տարիներէ ի վեր յաւերժացուցած այդ  
թերուխտը, խաղողի հատիկն իսկ չղներ բերա-  
նը, այլ իր վշտակոծ հոգիէն քամուած արցուն-  
քը խաղողի մշտափթիթ ողկոյզներ եղած են ան-  
շո՛ւշտ անոր գերեզմանին եւ մանկունակ հոգի-  
ներ, ի փոխարէն, կը խայտան ճաշակելով մար-  
գարտափայլ, մեղրածորան հատիկները խաղո-  
ղին որ ամէն տարի Աստուածածնին կը բաժ-  
նուի իրենց՝ ողբացելոյն յիշատակին եւ ի սփո-  
փանս զայն սգացող հոգիին :

## ՄՐՏԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹԻՒՆԸ

Երբ անհառից սոխակը կ'երգէ,  
Միւս բաշուցները կը լսեն.  
Երբ սիրոք կ'երածեսէ՛  
Զգայարանները կը մտափն . . .

Կեանքի ժխտրէն յոգնած եւ օրուան աղ-  
մուկէն ծանծրացած, հոգիս իր թափառումնե-  
րէն վերադարձին՝ յաճախ մեծ ունկնդիրը կ'ըլ-  
լայ սրտէն եկած երաժշտութեան, որ զգայա-  
րանքներու մրափին խաղաղ լուծեանը մէջ  
այնքան աղուոր կը նուագէ, իր թելերուն վրայ,  
բոլոր այն գեղգեղները, դայլայլները, մեղեդի-  
ները, զորս երաժշտագէտներու հանճարը, հա-  
զի՛ւ ինքնաստեղծ խազերու դաշնակով երկնա-  
նուէր մեներգ կամ մրմունջ մը յօրինած՝ պիտի  
բերէր յանձնել մարդկային կոկորդին կամ գոր-  
ծիին, ճպտախն:

Ի՛նչ վսեմ է, արդա՛րեւ, սրտին երաժշտու-  
թիւնը երբ իր շուրջ լուեցուցած՝ սխր, քէնը,  
նախանձն ու կիրքը, ի՛նք միայն իր ազնիւ զար-  
կերուն մէջ խորասո՛յգ. կը գեղգեղէ ունկնդրող  
ներաշխարհին եւ մաքո՛ւր հրայրքով կը վերա-  
նայ բարձրը՝ օդին վէտերուն յանձնել իր յոյզին  
թրթիւնները մինչեւ աստուածային ոլորտնե՛ր. Եւ  
ո՞ր վերասլաց երգն է, արդա՛րեւ, որ իր ճամ-  
բան չառներ մինչեւ հո՛ն, ինչպէս համատարած  
լուծեան մէջ «Միւէզզին»ին բարձրացուցած  
վաղ առտուան աղօթերգը զոր իսլամ աշխարհը  
իտէպի մաքուր թափով մը սիրե՛ր է սիշտ, վա-  
րի աշխարհէն շատ վե՛ր, սպիտակ մոմերու պէս  
կանգնած խորհրդապաշտ իր «մինարէ»ներուն  
գագաթէն ուղղել Ալլահին:

Ստուգի՛ւ, ի՛նչ է սրտին երաժշտութիւնը.  
աղօ՛թք մը, աղերս մը, յոյզերէ պայթած հա-  
ռա՛ջ մը դէպի Աստուած՝ այն ամէն վիշտերուն,  
սուգերուն եւ տառապանքին կանչէն ծայնագ-  
րուած, զոր բզգացող կեանքէն կ'ստանայ սիրտը  
ու կ'սպասէ իր մեկուսացումին մե՛ծ լուծեա-  
նը, որպէսզի հո՛ն հնչեցնէ ան Դաւթի օրհներ-  
գու քնարին պէս քաղցր, անարդար ու ժլատ  
մարդկութենէ մը իր նմաններուն հասած բիրտ  
հարուածները մեղմելու կարծես:

Կը սիրեմ, ես, այս երաժշտութիւնը եւ ծան-  
ծրացած հոգիս ստէպ կը դնեմ անոր միսթիք  
կազդոյրին տակ. կ'իմանամ թէ ի՛նչպէս հո՞ն

բարինները, ազնիւները կը բերկրին ու կը խայտան երբ մանաւանդ սիրտը հնչեցնէ սիրոյ մեծ համերգը՝ «եղբայր ենք մենք»:

Եղբայրսիրութիւն, նուիրական մատեանի մը խորագիրը չէ՞ սա որու վրայ ուռնացաւ կրօններու ամենէն սփոփարար վարդապետութիւնը եւ սիրտը՝ տաղարանը այդ գերագոյն սիրոյն, ահա՛ թէ ինչո՞ւ ունի իր հոգեմուտագ ղաշնակը:

«Չարերը երգ չունին» քսուած է, բայց կը խորհիմ. անձնասէրն ու ագահն ալ վայելա՞ծ են երբեք սրտին երաժշտութիւնը թէ լու՛ծ գործիքն է ան իրենց համար. ս՛հ, լու՛ծ իրեր... ես կը վախնամ խուզարկելէ զանոնք. ոմանք ահ, ոմանք յուզում կը պատճառեն ինձ. ստուգի՛ւ, ի՛նչ տրտում հոգիով պիտի դիտէի փակ դաշնակ մը, սուգի շղարշով պատած, մանկան հիչերէն լռած թափու՛ր օրօրոց մը, մե՛ծ գրագէտի մը խոհերուն ու մտածումներուն հոնչէն դադրած գրիչ մը, սիրած թռչունիս փախուստէն լու՛ծ վանդակը, լեզո՛ւ մը աղօթելու մըրմունջէն գուրկ, բայց այս բոլորին քով գութին տրոփէն լռած սիրտ մը որ չունի սիրոյ գորովին երաժշտող թելերը, ս՛հ, քանդիչ ոյժի մը սարսափը կ'ազդէ ինձ, զի բարոյական արժէքներու կառոյցքը կը փլցնէ ան եւ անկէ անդին՝ աւա՛ղ, աւերա՛կ մը կը դառնայ մարդուն հոգին:

Եւ սակայն աւերակներէ չէ՛ որ կեանք պիտի առնենք մենք, կենդանի սիրտերու պէտք ու-

նինք եւ անոնց ոգեւորող երաժշտականութեան՝ բոլոր թշուառներուն, զրկեալներուն, յօթիններուն եւ ցաւի զալարին մէջ տազնապոյններուն կազոյր ու կեանք ներշնչելու համար: Գութի եւ սիրոյ քաղցրանուագ երգը, ուրե՛ք, ո՛չ միայն բարիններուն, ազնիւներուն, այլ անխտիր ամէն հայ անհատի սրտին քայլերգը թո՛ղ ըլլայ, այս գերագոյն նպատակին վերելքին համար:

Բոլոր սրտովս կը մաղթեմ, ասիկա՛, ազնիւ համազգիներուս:

## ԻՐԱՊԱՇՏ ԴԱԻԱՆԱՆՔ

Շատեր կը հաւատան թէ կեանքը իր իրապաշտ կողմերուն մէջ առնելը իմաստութիւն մըն է եւ կը ծափահարեն նոր մշակոյթին ցուցարած մերկ կողմերը: «Փոշոտած ու սովորամոլ աւանդութիւններ» կ'որակեն երէկի մաքուր հայեցողութիւնները ու ոտքի մէկ հարուածով մէկդի կը նետեն զանոնք:

Այս դաւանանքը երեւան կուգայ այսօր մեր ապրումին զանազան գիծերուն մէջ, որոնք կ'ընթան, կ'երկարին մինչեւ զրականութիւն եւ արուեստ, ճգնելով մարդկային հոգին իսկ մերկացնել իր բնօրէն խորհրդապաշտ շղարշէն:

Բայց հոգին, մանաւա՛նդ, երբ չունենայ բարձրահայեաց իր ներշնչումները, իր մաքուր ու մեղքին անմատոյց տառապանքները, իր զեղումները ու պաշտումը անմատչելի զեղեցկու-

թիւններու եւ Տիեզերքի փառքին առջեւ, ի՛նչ արժամ պիտի ըլլայ՝ կեանքին հասարակօրէն ցուցադրած երեւոյթներուն յարաբերաբար, որոնք, արդա՛րեւ, իրապաշտ ապրումներ են:

Նոր մշակոյթին մէջ ոյժ մը կը գործէ, ճի՛շդ է, բայց այդ ոյժը առաւելապէս գիտական նուաճումներու եւ ճարտարագործութեան մէջ կը յայտնաբերէ կարկառուն կողմեր: Գրականութիւն եւ արուեստ դեռ դրոշմուն տարագ մը չունին երէկը մոռցնելու: Իսկ արդիապաշտ դաստիարակութիւն ըսուածը պարզապէս երեւան բերաւ սովեստներ, որոնք իրա՛ւ է, երկինք բնաւ չեն նայիր, երազամոլ ոգիէ չտառապելու համար, բայց իրատես աչքերովը իրենց, ի՛նչ կ'ընեն արդեօք վարը:

Անհերքելի է որ մարդկային մտածումը թռիչ մը ունի, որուն բնականօրէն առած շարժումը դէպի բարձրը կը ձգտի:

Այդ բարձրը անխորտակելի հանդիսավայրն է աննիւթ զեղեցկութիւններու եւ հոգիին պաշտած երազային խրախճանքին: Իսկ մենք որ մտածումին այս թռիչը եւ անկէ իջած հայեցողութիւնը դէպի կեանքը եւ իրերը անոր՝ կ'անգոսնենք, ի՛նչ կը մնայ դիտել մեզ արդեօք վարի տգեղ պատկերներէն ի գտտ, եթէ բարձրի մաքուր անբծութիւններէն եկած ակնարկը չէ՛ ներշնչուած իտէալովը՝ բարեշրջելու եւ ծիծաղկոտ դիմագիծ մը տալու կեանքին ողբերգական կողմերուն:

Կեանքը միայն իրապաշտ ակնոցի տակ առնուած՝ տգեղութիւն մըն է. ասոր համար է բաղաքակրթութեան ջանքը՝ բարոյապէս գեղեցկացընել զայն եւ բարձր աչք մը դնել մարդկային հոգիին, կարելի եղածին չափ իտէալ ու մարտէր ներշնչումներով ըմբռնելու զայն ու վեհ գիծերով նկարելու անոր կատարելիք գործը:

Նոր մշակոյթը եթէ չընդունիր ասիկա՛, փոշոտած ու սովորամոլ աւանդութիւն կ'ըսէ նախնեաց՝ այսինքն իմաստասիրող մտքերու, կեանքին երջանկաբեր կողմերէն խորագնում ու փորձարկած օրէնքներուն, որոնք բարոյապէս նուիրագործուած վարդապետութիւններով՝ սրբազան ու անառիկ բարձունք մը կը մնան միշտ մեր դիմաց, հոգիներու անկումը հակակշռող, այո՛, այս նո՛ր մշակոյթը իր մերկապարանոց ու բարոյամերժ դիմագիծով, կը կարծենք, չպիտի դիմադրէ շատ այն ջղուտ թափին, երբ մարդիկ այս խնդուխելառ շրջանէն անցած, ցնցումներէ խաղաղած՝ հանդարտ աչքով մը այլեւս դիտեն շուրջերնին ու ճանչնան ինքզինքնին այնպէս, ինչպէս Սոկրատ մը պատգամեց. «Ծանի՛ր զքեզ»...:

## ՍՈԿՐԱՏ

### ԻՐ ԱՆԵՂ ՄԱՀՈՒԱՆ ՎԱՅՐԿԵԱՆՆԵՐՈՒՆ

Եթէ կարելի է մահը ապրիլ, Սոկրատ ապրեցաւ զայն իր ցնցող ամէն փուլերուն մէջ, առանց որ ընկնում մը գար տկարացնել անոր խրոխտ հոգին, որուն անմահութեանը կատարելապէս վստահ էր ինք: Հոգիի անմահութեան եւ ստեղծագործ միակ Ոյժի մը ճշմարտութեան բարձրաբարբառ իր համոզումներուն երեսէն հալածուած ու անոր զո՛հ մեծ իմաստասէրը, արտասուաթոր իր աշակերտներուն ու բարեկամներուն ընդմէջ անվեհեր՝ վե՛ր վերցուց անսարսուռ թոյնին բաժակը, մինչ այդուն՝ բաց ծովուն վրայ սրտատրոփ նշմարուած էր վերադարձը Թէսէոսի կտրիճութեան յիշատակին ամէն տարի Տելոս կղզին դրկուած ուխտանաւին, որ ոստազարդ կը յառաջանար, սրբազան համերգներով ցնծուն՝ Աթէնքի նաւահանգիստը:

Առտու էր, արեւը դեռ նոր ծագած Հիմնթոսի գագաթներէն՝ կը ծիրանէր Թէսէոսի բա-

զինին կարկառները եւ իր շողերը զարնելով Պարթենոնի պատերուն, կը սողոսկէր բանտին մէջ, իր փախստեայ հուսկ հրաժեշտը տալու կարծես մե՞ծ դատապարտեալին: Դուրսը՝ իր զարթնումին սպասող սգաթախիծ աշակերտներ, հերարծակ կինը՝ Միրտօ, երեք անչափահաս զաւակներով եւ վշտակից բարեկամուհիներ, կը թափառէին դրան տակ:

Վերջապէս ծխնիները կը ճռնչեն եւ տխուր քայլերով, աչքերնին վայրահակ ներս կը մտնեն քոլորը: Հոգեցո՛ւնց տեսարան...:

Սոկրատ, ի՛նք նախ մատովը ցոյց կուտայ նաւը(\*) որ վերադարձած է ու կ'արտայայտուի սապէս.

— Բանաստեղծներ կ'ըսեն թէ կարապը իր մահուան վերջին րոպէներուն՝ ծայնի քաղցր ու լորներով տխրօրէն կուլայ. մի՛ հաւատար, բարեկամներ, քաղցրերգակ թուռներ վսեմ ընազդով մը աստուածներէն ներշնչուած է եւ հոգին՝ հրաժեշտի վրայ եղող իր գեղեցիկ մարմնէն,

(\*) Ըստ Աթենացի երու ըսածին, ասիկա նոյն այն նաւն էր որով Թէսէոս կրեւտէ առաջնորդեց եւթը երիտասարդներ եւ եօթը աղջիկներ, փրկելով անոնց կեանքը ինչպէս նաեւ ինքզինքը:

Կը պատմուի թէ իրենց մեկնումին՝ Աթենացիք ուխտ ըրին Ապոլոնին որ Թէսէոս եւ իր ընկերները եթէ պրծէին մահէն, ամէն տարի ուխտագնացութիւն մը պիտի ընեն Տելոս՝ իր բազիկին. եւ այսպէս ալ ըրին:

Երբ օրը մատնայ՝ օրէն մը կը հրամայէ որ քաղաքը մարտը ըլլայ. եւ կ'առգիլէ մահավճիռներ գործադրել մինչեւ նաւը երթայ ու վերադառնայ:

քայլ առ քայլ կը յառաջանայ դէպի դիւթական աշխարհ մը եւ անմահութեան մաքուր օրուան մը ծագելը կը տեսնէ հոն. այս արբըշտանքին մէջ ուր՝ ակնարկը զինք կը սուգէ. իր ուրախութիւնն է որ երգովը կ'արտայայտէ մեռնելով երկրի վրայ:

Դո՛ւք որ գերեզմանիս մօտ կուգաք զիս ունկնդրել, կարապ մըն եմ, ե՛ս ալ. կը մեռնիմ, սակայն կրնամ երգել...»:

Այս բառերուն վրայ՝ կամարին տակ ողբ ու կոծը թնդացին. բարեկամները աւելի սեղմ զայն պատեցին եւ հեծկտանքով ըսին.

— Վաղազրա՛ւ բարեկամ, քանի որ անխուսափ պիտի խմես մահուան բաժակը, խօսէ՛, ուրեմն մեզի յոյսի եւ անմահութեան վրայ:

— Կը փափաքիմ. բայց հեռացնե՛նք նախ կիները... Պէտք է արհամարհել շիրմին արհաւիրքը եւ համարծակ քայլով ողջունել նոր աշխարհի մը մուտքը:

Եւ Սոկրատ հոգւոյ անմահութեան վրայ իր հիանալի հուսկ բանքը կուգար արտասանել բուլտր անոնց որ մոլիսիկողի բաժակին մատուցումի պահուն կը գտնուէին իր մօտ: Հո՛ն էին ի մէջ այլոց իր սիրելի աշակերտը՝ Փետոն որ ոսկի զանգուրները փռած վարպետին ոտից տակ՝

Հանդիսութիւնը կ'սկսին անմիջապէս որ Ապոլոնի քուրմը պսակէ նաւուն դեկը, քան մը որ տեղի ունեցաւ Սոկրատի դատին նախընթաց օրը ահա՛ ի՞նչու համար երկար միջոց անցաւ անոր դատապարտութեան եւ մահուան ընդմէջ եւ սրտի այնքան մեծ տրոփով սպասուեցաւ ու տեսնուեցաւ նաւուն վերադարձը:

դառնապէս կուլար, երբ մեծ ուսուցիչը խօսած պահուն մանաւանդ, կը գգուէր ու կը խաղար անոր աղուոր խոպոպներուն հետ:

Պղատոն չէր տեսնուեր այդ օրը. կը կարծուէր թէ հիւանդ է, վիշտէն թերեւս. իր մօտէն էին նոյնպէս հարուստ Աթենացի աշակերտը՝ Կրիտոն, Ապոլլոդոր, Եսքինէս, Անախիթենէս, Սիմիաս եւ Կերէս՝ Թեփէէն եկած, Եւկլիտէս ու Տերբսիոն՝ Մեգարայէն:

Բոլորը կ'արտասուէին հեծեծագին. իսկ Ապոլլոդոր, որ օրերով շարունակ արցունք թափած էր, հիմա տղու մը պէս կը ճչէր:

Սոկրատ, անխռով, խօսքը ուղղեց անոնց.

—Գիտէ՞ք, բարեկամներ, ըսաւ, յաճախ երիտասարդ օրերէս, անձանօթ ոգի մը ինձ իմաստութիւն ներշնչեց. եւ անդէնի աշխարհին օրէնքները պարզեց: Աստուած մըն էր ան, ձայնի մը մէջ պահուած թէ զիս գգուող ստուեր մը՝ թագո՞ւն բարեկամ, արծազանգը ապագային, բանաստեղծին մուսա՞ն, չգիտեմ, բայց ոգին որ ցայնվայր ինձ կը խօսէր մե՛ղմ, բարձրածայն կը գոչէր հուսկ օրերուս դիմելէս ի վեր. ի՛ր ձայնն է իմ ձայնիս մէջ, որ միա՛կ կը խօսի այսօր: Մտիկ ըրէ՞ք, բարեկամներ, այլեւս ի՛նքն է, ո՛չ ես . . . :

Ճակատը հանդարտ ու պայծառ, աչքը՝ յոյսէն բոցավառ, Սոկրատ նշան ըրաւ իր բարեկամներուն նստին: Այս յամը նշանին հնազանդեցան իսկոյն եւ մահճին եզերքը լուծեամբ

նստան անոնք: Սիմիաս վերարկուն կը գոցէր աչքին, Կրիտոն մտախօհ՝ կը քննէր երկինք, Կեքէս տխուր ճակատը կը ծռէր գետին, իսկ Անագաստորաս՝ հեզնող ծիծաղով, փիլիսոփան, կարծես, կը նախանձէր թէ ի՛նչ երջանիկ բաղդ անոր կը վիճակէր:

Բայց իմաստունին երկրային ցաւը չէր փոփոխեր բնա՛ւ իր դէմքն ու գոյնը: ակնարկը ամենէն հեռու, վերերը սեւեռած՝ կարծես կը կարդար եւ բերանը ուր՝ շնորհալի ժպիտ մը կար, խօսելու պատրաստ՝ կիսով կը բանար:

Վերջապէս աչքը բարձրէն դարձուց իրենց եւ ինչպէս սովոր էր միշտ, խնդաց ու սկսեց.

—Ի՛նչ, կուլա՞ք, բարեկամներ, կուլա՞ք, երբ հոգիս փուճ մարմնոյն լուծէն վերջապէս ձերբազատ՝ կ'երթայ վերանալ աստուածներուն՝ մարո՛ւր խունկին պէս քրմուհիէն վառուած. Երբ մարտութիւնը ան կ'երթայ հո՞ն փնտռել, գայն տեսնել ու հանաչել. ի՛նչու ուրեմն, կ'ապրինք եթէ ծանր է մեռելիլ, ինչո՞ւ արդարութեան համար սիրեցի տառապիլ, ինչո՞ւ այս մահուան մէջ զօր կը կոչենք կեանք, իր հակումներուն դէմ յոռի, թէպէտ անոնց գերի, հոգիս պայքարեցաւ ընդդէմ քի՛ւր մեղքի. ի՛նչ պիտի արժէր առարկնութիւնը եթէ չըլլա՛ր մահը. . . :

Եւ ոգևորուած տակաւ, Սոկրատ խօսեցաւ յախտենի աշխարհէն, անոր ճշմարտութենէն եւ հոգւոյ անմահութենէն. . . :

Կեքէս հարցուց այն ատեն.

— Գիտե՞ս դուն ճամբան այս անտես աշխարհին, մերձենալի՞ք է ան միթէ քու աչքին...

— Քարեկամնե՛ր. կը մօտենամ անոր. եւ գտնելու համար զայն...

— Ի՛նչ պէտք է, ըսաւ Փետոն, յանկա՛րծ.

— Ըլլալ մաքո՛ւր ու մեռնիլ անկասկած.

Յանկա՛րծ լոց Սոկրատ, անկողնին վրայ նստաւ, բայց մեծ բաներ ըսելու միջոց չունեցաւ, զի Տասնըմէկներուն ծառան ներս մտաւ.

— Սոկրա՛տ, ըսաւ, կը յուսամ ուրիշներուն քրած յանդիմանութիւնս քեզի ընելու պէտք չունենամ, զի ամէ՛ն անգամ թոյն առնելու ժամը ազդարարելուս անօնց, ինձ դէմ կ'ելլէին ու զիս կ'անիծէին, բայց որքա՛ն ատեն հոս եղար դուն, տեսայ քեզ ամենաբազը, ամենաբաղդը եւ լաւագոյնը բոլորէն որ երբե՛ք եկած ըլլան այս բանտը. այս վայրկեանիս՝ ապահովեմ, ինձ չես վշտացած, այլ անօնց միայն որ դժբաղդու դութեանդ պատճառ են դարձած. հասկցա՛ր թէ ի՛նչ կուգամ իմացնել. ժա՛մն է... ջանա՛ համակերպութեամբ տանիլ անխուսափելին, եւ զազոտուկ արցունք թափելով, դուրս ելաւ մարդը:

— Օ՛ն, Կրիտոն. ըսաւ Սոկրատ, հնազանդի՛նք այս ազնիւ մարդուն, թո՛ղ բերին թոյնը, եթէ պատրաստ է, ապա՛ թէ ո՛չ ի՛նք թող պատրաստէ...

Մինչեւ հո՛ս, կ'ըսէ Փետոն, բոլորս ալ բաւական ուժ ունեցանք զսպելու մեր արցունքը,

բայց տեսնելով անոր թոյնը խմելը, անկէ վերջ ոյժ չունեցանք այլեւս... ինձ համար, հակառակ ջանքիս՝ արցունքներս վազեցին այնքան առատ որ վերարկուովս ծածկուեցայ լայու համար. լաւ՛ու ինքզինքիս վրայ, քանզի Սոկրատի մահը չէ՛ր որ կ'ողբայի, այլ ի՛մս, մտածելով թէ ի՛նչ բարեկամ կը կորսնցնէի. Կրիտոն ինձմէ առաջ՝ չդիմանալով դուրս ելած էր, իսկ Ապոլլոտոր սկսաւ ճչել, պօռալ ու հեծեծել այնքան ուժգին որ սիրտերը կը պատառէր բոլորին.

— Ի՛նչ կ'ընէք, սիրելի՛ բարեկամներս, ըսաւ Սոկրատ, ասոր համար չէ՛ր որ նախապէս հեռացուցի կիները, քանզի ինչպէս կ'ըսեն և իմացած եմ, աղւոր խօսքերով մեռնիլ կ'ուզեմ. հանդարտեցէ՛ք ու աննկուն կեցէ՛ք...

Այս խօսքերը կարմրեցուն մեզի եւ արցունքնիս զսպեցինք:

— Կը մոռնանք Աստուածը, շարունակեց Սոկրատ, կը պաշտենք իր նշանները. թո՛ղ պահէ զիս Ապոլլոն, նախատելէ Շնորհները, Հէպէ՛ որուն բաժակէն կը հոսի նեկտարը, Սէ՛րը եւ իր նիգակները, Իրիսի քողը, մանաւա՛նդ ո՛չ Աստղիկին ոսկեփայլ զօտին որ կը շղթայէ բնութիւնը՝ կապովը համակրանքին, ո՛չ յաւիտենի Սատուրնոսը, ո՛չ ահեղն Արամազդ, ո՛չ անոնք որ կը բնակին երկինք, երկիր, Ողիմպոս կամ Եղիւսեան դաշտ՝ չեն Աստուած, այլ պատկերներ՝ մեզմէ երեւակայուած եւ տառերը իր անունին, բնութեան երեսը գրուած...

Կը խօսէր ու վեր վար կը պտտէր...

—Մոռնա՞ցերս կը կ'թոտին, ըսաւ, յանկա՛րծ ու կռնակի վրայ, ըստ հրահանգի՝ մնաց պառկած:

Մարդը որ կը հսկէր, մօտեցաւ. քննելէ վերջ ոտքերն ու սրունքները. ուժգնօրէն սեղմեց զանոնք, որմէ սակայն ոչինչ չիմացաւ Սոկրատ. իրանին վերի մասերը շօշափելով նշան ըրաւ մեզի թէ տակաւ սառելու վրայ էր մարմինը եւ թէ՛ պաղը սրտին ազդելուն պէս պիտի մեռնէր... Մեծ մահամերձը պահ մը մէկդի ըրաւ ծածկոցը՝

—Կրիտո՞ն, ըսաւ, եսկուլապին աքաղաղ մը գոհ կը պարտինք. մի՛ մոռնար այս պարտքս կատարելու...

Ասոնք իր վերջին խօսքերը եղան.

—Պիտի ընեմ, պիտի ընեմ, պատասխանեց Կրիտոն. ուրիշ ըսելիք ունե՛ս...

Պատասխան չտուաւ Սոկրատ, եւ քիչ յետոյ... կծկումի մեծ շարժում մը ըրաւ...

Մեռա՛ծ էր...:

Այն ատեն մարդը բոլորովին ըացաւ վրան. աչքերը բա՛ց, յառած էին, Կրիտոն նշմարելով ասիկա՝ փակե՛ց աչքերն ու բերանը՝ ուրկէ մարգարիտներ թափած էին...:

Արեւը շատո՞նց մտած էր մարդ. ո՛չ ողբ, ո՛չ հառաչ կը լսուէր շուրջը...

Սյսպէս մեռա՛ւ, ահա՛ մե՛ծ իմաստասէրը, եթէ ա՛յդ էր մեռնիլը...:



1  
1648

ԳԻՆ 100 ՂՐՈՒՇ